



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առևտելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.99

2-69

1931



ԳՐԱԴԱՐԱՆ

Գրադարան  
158

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ, ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ,  
ԱՌԱԿՆԵՐ, ԺԱՄԱՆՅԻ ՀԱՇԻՒՆԵՐ  
ՊԱՐՁ, ՑԱՏԱԿ, ԴԻՒՐԱՀԱՍԿՆԱԼԻ



Ամփոփեց  
ԱՐՃԱԿ ՀԻՒՄԵՆԱՆ

891.99  
Հ-69

1931  
Տպագր. «Նոր Օր»  
Արևիք

Հայոց քարոզիչներ

18/10/924

391.39

Հ - 69

մշ.

ՏԾՈՅՑ  
NOV 2011

# ՆԱՏԻՐ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ, ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ,  
ԱՐԱԿՆԵՐ, ԺԱՄԱՆՅԻ ՀԱՇԻՆԵՐ  
ԳԱՐԶ, ՑԱՏԱԿ, ԴԻՒՐԱՀԱՍԿՆԱԼԻ



Ամփոփեց  
Ա.ՐՃԱԿԱՆ ՀԻԽԱՆԵՎԱՆ

1888-1889

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

8367  
9267



38.899

12.05.2013

# Digitized



1882-1922  
*Sloven U. Zbirka*



ՆԱԽԱԲԱՆ

Միամօր՝ զաւկիս նահատակման գոյժին  
դառն տպաւորութեան տակ ընկնուած, կիւ-  
րակի օր մը եկեղեցի կը գտնուէի, երբ հոն  
կարգացուած Աւետարանին սա հատուածը  
— իբր թէ առաջին անդամ լսած ըլլայի—  
ուշ գրաւեց:

«Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր  
մեռանեցի, ինքն միայն կայ, ապա եթէ  
մեռանեցի, բազում արդիւնս առնէ:»

Եթէ ցորենի հատիկ մը գետին իշխալով  
չմեռնի, ինքը մինակ է, բայց եթէ մեռնի  
շատ արդիւնք կը բերէ:

Յայտնութիւն մը եղաւ այս խօսքը ին-  
ծի. հոգիս մէջ հրճուանք մը, սրտիս մէջ  
միսիթարութիւն մը ծայր տալ սկսաւ: Խո-  
կացի. խորունկ կերպով խոկացի: Խոր-  
հուրգներուս երկար շարքին մէջ նահատակ  
զաւակս ցորենի հատիկ մը, իսկ ցեղիս ըստ-  
ուարաթիւ որբերը ալդ հատիկին արտաշ-  
րութիւնը նշմարել մղուեցայ:

Եթէ ես որդեզուրկ մըն էի, ցեղիս մէջ  
կային շատ մը ձնողազուրկներ, ո՞վ կ'ար-  
գիւէր զիս զանոնք ինծի զաւակ եւ զիս ա-  
նոնց հայր նկատել. սիրել զանոնք եւ գուր-  
գուրալ անոնց վրայ:

Նիւթապէս օգնելու կարող չէի, ինչո՞ւ

## Զ Պ Կ

ՀԻԱՑՈՒՄԻ ԵՒ ՅԱՐԴԱՆԱՑ

առ

Վիրաբոյժ-Ատամիաբոյժ  
Ա.Ր.Ա.Մ. Ս. ՓէլթէկեԱՆ  
Մեկենասին ներկայ գրքոյկիս  
ՀԵՂԻՆԱԿԻՆ

գրիչս ի սպաս չի դնէի, երբ հացին չափ  
կարօւը կը քաշէին անոնք խօսքիւ,  
«Զի ոչ միայն հացիւ կեցցէ մարդ»  
Այս միակ նկատումով գործեցի և նա-  
տիւը հրապարակ դրիւ:

## Հեղինակը

27 *Уарш* 1931

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

## Ա.ՍՈՒԼԻԿԻՄՆԵՐ

ԳԼՈՒԽ Ա.

## ԱՍՏՐՈՖԻԶ ԳՈՅՆԹԻՒՆԸ

Այսափ կարեւոր հարցի մը շուրջ, իմ  
որդեգիրներս, ցեղիս որբերը, թոյլ կուտամ  
ինքինքիս հաւաստել թէ, բաւականաչափ  
ծանօթութիւն չունին:

Ծանօթութեան այս պակասը արգելք  
մըն է գիրքիս բովանդակութենէն օգուտ  
քաղելու, այնպէս որ առանց Աստուածաբան  
ըլլալու յաւակնութեանց, կարեւոր համա-  
րեցի իմ հասկցած ու ընդունած ձեւովու,  
ամէնէն առաջ այս շատ կարեւոր հարցին  
չուրջ արտայայտուի:

Վասնղի բարոյականութեան հիմն է  
Աստուած :

Եւ իմ նպատակս է իմ որդեգիրնելու բարոյականին սատարել:

Իսկապէս Աստուած կա՞յ, Քրիստոսէ ալ ա-  
ռաջ, երբ բովանդակ մարդկութիւնը կռա-  
պաշտ էր, կուռքքերու կը պաշտէր, Հելա-  
դայի նշանաւոր մէկ զաւակը, Սոկրատ,  
երկար խոկումներէ յետոյ, գերջապէս հա-  
մարձակեցաւ իր աշակերտներուն առջեւ  
խոստովանիլ թէ բոլոր կուռքերը մարդու-  
ձեռագործ, զգացումէ եւ չարժումէ զուրկ  
առարկաներ են, չեն կրնար Աստուած ըլ-  
լալ. անշուշտ կայ միայն մէկ, ամենակալ  
Ամենակարող Աստուած, Արարիչը երկինքի  
ու երկրի և բոլոր գոյացութեանց, անսկիզբն  
ու անվախճան, զոր պէտք է պաշտել, բայց  
ի՞նչպէս, պէտք է սպասել որ ինք արտա-  
յայտէ ինքինք:

Սոկրատ զոհ գնաց իր Աստուածագի-  
տութեան, սակայն իր քարոզութիւնը ար-  
մատ բռնեց ու անծանօթ Աստուծոյ հոյա-  
կապ տաճարը կառուցուեցաւ Աթէնքի մէջ:

Մեզմէ երկու դար առաջ, ուրիշ փիլի-  
ստիայ մը, Ժան Ժադ Ռուսո, նոյնպէս եր-  
կար մտածումներէ յետոյ, ստիպուեցաւ  
խոստովանիլ Աստուծոյ գոյութիւնը գոչելով.  
«Այո՛, գուն կաս, վասն զի ես կամ»:

Ասկէ աւելի ամուր փաստ կարելի՞ է  
ցոյց տալ, կրնա՞մ իմ գոյութիւնս ուրանալ,  
քանի որ ես կամ, ուրեմն Աստուած կայ:

Ս. Գիրքը բոլոր գիրքերու մէջ առաջին  
գիրքն է որ Աստուծոյ վրայ կը խօսի, անոր  
գործերը ու խօսքերը կը պատմէ,  
բայց ոչ մի տեղ ցոյց կուտայ Անոր գոյու-  
թեան: Ես եմ որեն: Ես սեղծեցի ամեն ինչ:  
Ես եմ Արտահամի, Խաճակի եւ Յակոբի Աս-  
տրածը: Իձնին ուրիշ Աստուած չի կայ:

Ուրեմն բոլորովին կը պակսի՞ն Աստու-  
ծոյ գոյութեան ապացոյցները:

Ո՞չ, ընդհակառակը անոնք այնքան շատ  
որ Ս. Գիրքը աւելորդ նկատած է նոր  
մըն ալ ցոյց տալու:

«Երկինք պատմեն: զիառս Աստուծոյ:»  
Հետաքրքիր միտք մը, որ զիտէ շուրջը  
դիտել, Աստուծոյ փառքը, Աստուծոյ գոյու-  
թեան անհերքելի ապացոյցները ամէն տեղ,  
ամէն բանի մէջ կրնայ տեսնել:

Միայն անզգամը կրնայ իր սիրտին մէջ  
ըսել թէ Աստուած չկայ:

Փարաւոն ալ ուրացաւ անոր գոյութիւ-  
նը եւ Աստուած ուղեց որ ուրանայ, որ-  
պէսզի իր բազմատեսակ հրաշքներով ան-

հերքելիօրէն հաստատէ իր գոյութիւնը:  
Մեր ժամանակներուն մէջ նոր Փարա-  
ւոն մը ալ պատերազմ կը հոչակէ Անոր  
դէմ եւ այնքան ամուր գահ մը տապալել  
կը խորհի:

Զարմանալի է որ կ'ուրանայ Անոր գո-  
յութիւնը եւ Անոր դէմ կը պատերազմի:  
Եթէ կ'ուրանայ, ուրեմն կ'ընդունի  
Անոր գոյութիւնը, խոկ եթէ չուրանար, ո-  
րուն դէմ կը պատերազմի:

Բայց աւելի զարմանալին կայ, Աստու-  
ծոյ գործելակերպն է այդ: Նա տեսաւ որ  
նիւթապաշտ ոգիի չափազանց ուժովալովը  
եւ միւս կողմէն գիտական զեռ բոլորովին  
չի հաստատուած վարկածներու հետեւանքո-  
վը, քրիստոնեաներուն մէջ կրօնական ոգին  
հետղնետէ թուլցած եւ կարգ մը տեղեր նոյն  
խոկ կրօնքը մօտայի կարգ անցած է, ուղեց  
արթնցնել թմրած միտքերը, ուժովցնել կը-  
րօնքի սէրը եւ այս միջոցը զործածեց:

Իրեն յատուկ գործելակերպ մըն է այս  
եւ մենք չենք կրնար քննադատել, պարզա-  
պէս խարբալում մըն է, որով շատերը պի-  
տի մաքրուին, պիտի զտուին, եւ թոյլերն  
ալ պիտի զգաստտնան, պիտի խրախուս-  
ուին:

Ուրեմն անսաստուածներու գոյութիւնն  
խոկ կ'ապացուցանէ Աստուծոյ գոյութիւնը,  
ինչպէս անիշխանականներու գոյութիւնը  
ապացոյց է իշխանութեան գոյութեան:

Մինչեւ հոս զբածներէս կարելի է հե-  
տեւցնել թէ Աստուծած կայ, որովհետեւ ես  
կամ, խոկ զայն ուրացողներ պարզապէս կը  
հաստատեն Անոր գոյութիւնը:

Բնական, հոգեկան, իմացական մարդկա-  
րուն մէջ շատ ապացոյցներ կան Աստուծոյ  
գոյութեան, բայց այս միակ փաստը, մեր  
գոյութիւնը, բաւարար համարելով կը վեր-  
ջացնեմ տեսութիւնն:

Գլուխ Բ.

ՈՎ ԵՄ ԵՍ, ՈՒՐԿԵ՞ ԿՈՒԳԱՄ,  
ՈՒՐ Կ'ԵՐԹԱՄ

Երեք պարզ հարցումներ, որոնք իրենց  
պարզութեանը մէջ կը պարունակեն այնքան  
խորունկ նշանակութիւն, զոր բովանդակե-  
լու համար անհրաժեշտ է ունենալ հմտա-  
կան պաշար եւ տարիներու երկար ուսում-  
նասիրութիւն:

Այսչափ կարողութիւն չունենալով  
հանդերձ, երբ ինքինքիս թոյլ կուտամ  
խորասուզուիլ այդ խորութեան մէջ, չէ  
կարելի յաւակնոտութիւն համարել սիրելիս,  
քանի որ նպատակս տպաւորութիններս քե-  
զի ծանօթացնել է, համոզուած ըլլալով որ  
բարերար ազգեցութիւն մը պիտի ունենան  
անոնք քու կեանքիդ վրայ, ի՞նչ ձեւով ալ  
արտայայտուած ըլլան անոնք:

Ես ՈՎ եմ:

Շարժուն, խօսուն, խոհուն, զգայուն  
էա՞կ մը, ոչինչո՞վ տարբեր կենդանիներէն;  
ի մասնաւորի քառաձեռներէն:

Անոնք ալ կը խօսին, կը խորհին, կը  
զգան, կը շարժին: Բնազդի վերագրել այս  
ամէնը, չի լուծեր խնդիրը: Հապա մե՞րը:  
Միթէ կրնա՞նք բնազդով գործեց ըսել  
մրջիւնի մը համար, որ երբ պաշար մը փո-  
խադրելու համար օգնականի պէտք ունե-  
նայ, քիչ մը բարձր տեղ կ'ելլայ, չորս կող-  
մը կը դիտէ, երբ իր ընկերներէն մէկը  
նշմարէ, կը վազէ անոր դէմ, քիթ քիթի  
կուգան — ասիկա անոնց խօսելակերպն  
է — պահ մը վերջ երկուքը միացած, կը  
պաշարեն պաշարը եւ կը փոխադրեն րոյն:  
Ահա որսական բարակը, որ երբ կը  
տեսնէ իր տէրը հրացանը ուսին զարկած,  
կը հետեւիանոր, իսկ անզէն տեսած ատեն  
տեղը կը նստի հանդարտ:

Ագուաւներու երամը, որոնց պահակնե-  
րը ըլջակայ ծառերու վրայ թառած են,  
պահակին մասնաւոր մէկ կոինչին ի լուր,  
խմբովին կը փախչին, եւ — ուշագրաւ  
պարագայ — լուռ կեցող պահակին կողմը  
կը սուրան, կոահելով որ վտանգը կանչը-  
ւըստող ագրաւին կողմէն կը սպառնայ:  
Ծնադայլը շունի պէս կը կաղկանձէ, երբ  
որսորդը կը նշմարէ:

Շատեր կարդացած կամ լսած են կապիկին արթնամութիւնը որ անգամ մը խարուած բլլարով, իրեն հրամցուած ընհեղյները նախ եւ առաջ օրօրելէն եւ ականչին տանելէն եաքը բերանը կը տանէր, որպէսզի մի՛ գուցէ մէջը մեղու գրուած չըլլայ:

Հապա ի՞նչ պիտի ըսէիք մեր կատուին մէկ ընթացքին, որ թէ կատուին դատելու կարողութիւնը եւ թէ վափկանկատութեան ապացոյց կրնայ համարուիլ:

Անիկա յատկապէս իրեն համար որոշուած տեղ մը ձգնած էր, Օր մըն ալ տեսայ որ իմ գրասենեակիս մէջ, պատին վրայ, ինծի մօտիկ խորշ մը կար, անտունեւ անփեղկ, հոն փոխադրեր էր իր ձագերը: Բապասուհին կրկին տեղը տարաւ: Հետեւ հալ առառու դարձեալ այդ խորչին մէջ, Այս երթեւեկութիւնը պիտի շարունակուէր անշուշտ, երբ թելալըցի սպասուհիին հանդարտ թողոււլ: Ուզեցի սակայն գիտնալ այս նախասիրութեան պատճառը: Գիտէ՞ք ի՞նչ էր: Պղափկներս կը խաղային փիսիկներուն հետ եւ երեմն կը ցաւցնէին: Կատուն չէր կրնար պատժել իմ պղափկներս իր սուր

ձանկերով, որպէսզի զիս չի վշտացնէ: Անպաշտպան տեղ մըն ալ չէր կրնար ձգել, արու կատուներէն կը վախնար, բերաւ իբըր սպահովագոյն վայր իմ քովիկս զետեղեց, ուր պղտիկներուս արգիլած էի մտնել: Կ'երեւի կատուն կրտնած է այդ բանը:

Կը կրկնեմ, բնագդը բոլոր այս կենդանական շարժումներուն շաւարար բացատրութիւն կրնա՞յ համարուիլ: Անշոշտ ոչ: Ուրիմն ասկէ ընդունիլ որ կենդանիներն ալ ունին խորհելու, խօսելու, դատելու, ընտրելու կարողութիւն:

Միայն թէ անոնց եւ իմ գործելու եղանակիս մէջ զգալի տարբերութիւն մը կայ: Անոնք ներկան կը տեսնեն եւ պէտքին համեմատ կը շարժին ու կը մոռնան: Ես կը յիշեմ, կը գուշակեմ, կը հնարիմ, ես սանկծագործող միտք մը ունիմ: Ֆիղլքապէս տկար ու տխեղձ, այդ ուժին շնորհիւ կը բազմապատկուիմ, թուչունի պէս օդին մէջ կը սուրամ, ձուկերու պէս ջուրին մէջ կը լողամ, ձիարշաւի մէջ արագնթաց ձիերուն ասպարէզ կը կարդամ, ո՞ր մէկը ըսեմ, ես մտրդ չեմ լոկ, կայծակ եմ, որոտում եմ, սպառող կրակ եմ + եմ ու

կարող եմ ըլլալ ինչ որ ուղեմ, այնպէս որ  
ո՛չ միայն բոլոր եղականութեանց գերիշխող  
տէրն եմ, այլ եւ ահ ու սարսափ կ'ազդեմ  
անոնց:

Ո՞ւրկէ կ'առնեմ ես այս ուժը, արդա-  
րեւ գործածած նիւթերս բնութենէն կ'առ-  
նեմ, բայց զանոնք համադրելու ուժը որ-  
կէ կը ստանամ ես:

Հոս կուգայ երկրորդ հարցումը:

Ո՞ւրկէ կուգամ ես:

Ես Հօրս ծնունդն եմ, ան ալ իր հօրը,  
և այսպէս հետզհեաէ ես ես երթալով  
անշուտ կուգանք կը հասնինք նախածնողի  
մը որմէ սերած են բոլոր մարդիկ, նաև ես ։  
Այս քննութիւնը պարտաւոր եմ ընեմ իմ  
նախածնողիս համար, քանի որ չուրջս ապ-  
րող կենդանիներու մէջնմանս չունիմ և այդ  
ուժը որ ունիմ, ստացական չէ,  
ժառանգական է։ Արդ գիտնալու եմ թէ  
նախածնողքս ո՞րմէ ժառանգեցին այդ կա-  
րողութիւնը։

Գիտութիւնը ստոյգ տուեալներու վրան  
հիմնուած, կը հաստատէ թէ սկզբնական  
նիւթի մը բնաշրջումով գոյացաւ ամէն իր.

սկսելով ամենավարէն մինչեւ ամենաբար-  
ձըրը, ամենակատարեալը, եւ կուգայ կը  
հասնի մինչեւ մարդ արարած, մինչեւ Ա-  
դամ, ուր ֆիզիքական բնաշրջումը դադրած  
կը հոչակէ։

Այս էր իր վերջին եղբակացութիւնը։  
Այդպէս ալ ըլլալու էր, քանի որ ան-  
կէ անդին իմաննալին կը սկսի եւ ատիկա  
տեսնուած, չօշափուած իրերով զբաղող գի-  
տութեան սահմանին մէջ չի գտնուիր։


Գիտութեան այս եղբակացութիւնը գի-  
տութիւնէն շատ դարեր առաջ ուրիշ մէկ  
գիտութիւն մըն ալ յայտնած ըլլալուն հա-  
մար, գիմենք անդամ մ'անոր վկայութեան։  
տեսնենք ան ի՞նչ կ'ըսէ այս մասին։

Ան ալ, Ս. Գիրք, ստեղծագործութիւ-  
նը մինչեւ մարդ բերելէ յետոյ կ'աւելցնէ,  
«Եւ փշեաց ի նա չունչ կենդանի եւ եղեւ  
մարդն հոգի կենդանի»։

Ստեղծուեցաւ մարդը, կ'ըսէն Ս. Գիրք  
և գիտութիւն։

Այս բաւական չէ մարդը բացատրե-  
լու։

Գիտութիւնը կը լոէ։  
«Եւ փշեաց ի նա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻՆԻ ԱՆ-  
ԳՈՅ ԲԻBLIOGRAPHY ԱՆ



դեւ մարդն հոգի կենդանի», կ'աւելցնէ Ա. Դիրքը:

Ու Բացատրութիւնը կ'ամբողջանայ:

Ուրեմն ես ևմ բնաշրջումով ամարդ կատարեալ» եւ Աստուծոյ շունչով ահոգի կենդանի» այսինքն բանաւոր էակ, եւ որովհետեւ առանց այդ բանականութեան ես ոչինչով կը տարբերիմ միւս կենդանիներէն, կը մամ վստահօրէն ըսել թէ ես Աստուծմէ կուգամ:

Ո՞ւր կ'երթամ:

Պարզ է: Աստուծոյ կ'երթամ:

Բայց այս վիճակին մէջ կարելի է վերադարձնել աւանդը աւանդատուին:

Բնաշրջումով ամէն իր աւելի կատարեալագործուած վիճակի մէջ մինչեւ մարդ գաւ հասնելէն վերջը, առանց ոեւէ փաստ փընաբերու, կարելի է համոզուիլ որ այդ ամենաակատարելագործուած էակին փչուած շունչը ամենաասուրը շունչ մ'էր, մեղքերով, մոլութիւններով եղծուեցաւ: Մաքրագործուած անհրաժեշտ էր, պարտաւորիչ էր, ստիպուգական էր:

Այս մաքրագործումը, հոգիներու բարեշրջումն է որ սկսաւ Ագամայ անկումով եւ

հասաւ սինչեւ մեր օրերը: Բաղդատութիւն մը երէկի եւ այսօրի, անցեալի ու ներկայի, բաւական է մեզ համոզելու թէ մարդկութիւնը զգալի յառաջդիմութիւն ըրած է այդ շաղին մէջ և հետզհետէ նպատակին կը մօտենայ:

Այդ նպատակին է կրկին հագնիլ անմեղութեան պատմուճանը եւ արդարութեամբ, խաղաղութեամբ ու սրբութեամբ ապրիլ այս դրախտանման երկրին մէջ ուր նախապէս դուած էր Աղամ եւ մեղանչելով կորսընցուց, եւ որ մեր անխառն երջանկութիւնը երաշխատող ամէն բարիք առատօրէն կը պարունակէ իր մէջ, բաւական է որ գիտնանք նըրեւ եղբայր ապրիլ երկնաւոր Հօր խնամատարութեան ներքեւ: Կամ ու ուր պատմութեամ:

Ահա ո՞ւր կ'երթամ: Յաւանու քրաց եք սիրայ, ու մարտանը յաւեցա խոյզու սիզ ներմուզ դերադասար յամաւածամ: Կայսոր այսացոյ բանափառ ո՞ւ զգքանութիւն անձն ամենուն վայան զի յմբար խրան մայ նէր վլայան վլայան պատմար ու անմարդան: զի առ զգեած աշխաղութեան միանի զանց ու մայզնի զանցնի: զգաօր բանց յմբար ու անմարդան: անմարդան:

ԳԼՈՒԽ Գ.  
ՀԱՅԵՐ՝ ԱՆԲԱՂՋԱԼԻ

Հայուն հաւաքական դժբաղդութեան պատճառներու մէջ էն տիրականը գտած եմ յարգանքի եւ հնազանդութեան պակասը եւ ասոր հետեւանք նկատած՝ անմիաբանութիւնը, յաւերժական, աւանդական այն չարիքը որուն խափանումին համար սերունդներէ ի վեր «Տէր ողորմեայ» կը գոչենք, «Ազգիս Հայոց սէր միութիւն» խնդրելով։

Արդեօք, կը խորհիմ, Հայը միշտ անմիաբան եղած է, առհաւականն է այս ժառանգութիւնը, չէ նէ դժբաղդ դէպքերուդիքաղդ հետեւանք։ Կը միախարուիմ միտքը բերելով անցեալ դրուագներ, ինչպէս Պարոյր Նահապետի պատերազմը ընդդէմ Միհն Աղէքսանդրի, որ փութաց արքայական թագով պսակել իր քաջարի ախոյեանը. Վարդանանց պատերազմը պարսից դէմ, որոնք վերջապէս թոյլատեցին հայերը ազգատ պաշտել իրենց կրօնքը. Արծրունի իշխաններու եւ Մելիքներու դրոհները թա-

թարներու եւ ասպատակներու դէմ, որոնք անկախութեան եւ ազատութեան անունով մղուած, մասամբ արդիւնաւորուեցան և որոնք Հայուն դիմադրողական ուժը ի հանդէս բերին։

Իսկ մեր ժամանակներու հերոսական մարդերը, որոնք նոյն իսկ օտար անձնաւորութեանց բարձր ու պաշտօնական գնահատումին արժանացան, միանգամ ընդմիշտ սրբեցին Հայուն վերագրուած նապաստակ տիտղոսը. «Նէ, կ'ըսեմ, հայեր անմիաբան չեն, հայեր զանցառելի քանակութիւններ չեն, ունին արժէքներ ոչ նուազ քան ուրիշ ազգեր, բայց ի՞նչու դժբաղդ են, ի՞նչու ան, բազմալի են։

Այսո՛, Հայը դժբաղդ է այսօր, Հայը մահուան տագնապը կ'ապրի եւ ի լրումն ամենեցուն, Հայը կ'ամբաստանուի իրը անքաղաքավար, իրը անկարգապահ, իրը աղմբկար եւ կը նկատուի անբաղձալի տարր։ Սոսկալի բան է դժբաղդ ըլլալ և յանցաւոր նկատուիլ։

Բայց անցեալէն յիշատակներ բերելով արդարանալ փորձելէ առաջ, լաւ կ'ըլլայինքնամփոփուլի եւ ահանել թէ այս դժբաղդութեան մէջ մենք ալ մեր բաժինը ունե-

ցե՞ր ենք : Երա՞ւ , և հ՞նք ինչ որ կ'որակին  
մեղ : Այս ինքնաքննութիւնը ստիպողական է  
այն պատճառաւ որ մեզ ամբաստանողներուն  
մէջ հայտնէր անձնաւորութիւններ կան :  
Այս անարդանքը մեր ճակարն փակցնել  
փորձողներ եթէ նոյն խակ մեր թշնամիները ,  
մեր նախանձորդները նկատենք , դարձեալ  
պարտաւոր ենք այս անտաշառ քննութիւնը  
կատարել եւ ըստ այնով դիրքերնիս ճշգել :  
Մի՛ յու զուիք , մի՛ մեղադրէք զիս եթէ  
ըսեմ թէայս քննութեան հետեւանքը մեղի  
աննպաստ է : Ես ալ Հայ եմ , ես ալ ձեզի  
չափ բաժին ունիմ այդ նուաստացուցիչ  
մակդիրներէ , որոնց բարձումին կը բաղ-  
ձամ : Բայց ուրիշ բան է բաղձալ , ուրիշ  
ըլլալ :

Հայ ահաւոր մարտիրոսագրութիւնը որ  
ահագին աղմուկ յարուց , որ շատերու շա-  
հաբեր , մեծ որսորդներու օգտակար եղաւ ,  
որ միջազդային մամուլին առատ նիւթ  
մատակարարեց , որ Հայուէր՝ Հայանպատ  
միութիւններու իբր բրօբականտի միջոց  
ծառայեց , եւ որ ցեղին անպհական մամուլ  
լին ահագին քանակութեամբ թուղթը , մեր

լանը , ուզեղը սպառեց , գիտէ՞ք , ինչ բերաւ  
մեզ :

Զգիտի ըսեմ նիւթական , բարոյական  
հոգեկան մեծ ու անդարմանելի կորուստնե-  
րը , անոնք արդէն ըսուած ու արձանագ-  
րուած են . պիտի ըսեմ ի՞նչ որ ըսուած չէ ,  
ի՞նչ որ կորուստներուն յոռեգոյնն է . մեզ  
ոփացուցին . այնպէս որ յամեցում մը՝ անար-  
դարութեան աննշան յապաղում մը՝ կեղե-  
գում կը նկատենք , միշտ եւ ամենուրեք  
նախասիրուիլ կը պահանջենք եւ եղանք  
կոշտ , վիճասէր , լիր :

Այսպէս հետզետէ կոնակ գարձուցինք  
պատշաճութեան , ընկերասիրութեան , կար-  
գապահութեան կանոններուն , մոոցանք չա-  
փաւորել մեր զգացումները , կանոնաւորել  
մեր անձնասիրութիւնը եւ որ աւելին , ոտ-  
նակայիս ըրինք ամէն սրբութիւն , յարդանք ,  
ակնածութիւն , հնազանդութիւն :

Ահա ինչ որ արժեց մեզ մեր բարեկամ-  
ներուն կարեկցութիւնը : Հաւասարակշու-  
լու համար կացութիւնը , կարգը եկած է —  
եթէ երբեք անցած չէ , — անդբաղանա-  
ւու մենք մեզի մեր վիճակին վրայ , չափա-  
ւորել մեր պահանջները , տառապանքը նկա-  
տել ճակատագրական , ոչ միայն Հայուն ,

այլ առհասարսակ բոլոր մարդկութեան համար, եւ միշտ յարգել մեծերը ու հպատակները օրէնքին:

Այս կերպով կընանք սրբել մեր վրայ  
նետուած աղաց եւ վերագրաւել ընդհանու-  
րին համակրանքը:

ԳԼՈՒԽ Դ.

S 9 T S C

Անշուշտ քեզի համար ալ ախորժակուր  
չէ այս բանը, տգէտ, որ շատ անդամ իբրև  
նախատական կը գործածուի:

Բայց իսկապէս նախառակա՞ն է այս  
բանը:

Ո՞վ է աղետ :

Միտքու շատ անգամ զբաղած է այս  
հարցով եւ զգածուելիք ոչինչ չէ գտած :

Շատ պարզ բաներ կան, զորս կիտնալ  
կը կարծենք, բայց երբ իորը թափանցել  
ուղենք, կ'անձրէինք:

*Օրինակի համար, պանիրը կաթէն կը  
շինուի, կաթը ոչխարէն կը կթեն, գիտենք,  
բայց չենք գիտեր թէ կաթը ի՞նչ բաղադրու-  
թիւններ ունի, ի՞նչպէս կը գոյանայ, եւ  
ի՞նչ ազդակներու ներգործութեամբ պանի-  
րի կը փռիուի:*

Նոյնպէս սա մեր ամենօրեւայ կերած  
հացը, գիտենք թէ ցորենէն ալիւր, ա-  
լիւրէն խմոր շինելով փուռը կ'եփեն, բայց  
չենք զիտեր թէ ի՞նչպիսի բաղադրութիւն-

ներով մի եւ նոյն նիւթը տարբեր ձեւեր  
համեր կ'առնէ :

Դ'նչ է ջուրը . կա՞յ չգիտցող, գիտունը  
կ'ըսէ միշտ թէ ջրածին եւ թթուածին միա-  
ցած, կը կազմեն ջուրը, թէ ջրածինը կ'ար-  
տադրէ ծովը եւ թթուածինը անտառներ,  
անոր համար անտառուտ վայրեր աւելի ա-  
ռատ կ'անձեւէ :

Իբր օրինակ յիշեցի ասոնք, թերեւս  
շատեր գիտեն, ասիկա չի նշանակեր թէ՝  
շատ շատեր տգէտ չեն, տգէտներ ահա ա-  
նոնք, անոնք կատարեալ ձեռնհասութեամբ  
պանիր կը շինեն ու հաց կ'եփեն

Նշանաւոր Հելլէն իմաստասէր, Սոկ-  
րատ, իր մտաւոր խուզարկութեանց մէջ  
ստէպ կը հանդիպէր արդիւքներու որոնց  
պատճառը կ'անդիտանար : Այն ատեն չէր  
վարաներ խոստովանիլ թէ «զայս միայն գի-  
տեմ», զի ոչինչ գիտեմ»:

Մէկ կամ մէկ քանի ճիւղերու մէջ խո-  
րոնկ ծանօթութիւն ունենալ, կարելի՞ է  
բաւականաչափ համարել գիտուն կոչուելու  
համար : Եթր մասնաւոր ճիւղ մը լիապէս  
ուսումնասիրող անձ մը անբաւական կը  
գտանենք գիտուն կոչելու համար, ալ ո՞ւր կը

մնան անոնք, որոնք չատ մը ճիւղերու վը-  
րայ ընդարձակ ծանօթութիւններ ունին,  
բայց ո՛չ մէկի խորունկ իմաստասիրութիւ-  
նը : Թո՞ղ որ գիտութիւնը այնքան անսահ-  
ման է որ տեղ մը սահմանափակել անհնար  
է :

Գիտութիւնը այլ եւ այլ մարզերու մէջ  
մեծ նուածումներ ըրած է, որոնք սա եղբա-  
կացութեան բերած են մեզ որ գիտցածնիս  
չգիտցածներնուս նայելով շատ ոչինչ բաներ  
են :

Ժամանակ մը տիեզերք ըստելուն պէս  
անհուն տարածութիւն մը, անսահմանու-  
թիւն մը կ'երեւակայէինք : Հիմա Աստղա-  
բաշխներ կը կարծեն գիտնալ թէ դեռ շատ  
տիեզերքներ կան, որոնց մէկ մասն է այս  
մերինք :

Սիմիարհիս ամենամեծ դիտարանը կը  
գտնուի Ամերիկայի մէջ Գալիֆոռնիոյ Վիլ-  
սըն լեռան վրայ, որուն գիտակը 2 մեթր  
50 ս . մ . լայնութեամբ հայելի մը անի :  
Շնորհիւ այս դիտակին տիեզերքի մոլորակ-  
ներու մասին մեր ունեցած ծանօթութիւնը  
կրկնապատկուած է : Հիմա երեւակայեցէք որ  
Աստղաբաշխին առջեւ ի՞նչ ընդարձակ դաշտ  
մը պիտի բացուի, երբ իր տրամադրու-  
թեան տակ գրուի նոր հեռադիտակը, 7 մէ-  
թըր 60 ս . մ . լայնութեամբ, ըսել է ներ-  
կայի ամենամեծ դիտակէն երկաք անգամ ա-  
ւելի մեծ, որ հիմա կը պատրաստուի, հարկ

կայ ըսել, դարձեալ Ասերիկայի մէջ, նոյն գիտարանի Աստղաբաշխին հսկողութեան տուկ:

Անպատեհութիւն մը չէք տեսներ, կարծեմ, քանի որ Ամերիկայի խօսքը եղաւ, հարուստ և հարստութիւնն ալ իբր ամերիկեան ապրանք, գիտուն եւ գիտունի ընկերացնեմ:

Զափի ունի<sup>o</sup> հարստութիւնն ալ, սահման ունի<sup>o</sup>, արդարեւ զայն բաղկացնող նրաշանները համրանքով տասոր են, բայց այս տասը թուանշաններով ի՞նչ անհատնում թիւեր կրնանք յօրինել: Թերեւս ասոր համար է որ հարուստը չի գոհանար, աւելի հարստանալ կ'ուզէ. յագենալ չի գիտեր, մինչեւ որ սեռնի. ափ մը հող կը կշտացնէ զայն:

Պարագան նոյնն է նաեւ գիտունին համար, անգամ մը որ մտած է այդ արահետին մէջ, ցանկութիւնը, հետաքրքրութիւնը զայն յառաջ կը մղէ, գիւտեր կ'ընէ եւ մարդկութիւնը կ'օգտուի այդ գիւտերէն: Ահա ճշմարիտ շահը գիտունին որ կը մեռնի մարմնով, բայց անմեռ կը մեայ հոգիով:

Գիտունը ինչպէս նաեւ հարստութիւնը անեցողական է, գիտուն կամ հարուստ կ'ըսենք բաղկատականութեամբ. երէկ Սոկրատ բազմահմուտ իմաստասէր մըն էր, իր ժամանակակիցներու հետ բաղկատելով, այսօր շատ համեստ կը մեայ ան, վաղն ալ այ-

սօրուանը պիտի գերազանցէ: Աբրահամ շատ հարուստ մարդ մ'էր. Քառնէցի ալ այսօր հարուստ մարդ մ'է: Երէկ հազարը հարստութիւն մ'էր, այսօրուան միիհօնները անշքացուցին զայն հապա վաղուան միւլիաննը:

Իմ մասիս այս գիւտերը, անհունութիւնը, անսահմանութիւնները չեն որ հիանալի են, այլ այն պարտիկ ուղեղը, որ գլուխի մը մէջ ամփոփուած, անհունը կ'ամփոփէ, անսահմանը կը բովանդակէ:

Պարունակեալ մը որ պարունակողը կը պարունակէ:

Տեսնել գործը, անդիտանալ գործողը: Ահա տգէտը:

ԳԼՈՒԽ Ե. վաղի ցաւողուն  
ԱՅՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Ամուսնութեան մասին իմ կարծիքս  
կ'ուզես իմանալ, թերեւա ամուս-  
նանալու դիտաւորաթիւն ունիս, ի՞նչ կայ-  
քաշուելու, սիրելիս ամուսնացիր պարտա-  
կանութիւն մըն է այդ եւ չատ հաճելի-  
պարտականութիւն մը ո՞չ միայն արգարու-  
թեան, այլ մանաւանդ առողջութեան տե-  
սակէտով, հնութիւնը պարտագրած է մեզ  
ատիկա եւ գիտես որ բնութիւնը խստիւ կը  
պատժէ պարտազանցը:

— Այդ չէ խնդիրը, խնդիրը հոն է որ  
ի՞նչպէս կարելի է երջանիկ բոյն մը կազ-  
մել:

Պատասխանելէ առաջ կարեւոր է կէտ  
մը լուսաբանել: Ի՞նչ ըսել կ'ուզես երջա-  
նիկ բոյն ըսելով, վայելքի դրա իստ թէ սի-  
նիկ բոյն ըսելով, սինչ ըսել եթէ դու ալ շա-  
րոյ խորան: Կը սխալիս, եթէ դու ալ շա-  
տերուն պէս ամուսնութիւնը հաճոյքի, վա-  
յելքի դրախտ մը կը նկատես: Կը չափա-  
զանցես եթէ տարածուած կարծիքի մը հե-  
տեւելով չարչարանքի գժոխք մը կը համա-  
սին ամուսնական կեանքը: Ո՞չ մին է, ո՞չ  
միւսը: Ամուսնութիւնը կեանքի բեռը միա-  
սին տանիելու համար երկու ազատ հոգինե-

րու մէջ կնքուած պայմանագրութիւն մըն  
է, որու տրամադրութեանց կիրարկման ե-  
ղանակէն կախում ունի դժբաղդ կամ եր-  
ջանիկ միութիւն մը: Արդ, ինչպէս ամէն  
տեսակ գործերու մէջ, առաւելապէս ամուս-  
նական ինդրոյ մէջ չատ մտածել, չատ  
յոգնիլ, չատ հարցնել, չատ փնտուել պէտք  
է, որպէսզի յարմար ամուսնութեան մը ա-  
մէն պայմանները լրացած ըլլան: Ո՛ և է  
գործի դաշնագրութէն, երբ գոհացուցիչ  
արդիւնք ցոյց չի տայ, երկուստեք համա-  
ձայնութեամբ, կարելի է չնչնել, ո՛ և է  
անպատճենութիւն մը չի կայ: Միշտեռ ամուս-  
նութեանց մասին սա անպատճենութիւնը կայ  
ո՞ր զաւակներ կան, զորս բաժնել կարելի  
չէ: Անոր համար չենք կրնար, ընկերութիւն  
մը լուծելու պէս, դիւրին դիւրին ապա-  
հարգան ձեռք բերել: Այս է պատճառը որ կե-  
սարադիի գործնական միտքը յղացած է սա  
իրաւացի բանաձեւը «արա էօլէնէ գատար,  
կէչինէսին էօլէնէ գատար», «փնտոէ մինչեւ  
կէսօր, այսինքն երկար, որպէսզի ապրիս  
ցման:

Հակառակ տարիներու ևւ ըմբռնումնե-  
րու մեծ տարբերութեան, այս խրատը միշտ  
օդտակար կրնայ ըլլալ:

Արդ հարց է թէ ամուսնութիւնը, հոգի-  
ներու մէջ կնքուած պայմանագրութիւն մը,  
ի՞նչ հիմնական տրամադրութիւններ պա-  
պարունակիլու է, որպէսզի հաճելի եւ տա-

նելի ըլլայ կեանքի բեռը։ Առողջութիւն,  
գեղեցկութիւն, չորհավառութիւն, պարկեշ-  
տութիւն, տեսանելի եւ նախնական պա-  
հանջներ ըլլալով, զանոնք աւելորդ կը նը-  
կատեմ շեշտել, ես հետեւեալ չորս գլխաւոր  
պայմանները անհրաժեշտ կը տեսնեմ։ վրո-  
տահութիւն, համերաշխութիւն, յարգանք,  
աշխատութիւն։

### ՎԱՍԱՀՈՒԹԻՒՆ

Ինչպէս ամէն գործի մէջ էական պայ-  
ման է որ ընկերներ փոխադարձ վստահու-  
թիւն ունենան իրարու հանդէպ, ամուսնա-  
կան կեանքի մէջ այս պայմանը կենսական  
կարեւորութիւն ունի, որովհետեւ գեղծումի  
կամ վնասի պարագային, ընկերային պարզ  
գործակցութիւն մը կարելի է դադրեցնել և  
վնասը սահմանափակել։ նոյնը չէ ամուսնա-  
կան պարագային։ Անվստահ ամուսին մը  
չի կրնար ամբողջ նոգիով նուիրուիլ իր  
պարտականութեան։ Անոր ուշը ցրուած է,  
կասկած կը կրծէ անոր սիրտը եւ օր մըն  
ալ անուշադրութեան մը հետեւանքով կըր-  
նայ այնպիսի սխալ մը գործել որ վեր ի  
վայր կը շընէ իր գործերը տեղի տալով  
սնանկութեան մը կամ անգործութեան, որ  
իր կարգին կը յանդի առտնին պիտմէի  
խանգարման, որով տնային հանդարտու-

թիւնը տեղի կուտայ անվերջ վէճերու։ Հա-  
ւատարմութիւն, անկողնոյ սրբութիւն,  
ո՛րչափ պարտադիր այր մարդուն, ա՛լ ա-  
ւելի անհրաժեշտ կը դառնայ կին տրմատին  
համար, եւ երբ կնոջ առաջին պարտակա-  
նութիւնն է այս մասին բնաւ չթերանալ,  
մի եւ նոյն ժամանակ արդար իրաւունքն է  
որ իր ամուսինն ալ մի եւ նոյն վերաբեր-  
մունքը ունենայ իրեն հանդէպ։ Այս է փո-  
խաղարձ վստահութիւն։

### ՎԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

Համերաշխ ապրելու համար սէրը բա-  
ւական երաշխիք մը չէ։ արդէն սէրը հա-  
մերաշխութեան արդիւնք է, բոյրն է ծա-  
ղիկին։ վերցուր ծաղիկը, բոյր չի մնար։  
Համերաշխութեան համար նկատելի են  
նախ տարիքներու համեմատութիւն, մտա-  
յին զարգացումի հաւասարութիւն, սովո-  
րութիւններու, բժրոնումներու նոյնութիւն։  
Այրը միշտ քանի մը տարուան տարիքի  
առաւելութիւն ունենալու է, ոււելին՝ տարի-  
ւեր վերջ իր անսախորժ հետեւանքներով  
ամուսնական ներդաշնակութիւնը կրնայ  
խանգարել։ Կոչտ ամուսին մը անհանդուր-  
մելի բնկեր մըն է զարգացած կնոջ մը քով։  
Ինչպէս անուս կին մը ենթակայ է հլու  
կամակատար մը ըլլալու իր զարգացած ա-

## ՅԱՐԳԱՆՔ

Ահա բառ մը՝ որ թերեւս զարմանալի թռի քեզ, ամուսնական կեանքի համար գործածելով բառ մը՝ որ աւելի կը պատշաճի եկեղեցիներու, դպրոցներու, սրահներու մասին։ Յարգել, ի՞նչ, սէրը չի՞ բաւեր երկու ամուսններ գոհացնելու, օտա՞ր են իրարու որ յարգալից վերաբերում ցոյց տալու ստիպուած ըլլան։ Զարմանքդ ինձի համար զորմանալի ոչինչ ունի. շատերու մէջ տեսած եմ իս յարգանքի այս զանցառութիւնը, որ սխալ ըմբռնումի հետեւանք է։ Այր ու կնոջ յարաբերութիւնները, որչափ ալ մտերմիկ, պիտի չէ որ արգելք ըլլան զիրար յարգելու։ Գրպանս գտնուած գրամը այն ատեն կը դադրի իմս ըլլալէ, երբ կը դադրիմ զայն յարգելէ։ Անոր վրայ ունեցած գուրգուրանքս է որ կը մղէ զիս չարաչար չգործածել եւ ծախսելիք տեղո լաւ գնահատել. այսպէս նաեւ անոր քանակը կ'աւելնայ, Մինչդեռ երբ այդ հոգածութիւնը չունենամ, օր մըն ալ առանց դրամի մնացած րլլալու զատազարտուած կը գրտնեմ ինքինքն։ Կինը գրամ մըն է, զգայուն դրամ մը, որ երբ կը տեսնէ իր մասին տածած յարգանքդ, թէ՛ ինք կ'արժէքաւորէ։ Պարագան նոյնն է նաև քեզի համար։ Դուն ալ տես-

մուսնոյն։ Եթէ մտայինն այս է, նիւթականը տարբեր չէ, ան ալ ուրիշ տեսակ անախորժութիւններու տեղի կոտայ, որով արջիւնքը դարձեալ միւնքնը կ'ըլլայ, համերաշխութեան խանգարում։ Սովորութիւններ՝ ընկերական եւ կրօնային տեսակէներով, բմբռնումներ՝ ցեղային եւ ազգային տեսակէներով, նուազ քանաքով չէ որ կ'ազգեն ընտանեկան մթնոլորտի հանդարտութեան ես շատ անդամ տեսած եմ խառն ամուսնութիւններ, որոնք հակառակ սիրոյ եւ յարմարութեան ակնբախ երեսոյթներու, երկու կողմին հաշար ալ տա քուկ մտերմութիւն մը գոյացնելու անզօր եղած են, մի միայն սովորութիւններու տարբերութեան պատճառաւ։ Օրինակ, յոյն էրիկ մը յունգար նին այնքան կարեւորւթիւն չէ տուած, ինչչէս իր հայ կինը՝ դեկտ. 25ին, որով երկու քին համար ալ մեծ նշանակութիւն ունեցող Ծննդեան Տօնը անցուք աննշան անցած է, Անշուշտ ոչինչ բաններ են ասոնք սկեպտիկի մը համար, բայց այս ոչինչ բաններով է որ ընտանեկան բոյնը կ'ոգեւորուի, կը թարմանայ, խինդու ցնծութիւն սիրելով չո՛րջը։ Այս պատճառաւ կ'ըսեմ, Հայ ես, Հայ ա՛ռ, զարգացած ես, զարգացած մը ընտրէ, հարուստ ին հարուստ փնտոէ։ Տեղի տեղին;

նելով որ կը յարգուիս քու կնոջ մէդ, պիտի մրցիս անոր հետ, անկէ եւ չմնալու նախանձախնդրութեամբ եւ այս մրցումին հետեւանքը պիտի ըլլայ մեղբալուսնային կենակցութեան մը երկարածգումը:

### ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Բառ որում ամուսնութիւնը կեանքի բեռը միասին տանելու գործակցութիւն մընէ, կասկած չկայ որ հոն ալ աշխատութիւնը իր սեփական տեղը ունի. — եւ ո՞ւր չունի. — նոյնիսկ նիւթականնին ապահովուած մարդեր պէտք է որ ունենան իրենց աշխատուէ իւնը, քաղցրացնելու համար կեանքը: Արդ, կ'արժէ գիտնալ թէ ի՞նչ պէտք է ըլլայ իւրաքանչիւրին զրադմունքը: Իմ պատասխանս այս մասին շատ կարճ ու շատ պարզ է: Բնութեան հետեւիլ: Բնութիւնը արդէն որոշած է սահմանը, կնոջ յատկացնելով ներքին գործերը եւ էրիկ մարդու՝ արտաքինը: Կնոջ կը վերաբերին տնային գործեր, որդենութիւն, մանկատածութիւն, ամսքել, մխիթարել. խրախուսել իր ամուսինը, երբ ուժաքամ կամ վշտաքեկ, կը վերադառնայ աշխատութիւնէ: Իսկ այր մարդուն կը պատկանին գուրսի ծանր աշխատութիւնները, տոնին պէտքի հոգալու պարտականութիւնը: Կը տեսնէք որ կնոջ պաշտօնը կարծո ածին չափ

գիւրին չէ: Եթէ կնոջ քնքուշ կազմը գուրսի ծանր աշխատութեան չի կրնար տոկալ, այս մարդուն առկուն կազմուածքը նոյնպէս անյարձար է ներքին աշխատութեանց, որ փափուկ սիրտ, անսպառ գուրգուրանք, հըրեշտակային քաղցրութիւն կը պահանջն: Բնութիւնը ձիչտ պէտքին համաձայն կարգադրած է ամէն բան: Կինը՝ պէտքերը պատրուակելով դուրսի աշխատութեանց մընզել հակաբնական է: Եթէ ժամանակ ունի, կրնայ գտնել անանկ գործ մը, որ տունին մէջ կատարուի: Երբեք տունէն գուրս: Կնոջ իրաւանց պաշտպան ընկերութիւններ, ինչ կ'ուզեն ըսեն, կնոջ գործատեղին տունը պէտք է ըլլայ: Դուրսէն շահ մը բերելու համար, պէտք չէ թոյլատրել որ կինը իր հրապոյրը կորսուցնէ:

Կիներ, քաշուեցէք ձեր պատեանին մէջ: Անտառին հմայքը իր խորհրդաւորութեան մէջ է: Գործատեղիներ յաճախող կիներ խընդուղիներու եղերքը ըսունող ծաղիկներու կը նմանին, ուղեւորներու, ուղեկառքերու հանած փոշիներով թաթախուն: Յիշեցէք որ ձեր ծախու հանած աղամանդը փնտուածէն նուազ կ'արժէ, եւ նազը չէ դադրած ագեղ սեսին խայծը ըլլալէ:

\* \* \*

Շատ կարելի է որ ընկերաբաններ՝ աւելի լայնօրէն խնդիրը ուսումնասիրած, լա-

ւագոյն մեթօտներ յանձնարարած ըլլան,  
ատիկա արգելք մը չէ որ ապրուած կանքէ  
քաղուած այս դասը քու լրւրջ ուշադրու-  
թեանդ չարժանանայ զաւակս:

Ընդունի՞նք որ պահեր կան երբ մարդ  
ինքնիրմէն տարբեր է որչափ ուրիշներէն,  
այդ պահերուն երկու կողմէն ալ քիչ մը  
համբերութիւն, քիչիկ մը համակերպութիւն  
փոթորկիլ սպառնացող անդորրութիւնը վե-  
րահաստատելու կը բաւեն:

ԳԼՈՒԽ Զ.

### ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

Առհասարակ մարդիկ հարստութեան մէջ  
կը փնտուն երջանկութիւնը. բոլոր ոյժեր  
ու ուշեր մէկ նպատակի մէջ կեդրոնացած  
են, հարուստ ըլլալ:

Դժբաղդաբար հակումը ո՛քչափ լուռն,  
արդիւնքը նո՛յնչափ անգոհացուցիչ է: Եր-  
ջանիկ հարուստներ հազուագիւտ են:

Ի՞նչու. ի՞նչու ոսկեայ բանալին անզօր  
կը մնայ երջանկութեան գանձատունը բա-  
նալու, մի գուցէ անգոյ՝ մտացածին բառ  
մ'է երջանկութիւնը:

Անշուշտ ո՛չ, ցորչափ բառը կայ, իրն  
ալ կայ, առանց իրի բառը գոյութիւն չէր  
ունենար, միայն թէ իրեր կան տեսանելի,  
շօշափելի, իրեր ալ կան իմանալի. զգալի,  
այս է ճշմարտութիւնը: Երջանկութիւնը  
այս վերջին գասակարգին կը պատկանի:

Գալով գժուարագիւտութեան, ատոր  
պատճառը այն է որ հարստութիւնը նպա-  
տակ կը կարծենք, ո՛չ թէ միջոց, պատե-  
հութիւն, որով միայն կարելի է երջանկու-  
թիւնը գոյացնել մեր մէջ:

Աբդ ուրքան ատեն հարստութիւնը նը-  
պատակ կը նկատուի, երջանկութիւնը միշտ

պիտի խոռսափի: Անշուշտ հարուստը յաջուզած է իր եւ իրեններուն ապագան ապահովել, ապրուստի տագնապ չունի. մտահոգչ քայց երջանիկ ալ չէ, որպիհետեւ ներսիդիէն ձայն մը շարունակ կը հնչէ ականչին. «Ես ալ կ'ուղեմ, զիս ալ գոհացուր»:

Թէեւ շատեր խուլ կը մնան այս ձայնին եւ ուրախ են. ատիկա իրենց գիտնալիք բանն է, մեզի համար հրահանգիչ է տես. նել որ անոնք զուրկ մնան իրենց ձեռք ան. ցած պատեհութենէն օգտուիլ, երջանիկ ըլլալ:

Լինապէրկ, առաջին օդագնացր, որ յաջողեցաւ Աղլանտեանը կտրել առանց հանդրուանի, արդարեւ գնահատուեցաւ, ծափահարուեցաւ, պատիւնիրու, նուէրներու արժանացաւ, իր Եսը լիովին գոհացում ստացաւ, բայց երջանկութիւնը այն տակն կա. տարելապէս ողողեց իր էութիւնը, երբ իրեն եղած նուիրատուութիւններէն բաժին հանաց այն թշուառ մօր, որուն մէկ հատիկ զաւակը, յանդուգն օդագնաց մը, նոյնպէս փորձի մը զոհ գնաց:

Հարուստ մը, — նկատելով որ անոր հարուստութեան աղբիւրը անսալակ եւ մաքուր է, այլապէս արդէն անոր ըլլած կամ ընկելիք ծառալութիւնները չպիտի զօրին հանդարացնել տառապանքը, զոր ծանրաթեանուած խիճ մը պիտի առթէ, — այս հարուստ մը, իրը արդիւնք էր անդու

ջանքերուն եւ պարկեշտ գործառնութիւններուն, կրնայ բարեկեցիկ վիճակ մը ապահովել. զոհ է, բայց երջանիկ չէ, որովհետեւ լինապէրկի մը պէս դատելու և գործելու արամագրութիւնը կը պակսի իրեն, մարմինը կարող է. նոգին յօժար չէ: Երջանկութիւնը ճիշտ հոգիի այս յօժարութեան մէջն է:

Հոգիի այս յօժարութիւնը չափ սահման չունի, նախասիրութիւն չունի. այնպէս որ ամէն ոք ինչ տարիքի, սեռի, դիրքի եւ կարողութեան մէջ ալ ըլլայ, կրնայ երջանիկ ըլլալ, բաւական է որ ընկերին օգտակար ըլլալու յօժարութիւնը ունենայ: Հոգի չէ, միաւորով կամ բիւրաւորով, ձեռքի աննշան մէկ շարժումով կամ անձին իսկ նուիրումով:

Կրնաս դու շատ հարուստ, ոյժի տէր, հանձարեղ մարդ մը ըլլալ, բայց երբ այդ պատեհութիւնները մի միայն անձիդ կը պատկանեն եւ չես յօժարիր բաժին մը հանել տնկէ նմաններուով, գիտցիր որ դատապարտուած ես անձիդ մէջ պարփակուելու և անհաղորդ պիտի մնաս երջանկութեան առթած քաղցրութիւններուն:

Երջանկութիւնը շատ հեռուն չէ, անիկա չեմիդ վրայ կայնած կը գոչէ, աւահանա:

Շտապէ զայն հիւրընկաւել վաղը թերևս շատ ուշ է:

ԳԼՈՒԽ Ե.

## ՆԱՐԱԳԻՐ

Յիշողութեանս մէջ տակաւին իր բոլոր թարմութիւնը կը պահէ այն խօսքը զոր 45 տարի առաջ իմ բարեյիշատսկ դաստիարակը՝ Սենեքերիմ Գաղանձեան արտասանեց իր հուսկ բանքին մէջ։

«Յիշեցէ՞ ք միշտ զաւակներս որ կրթուած տղէտ մը ամէն տեղ իր հացը կը գտնէ, քան անկիրթ զիտուն մը»։

Եւ իրօք կեանքիս մէջ շատ անդամներ առիթը ունեցած եմ հասատելու այս խօսքին մէջ ծածկուած ճշմարտութիւնը։

Շատեր, հակառակ իրենց հմտական պաշարին, կարօտը քաշեցին չոր հացի մը, զոր կ'անճճրկէին առահովել իրենց կոչտ ու կոպիտ վարուելակերպովը, մինչդեռ մտաւորապէս իրենցմէ վար աստիճանի վրայ դանուող ուրիշ շատեր միշտ գործի վրայ էին, նոյնիսկ կը յաջողէին դիրք գրաւել գործի աշխարհին մէջ իրենց հեղահամրոյր ընաւորութեամբը։

Ի՞նչու, որովհետեւ առաջինները, իրենց հմտութեան պաշարով վրացած, նուաստութիւն կը համարէին համակերպիլ խստութեանը բաթրօններու, որոնք իրաւ է թէ

այնքան ալ փափկանկատ չէին. իսկ միւսները նկատելով որ իրենք այդ պաշտօնատան մէջ ոչ թէ դաստիարակի, այլ պարզ պաշտօնեայի մը գիրքը ունին, միշտ մնացին իրենց դիրքերուն վրայ եւ այդու գրաւեցին բաթրօններու սէրն ու համակրանքը. երաշխիքը՝ իրենց ապագայ յաջողութիւններուն։

Նպատակս հսու գործատէրի գործաւորի. կամ բաթրօնի պաշտօնեայի ուսումնասիրութիւնը ընել չէ, այլ մի միայն շեշտել սաճշմարտութիւնը թէ առողջ դաստիարակութեան հիմք կը կազմէ նկարագիրը։

Նկարագիրը այն է մարդուն համար, ինչ որ է ողնայարը մարմնին համար։ Մարմինը առանց ողնայարի անհաստատ զանգուած մ'է, որուն ոչ ոք կը վստահի իր բերը, եւ բաթրօնները մեղադրելի չեն երբ իրենց վստահութիւնը կը զլանան անհկարագի, թեկինածուներու։

Ընկերական կեանքի մէջ ալ նոյնը չէ պարագան, Հաճոյքով կ'ընկերանանք անձի մը որ քաղաքավար է, անկեղծ է, ժպտադէմ է, առանց փնտուելու անոր իմացական ու ուսումնական տարողութիւնը, մինչդեռ առիթ կը փնտուենք խուսափելու ընկերութենէն սա միւսին, որ թէպէտ բազմահըմուտ, մարդու հետ վարուիլ կ'անդիտանայ։

կար ժամանակ մը, նոյն իսկ հիմա, յսրում ծնողը և լինամակալներ հոգածուէին ոսկի տպարաննան (արհեստ ըսել կ'ուզեն), անցնել թեւը իրենց զաւակներուն, որպէսզի կեանքի բեռը դիւրութեամբ տանին։ Հիմա անբաւական է մէկ ապարանջանը։ պէտք է հոգին ալ օժտել երկրորդ ոսկի ապարանջանով մը։

Նկայ ազիրն է այդ ապարանջանը։

Առանց նկարագրի իրենց արժէքը կը կորսնցնեն բոլոր միւս կարողութիւնները։ Զիրքը եթէ մէկ կ'արժէ, նկարագիրը զէրօմըն է, որ ձիրքին միանալով տասը անգամ աւելի կ'արժէ։

«Ի՞նչ օգուտ մորդուն, երբ բոլոր աշխարհ շահին եւ իր անձը տուժէ» հոս անձը պէտք է հասկնալ նկարագիր։

Ի՞նչպէս կը կազմուի նկարագիր։

Նկարագիրը տեսանելի իր, մը չէ, մորդուն բարոյական անձնաւորութիւնն է, պատկերացումը անոր կրօնքին։ Կրօնքը ըլլալով հիմը բարոյականութեան, մարդուն վրայ կը հայելիանայ։ Առանց կրօնքի՝ բարոյական չկայ եւ առանց բարոյականի՝ մարդ կինդանիներէն տարբերութիւն չունի։

Դժբաղդաբար գտնուեցան ու կը զըստ նուին հեղինակութիւններ, եւ ի՞նչ հսկութիւն, կրօնքի մէջ, կրօնքով կամ կրօնականներու ձեռքով դաստիարակուած հոյա-

կապ դէմքեր, որոնք մերժեցին ու կը մերժին կրօնքին դաստիարակի դերը։ Եւ իբրաւելորդ ի՞նչ դպրոցական ծրագիրներէ դուրս նետեցին կրօնքի ուսուցումը և բարոյագիտութիւնը բաւ համարեցին։

Ի՞նչ եղաւ այս ուզութեան հետեւանքը։ Հետեւանքը այն եղաւ որ աւելի քան կէս զարէ ի վեր կրթական յարկերէ դուրս եկող սերունդներ, մտապէս հարուստ, հոգեկան այնպիսի սնանկ վիճակ մը կը ներկայացնեն որ պարզապէս ուրգահատելի է։ Անոնք աշխարհը կը նկատեն փափկութեան դրաբան մը ուր պէտք են ուտել, խմել վայելել, եւ որովհետեւ հակակչիս չկայ իրենց ցանկութիւններուն սանձ մը գնելու, բոլորովին իրենց կիրքերուն անձնաւուր եղած, հաճոյքի, մի միայն հաճոյքի հետամուտ են։ իսկ ձախորդութեան մը պարագային, կամ դաւած կամ անձնասպան եղած են։

Չեմ կրնար բաժնել կարծիքը չատերուն, իբր թէ ընդէ, պատերազմը վատթարացուցած ըլլայ բարքերը։ Ո՛չ, բարքերը արդէն աւրուած էին։ պատերազմի հետեւանքով ցուցադրուած եղան։ Գիտին հունը արդէն լիցուած էր։ թուժերը անխնամ մնացած էին, հեղեղ մը թուժմերը խորտակեց, դաշտը ովոզուեցաւ։ ճահիճներ զոյցան ամէնուրեք եւ այդ ճահիճներէ դուրս եկան ախտեր, որոնցմով խանգարուեցաւ

Գլուհի Հ.

## ԶԵՒՄԱՆՈՒԹԵԱՆ ՆՈՐՈՅՑՔԸ

Մինակ կանանց նորաձեւութիւնը չէ որ  
մեր ուշադրութիւնը պարտի գրաւել, նորա-  
բանութիւնն ալ ոչ նուազ արժանի է այդ  
պատւցին:

Եթէ կը հաճիք, թոյլ տուէք ինձ ա-  
նոնցմէ քանի մը հաս իրր նմոյշ ներկա-  
յացնեմ ձեզ:

Վեղերորդ զգայարանք.

Դիտէի որ հինգ զգայարանքներ ու-  
նինք, աչք, քիթ, ականջ, բերան, ձեռք,  
որոնցմով կը յարաբերուի ուղեղը արտաքին  
աշխարհի հետ:

Վեցերորդ մըն ալ ունինք եղեր, խա-  
պար չէի, գիտէ՞ք որն է:

Արեւը կը տեսնենք, լոյս եւ չերմու-  
թիւն կը տարածէ, լոյսը տեսանելի առար-  
կայ է, իսկ ջերմութիւնը, ոչ բռնել,  
ո՛չ տեսնել, ո՛չ լսնել, ո՛չ հոտութալ,  
ո՛չ ալ շօշափել կարելի է:

Ի՞նչէն գիտենք որ կայ, զգալով, այս  
է, կ'ըսեն ինծի, վեցերորդ զգայարանքը:

Այս բացատրութեամբ ուրեմն, զգայա-  
րանքներու թիւը, կրնանք աւելի բարձ-

բարոյական առողջութիւնը: Տեղի չկայ սա-  
կայն յուսահատելու: Այսպէս անկօւմը ըն-  
կըրկում մէ առաջ նետուելու, որ չպիսի  
ուշանայ, միշտ ալսպէս եղած է, հիմայ ալ  
այդպէս կ'ըլլայ. նոր բան չկայ արևուն  
տակ, ինչ որ եղած է, պիսի ըլլայ, ինչ որ  
կ'ըլլայ արդէն եղած է: Վերջապէս ինչ որ  
ալ բսեն ուրիշներ, իս կը խորհիմ թէ նկա-  
րագիրը մարդոն իսկ է, անոր անուղձը կը  
հայթայթէ կրօնքը, օրինակը կուտայ Յիսուս  
եւ այդ օրինակին վրայ ինքն իսկ ենթական  
կը շինէ նկարողիրը:

Այս օրինակին վրայ կերպաւորուած  
շէնքը ամուր է եւ ամէն կերպով վստահելի:

Զաւակներու, պարկեցու, պարտաճանաչ  
եւ պատուախնդիր եղե՞ք:

բայնել:

Տեսէ՛ք ի՞նչու:

Հաւաքոյթի մը ներկայ էի անցեալ շաբաթ. շատ հաճելի ժամանց մը ունեցանք. հիմա խոկ անոր վերյիշումը իրական հածոյք կը պատճառէ ինծի: Ո՞ր զգայարան քովս կը վերդգամ այս հաճոյքը: Յիշողութեամբ:

Վիճակահանութեան առաջին պարզեւը շահեր եմ. դեռ ձեռքս բան մը չէ անցած. բայց ուրախութիւնը արդէն ոզոված է ամբողջ էռթիւնս: Ո՞ր զգայարանքս ներմուծեց այս ուրախութիւնը:

Երեւակայութիւնս:

Երազ կը տեսնեմ, թշնամիներով պաշարուած եմ, խուսափելու համար անոնց հարուածներէն յետո ընկրկում մը կ'ընեմ և մահակալէս վեր ինկած կը գտնեմ ինք զինքս. ո՞ր զգայարանքով:

Երազատեսութեամբ:

Սիրականիս տուած ժամադրութիւնս չեմ յարգած, արդարացուցիչ պատճառ մը կը վինտենմ. չեմ գտներ. մտահոգ եմ, այն աստիճան որ սիրտիս ու ժգին բարախումը կզգամ կուրծքիս տակ. ո՞ր զգայարանքս է որ կը պատճառէ ինծի այս յուզումը:

Առողջութ:

Ուրեմն յիշողութիւն, երեւակայութիւն, երազատեսութիւն, խորհուրդ նոյնքան իշ-

րաւոնք ունին զգայարանքներու շարքին մէջ իրենց տեղը գրաւելու, որչափ զգացուածը, քանի որ տպաւորութեան մը մասնակից կ'ընեն մեր ու զեղը, ինչպէս զգացումն ալ ջերմութիւնը: (Մինչդեռ ջերմութիւնը չշափումով կզգանքը):

Այս հաշով զգայարանքներուն թիւը վեցին մէջ չի լննար. մինչեւ տասը կը բարձրանայ. հինգ, հինգ, ներքին եւ արտաքին, ուրեմն առաջուան մեր գիտցածին չափ, հինգ զգայարանք:

\* \*

## ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ

Ահաւասիկ նորաբանութիւն մը, ո՞չ նուազ ուշագրաւ:

Գիտէինք որ զործ մը յաջողցնելու համար երկու կամ աւելի ոյժեր կը միաբանին եւ այդ միաբանութիւնը կը կոչուի զործակցութիւն, բայց չէինք գլուխը որ Աստուած կը գործակցի ինծի իմ հոգիիս փրկութեան, իմ անհատական մէկ գործիս մէջ: Այնպէս համոզուած էինք որ այս գործը իմ սեպհական ոյժով պէտք էի ի կատար ածել:

Դրամատէր մը 5, 2, 1, տաղանդ կը յանձնէ իր ծառաներուն շահագործելու հա-

մար: Ինք չմասնակցիր անոնց գործունեութեան, կը ձգէ հեռու տեղ կ'երթայ. ծառաներն են որ կը շահագործեն ու կը կրկնապատկեն արու ած դրամը եւ իրենց տիրոջը գովիստին կարժանանան: Մէկը միայն կը յանդիմանուի, դրամը նոյնութեամբ վերադրձնելուն համար:

Ո՞չ միտյն Աւետարանականը, արամաբանականն ալ այս է. չէ նէ ո՞ւր կը մնայ իմ արժէքը, եթէ Աստուծոյ գործակցութեամբ յառաջ բերեմ իմ փրկութիւնս: Աստուած տուած է ինձ պէտք եղած պատեհութիւնները, ինձի կը մնայ օգտագործել:

Խնդիրը կը փոխուի սակայն. երբ Մեսիոն մը կատարելու վրայ է խօսքը, Պօղոս, Տիմոս, Տիմոթէոս գործակիցներ են Ս. Խօսքը տարածելու, խիզներ արթնցնելու, հոգիներ լուսաւորելու գործին մէջ: Աստուած ալ կ'աջակցի անոնց, յաջողցնելու համար զիրենք իրենց առաքելութեան մէջ: Թերեւս Աստուածային այս աջակցութիւնը ակնարկել կ'ուզեն Աստուծոյ հետ գործակցութիւն ըսելով. ինչ որ միեւնոյնը չէ. փաստ, տաղանդներուն առակը: Ծառաները կրնային միացնել իրենց տաղանդները. միասին շահագործել: Այդ պարագային անոնք գործակիցներ կը սեպուին, մինչ աւանդատէրը կը մնայ միշտ աւանդտառուի դերին մէջ:

Կը կարծեմ որ քիչ մը չափազանց է Աստուծոյ հետ այսուաի թէլլի ֆախութիւն:

\* \*

## ԿՐՈՆՔԸ ԳԵՂԱՐՈՒԵՍ

Ամէնէն թարմ նորաբանութիւնը, որ Ամերիկայէն կուգայ, իսկապէս նորաբանութեանց գլուխ գործոցն է: Կրօնքը՝ գեղարուես. կարդացէք «Մօտա 'ի կրօնա» յօդուածը «Հայտառանի կոչնակային մէջ», 28րդ տարի 22 թիւ: Հայտ յօդուածագրին կրօնքը ո՞չ բնազդական է, ո՞չ կամայական. կրօնքը գեղարուես է եւ Յիսուս այդ գեղարուեսին աննման վարպետը. այնպէս որ հոգեկան կիանքի մէջ, իմաստուն մարդ, անոր սրժանաւոր աշակերտ համարուելու համար, մեծ վարպետին նման, պէտք է հումաչափ, ներգաշնակ, համեմատական եւ հաւասարակշիռ ըլլալ:

Արդարեւ սա Ամերիկացիք գործնական մարդեր են: Կրօնքն ալ գիտցան գործնական գետնի վրայ դնել, եւ հիմայ անշուշտ գոն եղած պիտի ըլլան՝ շնորհիւ այս գիւտին, հետեւորդներու թիւը ստուարացած տեսնելով: Մի՛ ըսէք թէ այս չէ Յիսուսի նպատակը. այլ նայեցէք որ ժողովարանները պարասրաներու չափ լիցուն են. այդ

կը բաւէ:

Կը բաւէ։ ո՞չ սիրելի Պետիկեան։ չբաւէր, դուն շատ աղէկ գիտես որ Յիսուսի կրօնքը սիրոյ, նուիրումի եւ զոհովութեան կրօնքն է։ Ի՞նքն իսկ իր գայար կեանքը զոհեց ի սէր մարգկութեան։ Ո՞րն է հաւասարակշութիւն։ Պատուիրեց թողու ամէն բան եւ իրեն հետեւիլ։ ո՞ւր է համեմատութիւն։ Հրամայեց անիծողը օրհնել։ ո՞ւր է ներդաշնակութիւն։ Պայման դրաւ լուրոր տնեցածդ աղքատնեցուն տար եւ խոչ ի յուս։ զի՞նք հետապնդել։ ո՞ւր է համաչափութիւն։

Մենք կը հաւատանք որ կրօնքը Աստուծոյ յայտնութիւնն է։ և ակտք է մարգուն անվերապահ անձնատութիւնը։ Աստուածային կամաց։ Կամ հրեշտակ, կամ սատանայ։ Ո՞չ երբեք համաշափուած Քրիստոնեայ։ Այս մ՞ակ կէտին մէջ կը նշմարուի ահա Արեւելքի ու Երեւմուտքի ըմբոնումներուն տարբերութիւնը։

Եւ կ'երեւի թէ անոր համար է որ ամերիկեան հողը գեռ կարմրած չէ Մարտիրոսներու արիւնով։

Գլուխ Թ.

## ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ

Գործի մէջ յաջողելու համար պէտք չէ աննկատ թողուլ ու զգամտութիւնը։

Ուղղամտութիւն բոխ, ոչ թէ ուղղութիւն։ Իմ բառաւ անխո մէջ տարբեր նշանակութիւն ունին այս բառերը։ Ուղղութիւն կը նշանակէ գործելու եղանակ, զոր իւրաքանչիւր ոք իր ճաշակին, իր բմբոնումին։ պէտքին կամ պահանջին համուձայն կը կազմէ։ Ուղղամտութիւն կը նշանակէ որդե։ Կրուած այդ ուղղութիւնը գործադրել անաձանառ եւ անթերի կերպով։ կիրքէ, քմահաճոյքէ ատարուիլ։ գործածել մէկ չափ, մէկ կշիռ, նկատել յև ճախորդը դժուարանձ տէր մը որ քու ծառայութեանդ պէտք ունի, եւ ի՞նքինիքոյ ծառայ մը որ կոչուած ես որոշ վարձքով մը, այդ պէտքին գոհացում տալ կատարեալ բարեացակամութեամբ։

— Ի՞նչ, ծառայ... ես, գործարէ, ոծառայ, ի՞նչ կ'ըսես։ Ըսի եւ կը կրկնեմ։ այս, ծառայ, իւրաքանչիւր ոք ծառան է իր գործին, որուն կը ծառայէ եւ որմէն իովարձարուի առաւել կամ նուազ չափով։ անշուշտ այնքան լաւ, որքան լաւ կը ծա-

այլէ։ Եթէ այս տրամաբանութիւնը կը պակսի քեզ, յաւագոյն ծառայութիւնը կ'ընես ասպարէզէ հեռանալով։ Անոր ծառայերու ողին չունի, ի դուր կ'ակնկալէ յաջողութիւն։ Մրգէն ի՞նչ է յաջողութիւնը, շատ սպառել, շատ շահիլ, շատ սպառելու համար պէտք է շատ յաճախորդներ ունենալ, ատիկա կարելի կ'ըլլայ լաւ ծառայելով։ Ա՛յդ չէ քու ալ ուզածդ ուրիշներէն։

Այս պատճառաւ ծանօթ կամ անծանօթ, համակիր կամ հակակիր, ազգական կամ օսուր, պէտք է նշանակութիւն ունենալէ գագրին։ Ամենքը որ խանութէդ ներս կը մտնեն, պէտք է միակ դէմքով մը ներկանան աչքիդ, յաճախորդ։

Մէկուն մտներիմ, միւսին անծանօթ հանգամանքը քու գործելակերպիդ վրայ պէտք չէ ազդէ։ Ասոր մտացիութիւնը պատրվակ չըլլայ սա միւսին միամտութիւնը ոգտագործելու։ Մի՛ ըսկը զդիւրին եւ շատ վաստկողը աւելի, գժուար եւ քիչ վաստկող պակաս վճարէ։» սխալ մտածում մըն է զը պակաս վճարէ։ սխալ մտածում մըն է այդ։ Կարօտից համար կրնաս զեղչ մը բնել գումարէն։ Դիներդ չա իսուր, ապշտնքդ անխարդախ, կշխոքդ լման ըլլայ։ Մահաւանդ ստորին ապրանքը իրրեւ լաւ լաւ գինով քշելու ճարպիկութենէն վազ անցիր, չափազանց գէշ կը տպառուս յաճախորդդ, ալնքանց գէշ, որչափ չպիտի ըլլար, եթէ

լաւ ապրանք սովորականէն վեր գնով աըւած ըլլայիր։

Միշտ միտքիդ մէջ ունեցիր սոկեղէն կանոնը։ Պիտի ուզէի՞ր որ ուրիշ մը խարէ քեզ, դուն ալ մի խարեր։ Յիշէ որ խարողը կը խարուի։ Խարէութեամբ սկսողը սնանկութեամբ կը վերջացնէ։

Թերեւս քիչ մը ուշ ճանչցուիս, բայց անգամ մը որ ճանչցուեցար իրրեւ ուզզամիտ, օրինակելի ես եւ արժանաւոր թեկնածու բարեկեցութեան, որուն չպիտի ուշանայ միանալ հարստութիւնը։ Վատահեղինը։

ԳԼՈՒԽ Ժ.

## ՅԱՐԱՏԵԿՈՒԹԻՒՆ

Գործի մէջ յաջովութեան պայմաններէն մէկն ալ յարատեւութիւնն է։ Կարելի չէ երեւակայել դժուարութիւն մը որ անդուլ ջանքերու առջեւ տեղի չտայ։

Հետեւեալը միամիտ հաւատաքի, բայց յարատեւ աշխատանքի օրինակ կրնայ ծառայել։

Երբ Մովսէս լսու սովորութեան, լեռը կ'ելէր Աստուծոյ հետ տեսնուելու, կը պատմեն թէ՝ հանդիպեցաւ երկրագործի մը. որ իրմէն խնդրեց հարցնել Աստուծոյ թէ իր աշխատանքը պիտի վարձատրուի։

«Մշակն արժանի է վարձուց», պատասխանեց Մովսէս։

Քանի մը օր վերջ Մովսէս կրկին հանդիպեցաւ այդ մարդուն որ ժայռերու վրայ փուշ կը ցանէր։

Անոր հարցումն թէ շատ ցորեն պիտի ունենայ. Մովսէս քիչ մը խստօրէն պատասխանեց. «ինչ որ ցանես, զայն պիտի

ՀԱՃԵԱ»։

Մարդը շարունակեց աշխատանքը, Անցաւ ժամանակ, Մովսէս զարձեալ կ'անցնէր այդ ճամբայէն. ապչեցաւ մնաց տեսնելով ցորենով յիցուն պարկեր եւ երկրագործը որ անմեղ զուարթութիւնով իր հունձքին երախալրին կը մատուցանէր իրեն։

Մովսէս Աստուծոյ հետ իր տեսակցութիւնը աւարտելէ վերջ համարձակեցաւ ըսել. «Տէր իմ, ես քու պատգամներդ հաւատարմաբար հաղորդեցի երկրագործին, մինչդեռ դու հակառակը պարգևենցիր անոր. ի՞նչու քանի որ պիտի տայիր, ինձմէ ծածկեցիր. եւ այդ մարդուն քով զիս պըզտիկ ձգեցիր։»

«Մի բորբոքիր, Մովսէս, պատասխանեց Աստուծ. ես չուուի, ան առաւ։»

Անշուշտ առակ մըն է այս, ինչպէս անիրաւ դատաւորին առակը որ այրի կնոջ դատը տեսաւ, անոր թախանձանքէն ազատելու համար, որոնք որոշակի կը ցուցնեն թէ ամուր հաւատք, անխոնի թախանձանք երենց բարերար արդիւնքը կուտան, նոյն իոկ ժայռեր, անիրաւութեան դատաւորնե-

ԵՅ ԸԱՎԱՆ անոնք:

Ժայռ ըսի եւ յիշեցի Գարապրունը,  
իզմիրի ծոցին բերանը 80է աւելի գիւղեր  
ունեցող գաւառակ մը . ամբողջ քար ու  
ժայռ, բայց գիտէ՞ք որ այդ ժայռերն են  
որ կ'արգիւնաւորեն Գարապրուն անունով  
հոչակաւոր չամիչները: Ժայռերը մատզապով  
կը ծակեն, ափ մը հող կը դնեն, քիչ մըն  
ալ ջուր. մնացածը կը թողուն բնութեան  
եւ բնութիւնը սքանչելի կերպով կը գործէ  
եւ այդ նշանաւոր չամիչը արտադրող որ-  
թերու ծնունդ կուտայ:

ԴԼՈՒԽ ԺԱ.

## ՄԱՐԴ ԵՒ ԴՐԱՄ

Գիւտ մը չէ որ կ'ընեմ այս երկու նոյ-  
նատառ, բայց իմաստով շատ տարբեր բառե-  
րը գրուածքիս նիւթ ընելով: Ամէնքդ ալ  
կը տեսնէք զայն եւ գիտէք: Ես կ'ուզեմ  
իմաստ մը հանել այս նմանութենէն:

Անշուշտ մարդ բառին ծագումը հին է.  
մարդուն չափ հին, իսկ դրամը իբրեւ ետ-  
քի ժամանակներու գիւտ. բազդատարար  
նոր:

Զարմանալի չէ՞ք գտներ որ Հայ լեզուն  
կազմողներ այդ նորագիւտ իրին չեն ու-  
զած մասնաւոր բառ մը յօրինել եւ մարդ  
բառը շրջելով բաւականացեր են:

Մարդ, աջէն ձախ, դրամ:

Զեմ գիտեր թէ ստուգաբանները ի՞նչ  
մեկնութիւն կուտան այս երեւոյթին: Ես կը  
մտածեմ թէ այս շրջումը կատարած են  
մեր նախնիք, հասկցնելու համար թէ դրա-  
մը ինքնին անարժէք իր մ'է, մարդով եւ  
մարդու համար կ'արժէքաւորի:

Ժողովրդական առածն ալ կը գունաւորէ . «չունի՞ս փող , մաի՞ր հող» : Պարզապէս ըսել կ'ուզէ . մարդ մարդ է երբ փող — դրամ — ունի . իսկ եթէ չունի , պէտք է մեռնի :

Արդարեւ քիչ մը արդարացուցիչ է Աստուծոյ ամենակատարեալ արարա՞ր մարդու ձեռագործ անարդ մետաղին հիստ հաւասարեցնել : Բայց մարդու ձեռքին մէջ անոր գործած աղղեցութիւնը երբ նկատի առնենք , այնքան ալ յուղուելու պէտք չի մնար :

Հրացանն ալ անշուն ; իր մ'է , համեստ արժէքով , բայց որ քան յարդ ու արժէք կը ստանայ , երբ վտանգի պահուն մարդ ճարտարապէս կը գործածէ . Այդ միջոցին անոր մատուցած ծառայութիւնը իրական արժէքին տասնապատիկը , բիւրապատիկը կ'արժէ :

Եթէ դրամն ալ այդ կերպով կը գործածենք , տարակոյս չկայ որ կ'արժէ նոյնիսկ արժէքէն ալ աւելի : Կը գործածենք , այդ է հարցը :

Եթէ միայն մեր եսին գոհացում տալու կը ծառայէ , չարժեր ո՛չ այն արժէքը դոր

կուտանք իրեն , ոչ ալ հակումը որով տուգորուած ենք :

Զուշանար դալու վայրկեան , յորում մեր ալ բերնէն արձագանդ կուտայ իմաստունին խօսքը , «ունայնութիւն ունայնութեանց» :

Եւ այս յուսախարութիւնը մեր հոգին կը սպաշարէ այնպիսի խորունկ վիշտով մը որ անջնջելի կը մնայ նոյնիսկ մեր մահէն ալ վերջ :

Իսկ եթէ որ ջմտութիւնը ունեցանք անիրաւ մամոնայէն մեզի բարեկամներ շահելու , մեր բաղդաւորութենէն բաժին հանելով նաև կարօտներու , եթէ յաջողիցանք ծառայական ոգիով վերաբերուելու մեր նըմաններուն հանդէպ , այդ անձնուէր ծառայութիւնը այնպիսի հաճոյք մը պիտի պատճառէ մեր հոգիին վրայ որ անջինջ պիտի մնայ նոյնիսկ մահէն վերջ :

Այն ատեն մենք ալ սիրով պիտի ձայնակցինք իմաստունին , ըսելու համար թէ ի կենդանութեան բարիք ընելէ ուրիշ աշէկ բան չկայ :

Կարծել թէ դրամը միայն կարող է այդ հոգիկան հաճոյքը պատճառել մեզ , ուղիղ

է : Նոր միջնոցներ կան առ այդ յաջողելու ,  
պայմանը՝ ծառայելու , օգտակար ըլլալու ,  
յօժարութիւնն է : Եթէ այդ յօժարութիւնը  
ունիս , միջնոցը պիտի գտնես գոհացում  
ստանալու . եւ այնպիսի միջոց որ թեւես  
դրամ շահելու չափ ալ դժուար ըլլայ :  
Անշուշտ քու վաստակիդ դուն ես տէ-  
րը . ստիպուած չես ուրիշն տալու , ո՞չ ալ  
քեզ ստիպող կայ , արդէն չէր ալ կրնար  
ըլլալ , քանի որ բարեգործութիւնը կամո-  
վին եղած ժամանակ միայն հաճոյք կը  
պատճառէ բարերարին . որոշ չափ մըն ալ  
չունի , սիրտիդ յօժարութիւնն է ատոր  
չափը : Իսկ բարերարելու ձեւը քու կարո-  
դութենէդ կախում ունի . դրամ ունիս ,  
դրամով , ո՞յժ ունիս , ոյժով . ձի՞րք ունիս ,  
ձիրքով . այս ամէնը սիրտի յօժարութիւ-  
նով . այս է էականը :

Այն ամէն ցանկութիւնները որոնք կ'ե-  
րեւան կամ մեր զգայարանքներուն տակ  
կ'իյնան , կարճատեւ են եւ վաղանցուկ . ի-  
րական տեւական հաճոյքը բարելաւելու  
հաճոյքն է որ հոգին միայն կը զգայ եւ  
կ'ըմբոշինէ :

Դրամը այս ձեւով գործածուած մար-

դուն կը ծառայէ իրը պատթանդան բարձ-  
րանալու համար :

Դրամը մի միայն մեր անձին յառկա-  
ցուած , կ'ըլլայ բնոր մը որուն տակ կը ճըմ-  
լուի մարդուն հոգին :

Թերեւս առ այդ ակնարկներով ըսուած  
է , «Մարդը ի պատուի էր եւ ոչ իմացաւ .  
հաւասարեցաւ անաւնաց անբանից» :

Հաւատացէ՛ք որ հիմա իսկ իրական  
հաճոյքով մըն է որ կը յիշեմ հետապնդու-  
մը , զոր ութ ամիս շարունակ կատարեցի  
վճիռ մը ձեռք բերելու համար , որով այրի  
կնոջ մը եւ իր չորս որբերուն հացը ապա-  
հովուեցաւ ընդհ . պատերազմի միջոցին :

Կը տեսնէք որ նոյն իսկ անձնական  
ջանքը բարի նպատակի համար թափուած ,  
չի դադրիր հաճոյք պատճառելէ :

ԳԼՈՒԽ ԺԲ.

## ԾԱԾԿՈՒԱԾ ԳԱՆՁԵՐ

Առագիրը կը հայթայթէ ինձ Հայ ե-  
կեղեցւոյ սոխակը իր առաւօտեան երգով։  
«Թանձդ ողբրմութեան, գանձիդ ծած-  
կելոյ, գտող զիս արա»։

Արդարեւ ի՞նչ գանձեր կան ծածկուած,  
որոնք անտես, անօգուտ կը մնան։ Սա լե-  
ռը, սա ջուրը, սա հողը, սա ծովը ի՞նչ ա-  
հագին հարստու ի՞ւներ կը պարունակեն,  
որոնց չենք թափանցեր մեր տգիտու-  
թեամբ։

Թողունք բնականը, նոյն խել մենք  
շտեմարան մը չենք գանձերու, որոնց  
յարգը այն տեսն միայն կը ճանչնանք,  
երբ վտանգ մը կը սպառնայ անոնց։

Ահա տեսէք մեր կազմը իր ամսող  
սարուածքով, մեր էութիւնը իր յատկու-  
թիւններով, մեր ուժը, մեր արողութիւ-  
նը, մեր ձեռքերը, որպիսի՞ մեծ դրամազը  
լուխ մը կը կազմեն անսնք, զորս չենք զը-  
նահատել։ չենք կրնար կամ չենք ուզեր

արժեցնել զանոնք։

Բնութիւնը օժտած է մեզ բարոյական  
և ֆիզիքական այնպիսի յատկութիւններով,  
որոնց գին դնել կարելի չէ։ արուեստը ան-  
կարող է զանոնք արտադրել եւ չքաւորու-  
թենէ կը գանգատինք։

Ուղեւոր մը երբ երկար ու զժուար ու-  
ղեւորութենէ մը կը դառնար, դառնօրէն  
կը գանգատէր։ իր չքաւորութենէն, որով  
չէր կրցեր ոտքի աման մը գնել ոտքերուն  
անցունել եւ փուշերու ու խիճերու խայ-  
թումներէն ազատել ոտքերը, որոնք արիւ-  
նոտած էին։

Քաղաք մտաւ, եկեղեցին մը առջեւէն  
կ'անցնէր երբ հոն զրուած տեսաւ մուրաց-  
կան մը, երկու ոտքերէն զուրկ։

Ուղեւորը ինքզինքին եկաւ, մտաւ եկե-  
ղեցի, հոն ծնրադրեց։ երկու ձեռքերը վեր  
վերցուցած գոչեց եռանդով։

«Ոհ Տէր իմ, մեղք մի սեպեր քիչ առաջ  
յայտնած դժգոհանքու։ չնորհակալ եմ քեզի  
որ այս երկու ոտքերը տուիր ինծի, որոնք  
թէպէտ բռպիկ, կարող կ'ընեն զիս ուզած  
տեղս երթաւ։ հապա սա խեղճ մուրացկա՞-  
նը . . .» ըսելով փառք տուաւ Աստուծոյ։

Նոյն դասը կարելի է քաղել հետևեալ պատմուածքէն, զոր տարիներ առաջ լսած եմ մէկ բարեկամէս:

Դաստիարակ մը շատ ընկնուած կը տեսնէր իր մէկ աշակերտը, որ արդարեւ թշուառ կեանք մը կը քաշկատէր:

Դաստիարակը ուզեց ոգեւորել այս երիտասարդը, մօտեցաւ անոր եւ մտերմօրէն ըստա:

— Յուսահատ վիճակ մը ունիս եւ չքաւորութենէ կը տազնապիս, կ'ուզեմ օգտակար ըլլալ քեզ, անա 50 ոսկի քեզի, առ' ու սա ձեռքերդ ինծի:

— Աստուած չընէ, պատասխանեց երիտասարդը, նոյն իսկ կրկինը չի փոխարիներ ձեռքերու արժէքը:

— 500 ոսկի կը վճարեմ, եթէ սա երկու աչքերդ փորես ինծի տաս:

— Եւ ոչ իսկ հազար բացագանչեց երիտասարդը:

— Լաւ, այսչափ հարստութիւն ունիս եւ չքաւորութենէ<sup>օ</sup> կը գանգատիս, գնա՛, շահագործէ՛ զանոնք:

Սառւգիւ ծածկուած գանձեր են անոնք, որոնցմէ չենք ուզեր կամ չենք կրնար օգ-

### տուիլ:

Գաղթականութիւնը առիթ տուաւ մեզ որ մեր անձերուն մէջ ծածկուած գանձերով միայն ճարենք մեր հայը, տեսանելի գանձերը, իբրեւ փրկագին լքած ըլլալով։ Անոնք որ ի վաղուց արդէն ձեռական աշխատութեամբ կը հայթայթէին իրենց ապրուստը, նուազ տառապեցան քան անոնք որոնք գրամագլուխով մը կամ իրը պաշտօնեայ ապահոված էին իրենց բարեկեցութիւնը, ասոնք զրկուելով իրենց գրամագլուխունը կամ իրենց պաշտօնեն, եւ լիզուալ չդիտնալով, չկրցան արժեցնել իրենց հմտական պաշարը եւ շատ տառապեցան։

Այս կերպով աւելի շեշտուեցաւ պէտքը աշնեստներու, որոնցմով պարտագրուած ենք օժտել մեր ուաւակները, ըլլան անոնք հարուստ կամ հարուստի զաւակ, որպէսզի զուլումի կամ աղէտի հետեւանքով, երբ զրկուին տեսնուած գանձերէ, միշտ իրենց հետ, իրենց մէջ ունենան ծածկուած գանձեր, անկորուստ եւ անբաժան։

Այն եռանդը զոր ունինք մեր սիրտերուն մէջ ծածկեալ գանձերու — Աստուծոյ ողորմութեան — գտողը ըլլալու համար,

պէտք է ունենանք նաեւ միւս ծածկեալ  
գանձին — ձեռական աշխատութեան —  
տիրանալոր համար, որոնց երկուքին տիրա-  
ցումով կարելի պիտի ըլլայ մեր բարեկե-  
ցութիւնը ապահովել, բարեկեցութիւն մը  
հոգեւոր և մարմնաւոր բարեկեցութիւն մը  
մարդկային, քանի որ հոգիի ու մարմնի  
բաղկացութիւնն է մարդ:

ԴԱՐԻԽ ԺԳ.

## ՀԱՅՈՅ ՔՆԵՐ

Այնչափ խստապահանջ չեմ որ դատա-  
պարտեմ երիտասարդութիւնը իր հաճոյա-  
սիրութեան համար, ո՛չ ալ այնքան մաք-  
րակրօն որ անտես ընեմ այս հակամիտու-  
թեան պիտանի հանգամանքը:

Հոճոյքը, բնական պէտքերու չտփի  
կարեւոր տեղ կը գրաւէ կենդանական աշ-  
խարհի մէջ, ի՞նչ տարիքի կամ սեռի ալ  
պատկանի. եւ երիտասարդութիւնը չէ որ  
բազառութիւն պիտի կազմէ:

Ուրեմն ո՛չ չափազանց կրօնասիրու-  
թիւն, աշխարհ ատելու չափ, ո՛չ ալ չափա-  
զանց հաճուասերութիւն, իմացականը խան-  
գարելու աստիճան. այլ այս երկուքին ներ-  
դաշնակ զուգորդութիւնն է որ տիրապետած  
տեսնել կուզեմ երիսասարդութեան մէջ,  
որ ազգին ծաղիկն է եւ վաղուան հայու-  
թիւնը:

Արդէն այդ ներդաշնակութեան մէջն է  
երական հաճոյքը:

Աշխարհ ո՞չ բանու մ՞է, ուր եկած ըլ-  
լանք չդիտեմ ինչ զգացուած մեղք մը քա-  
ւելու համար, ո՞չ ալ զրօսավայր, ուր կա-  
րելի ըլլայ մի միայն հաճելիներսվ զբաղիլ։  
Աշխարհ վայր մըն է, ուր ուղեւորութիւն  
մը կատարել սահմանուած ենք։ Կը ծնինք,  
կ'ապրինք, կը մեռնինք, նպատակի մը հա-  
մար զոր կ'անդիտանանք, գիտցածնիս այն  
է որ կը սկսինք, շարժինք, կը վերջանանք։  
(Կը վերջանանք։ ո՞չ անշուշտ։ բայց այդ  
մտախն ուրիշ առթիւ) —։ Սկիզբն է ծնունդ,  
վախճանը՝ մահ։ այս երկուքը իրարու միաս-  
ցնող գիծը կեանք — կարճ կամ երկար —  
հաճելի կամ անձկալի, օդտակար կամ անօ-  
գուտ։ Ստոյգ է որ հոս ալ տաքրերու-  
թիւններ կան, օրինակ։ կեանքի ուղեւորու-  
թիւնը կրնայ քեզի վիճակուած ըլլալ աւե-  
լի գիւրասար պայմաններով։ ասոր՝ դըժ-  
ուար, անոր՝ արկածալից, բայց նոյնքան  
ստոյգ է որ տրուած ըլլալով ուղեւորութիւնն  
փոփոխականութիւնները, մի եւ նոյն պայ-  
մանները միշտ չունենալ կարելի է։ Կարե-  
լի է առանձին կամ ընկերովի, հետի կամ  
հեծեալ, մեկուսի կամ խմբովին, ապառ  
կամ առապառ ուղիներէ կը ճամբորդես, կը

ճամբորդես, այս է իրականութիւնը։

Ի՞նչ կ'ընես, կամ ի՞նչ կը փափաքիս  
այս պարտաւորիչ ուղեւորութիւնն մէջ, բը-  
նականաբար կը մինուսես միջոցներ, որպէս  
զի ուղեւորութիւնդ հաճելի ընես։ առանց  
հաճելին զոհելու կարեւորը, որ է քու  
կենունակութիւնդ, որու պէտք պիտի ու-  
նենաս վաղն ալ։

Այս միջոցները՝ հակառակ իրենց պէտ-  
պիսականութիւնն, կարելի է երեք բառով  
ամփոփել, կին, խաղ, գինի։

Սահմանել հաճոյքը դիւրութեամբ ան-  
շուշտ անկարելի է։ ան կը տարբերի տա-  
րիքի, սեսի, զգացումի, ճաշակի, միջա-  
վայրի տեսակէաններով, ինծի հաճոյք պատ-  
ճառող բան մը կրնայ քեզ անտարբեր թրզուլ,  
նոյն իսկ այսօր սիրածս վաղը ատեմ, ճա-  
շակի խողիք։ ճաշակները կը նոյնանան  
սակայն վերի երեք բառերուն մէջ, իրենց  
բարդ կամ պարզ, ազնիւ կամ գոենիկ,  
նրբացած կամ նախնական ձեւերով, այդ չէ  
խողիքը, խողիքը այն է որ հաճոյքի աշ-  
խարհին առանցքը այս երեք բառերով կազ-  
մուած է, սիրել, խաղալ, խմել։

Բնաւ ըսելու չափ հազուագիւտ են ա-  
նոնք՝ որոնք զերծ մնացած ըլլան այս ե-  
րեքէն մէկին կամ միւսին իշխանութեան  
ենթարկուելէ:

Մի՛ հաւատաք անոնց՝ որոնք կ'ըսեն  
թէ՝ կին, խաղ, գինին չեն որ կը վնասեն  
ու կը վտանգեն մեր առողջութիւնը, այլ  
չափազանցութիւնը:

Վասնզի մոլութիւններն ալ ախտերու  
նման յանկարծ չեն սկօփր. մանրէներէ ծը-  
նունդ եւ սնունդ կ'առնեն եւ հետզհտէ  
կ'աճին ու կը զօրանան, այնպէս որ, օղիի  
առաջին գաւաթը՝ գինեմոլութեան, անմեղ  
ֆլիոթ մը՝ իգամոլութեան, պարզ ժամանց  
մը՝ խաղամոլութեան կ'առաջնորդէ: Ասիկա  
լաւ գիտցէք:

Ուրիմն յանուն ձեր ապագայ բարօրու-  
թեան կ'աղաչեմ ձեզ զգուշանալ այս երեք  
գլխեան վիշապէն, որ անկասկած պիտի  
թունաւորէ ձեզ: Եւ նախընտրեցէք բա-  
ցօթեայ վայրեր ու մարզանքներ, սիրեցէք  
կարդալ, կարդալ մանաւանդ գիտական,  
բարոյական, կենսադրական գրուածքներ.  
սովորութիւն ըրէք օրը գոնէ մէկ էջ Ա.  
Գիրքէն կարդալ:

Փորձեցէ՛ք եւ պիտի համոզուիք որ  
վէպի մը հերոս ըլլալէն աւելի մեծ եւ ի-  
րական հաճոյք մը կայ ընկերին օդնելու,  
ո'եւէ բարինպատակ գործի մը օժանդակե-  
լու եւ համայնքին ո'եւէ կերպով օգտակար  
ըլլալու գերազանցապէս վսեմ զբաղմունք-  
ներուն մէջ:

Ու երբ ճաշակը առնէք այս ապրելա-  
կերպին, գուք ալ պիտի ընէք, ահա ճըշ-  
մարիտ հաճոյքը:

ԳԼՈՒԽ ԺԴ.

## ՀՈԳԻՆԵՐՈՒ ԱՆՄԱՅՈՒԹԻՒՆԸ

Հաւհոյքներու մասին գրած տաենու կեանքին համար ըստած էի: — կը սկսինք ու կը շարժինք, կը վերջանանք, և որպէսզի ոխալ չհառկդուիմ, «կը վերջանանք»քը փակածի մէջ առնելով այս մասին կրկին գըրել խոստացած էի:

Այսօր խոստումս կը կատարեմ «Հոգիներու անմահութիւն» խորագրին տակ:

Թէ հոգիներու անմահութիւնը մնին համար ոչ թէ հաւատք, այլ սուսպութիւն մըն է, առ այդ շատ մը ապացոյցներ կան: Ասոնցմէ միայն մէկը, շերամը պիտի յիշեմ հոս:

Ինչպէս գիտէք, շերամը հունտ մ'է, որ Ապրիլին կը բացուի, հաւկիթէն կ'ելլէ եւ կը սկսի ուտել ու աճիլ: Կարդ մը փոս փոխութիւններէ յետոյ կը հասուննայ եւ կը մտնէ իր գերեզմանին մէջ, զոր ինք իր ձեռքով կը պատրաստէ իր բերնէն ։ Ելած նուրբ թելով մը, որ մետաքսն է: Շերա-

մարոյծին սպասածն ալ արդէն այդ է: բայց շերամին գործը հոս չաւարտիր: անիկա դեռ կ'ապրի, 8—10 օր վերջ, գոզաքը կամ գերեզմանը կենդանիին բերնէն ելած հեղուկով մը կը թրջուի ու կը թուլնայ: կենդանին այդ թելերու մէջէն ճամբայ կը բանայ ու դուրս կ'ելլէ այլափոխուած, թեւաւոր, թիթեռնիկի մը պէս:

Այս մէկ փաստը ինքնին բաւական է մեզ համոզելու թէ կեանքը՝ զոր կը վայելինք այս աշխարհի մէջ, աւարտած չէ, ժամանակուոր է եւ պատրաստութիւնը նոր կեանքի մը՝ որ մանով կը սկսի եւ որուն անմահուած է հոգին:

Արդէն արամարանորէն ալ անիմաստ է մուծել թէ, այս զարմանալի հոգին, զոր մէջտեղ բերելու համար բնութիւնը միլիոնաւոր տարիներ աշխատութիւն թափած և եւ ամէն ինչ երկնքի մէջ, երկրի վրայ, օդին մէջ, ջուրին մէջ տեղ բանած է, այսպէս անխառունակ վախճան մը ունենայ:

Ի՞նչ, նաւահանգիստին մէջ նաւս ջախչախելու եւ զիս ծովամոյն ընելո՞ւ համար այսչափ փոթորիկներէ անվանդ ազատեց ու առաջնորդեց զիս նաւապետը: Ի՞նչո՞ւ

ուրեմն տուաւ ինձ անօթութեան զգացումը, եթէ զայն գոհացնելու պատեհութենէն պիտի զրկէր զիս: Կարելի՞ է որ լոյսի համար տենչ, ճշմարտութեան համար ծարաւ ունենամ եւ անոնց գոհացում տալու միջոցներէն զրկուիմ:

Ո՞չ, ո՞չ, ես վստահ եմ որ հոգին անմահ է եւ այս կեանքէն անդին կայ ճըշմարտութեան, սիրոյ եւ աղատութեան կեանքը՝ անմահ եւ տեւական՝ զոր պիտի վայելէ անվերջ իմ հոգին, քու հոգին:

Այս վստահութիւնս հիմնուած է՝

Նախ՝ նաւապետին անձին վրայ, ուրուն մէկ մասնիկն եմ եւ Անիկա չպիտի թողլու որ այդ մասնիկը անհետ կորսուի:

Երկրորդ՝ տարուած ջանքերուն ութափուած խնամքին վրայ, այսչափ փոյթ, այսչափ հոգածութիւն, քանի մը տասնեակ տարիներու համար չէր արժեր:

Երրորդ՝ Յիսուսի վրայ, որ մեռաւ ու կենդանացաւ. կենդանի է ու կենդանի պիտի մնայ. ես ալ անոր պէս կենդանի պիտի մնամ:

Չորրորդ՝ հին ու նոր բոլոր ազգերու վկայութեանց վրայ. Հնդիկը՝ որուն հա-

մար մահ չկայ. մահը աչքէ անտես ըլլալէ. Եգիպտացին՝ իր մոմիայով, զոր կը չինէ պատեհութիւն տալու համար անոր հոգին որպէսզի դարձեալ հոն մտնէ, երբ պիտին կրկին աշխարհ գալ. Հելլէնը՝ արտօնութիւն կրկին աշխարհ գալ. Իսրայէլացին, իր եղիւսեան դաշտերով. Իսրայէլացին, միամետականը, վերջապէս Քրիստոնեան, Մահմետականը, միաբերան կ'ընբոլորը, բոլորը, որոնք միաբերան կ'ընդունին մեռելներու յարութիւնը եւ հանդունին մեռելներու յարութիւնը եւ հոգինը դերձեալ կեանքը:

Հինգերորդ՝ բնութեան վրայ՝ ուր ոչ մէկ բան կը կորսուի, կը տարրալուծուի, կրկին կաղմակերպուելու համար, երբ նիւթին համար այս է դրութիւնը. իմ հոգինը է որ պիտի չքանայ:

Եւ վերջապէս, վեցերորդ՝ գիտութեան վրայ՝ որ թէպէտ դրական ապացոյցներ չունի տակաւին, բայց բաւականաշափ տեսչունի ունի անմահութեան մասին մեր զիքներ ունի անմահութեան մասին համար:

Այս տուեալներով մենք կը նկատենք գերեզմանը այն նեղ գուռը՝ որմէ պիտի անցնինք նոր ու կատարեալ կեանքի մը տիրանալու համար:

Գլուխ ԺԵ.

## ԴԺՈՒՔ ԵՒ ԱՐՔԱՅՅՈՒԹԻՒՆ

Դերագոյն բարին, մեծ իմացականութիւնը, որ իր հոգեւոր պատկերին համեմատ կերտեց այս մեր հոգին, անշուշտ չուզեր եւ չըր կրնար ուզել որ կորսուի ան: Անիկա բազմագութ հայր մըն է ու անհաւ, զոռովով կը սպասէ իր անառակ որդույն վերաբարձին: Ստոյգ է այս:

Նոյնչափ ստոյգ է որ այդ հրաշալի սուլծագործութեան առաջին իսկ արտադրութիւնը նպաստաւոր տպաւորութիւն չի թողուց Արարակին միտքին վրայ եւ հոգին ճիշդաւորեց: Կայէն ու Աբէլ մարմնաւորեցին չարն ու բարին:

Ֆիզրքական բարեշրջաւմը հաղիւ աւարտած, ոկուս նոր բարեշրջում մը, հոգիներու բարեշրջումը, որ կրօնք անունին տակ, հոգիները կրթելու, մարզելու, ազնուացնելու նպատակը ունի եւ կը շարունակէ ու պիւի շարունակէ, մինչեւ որ արդարութեան ու համբերութեան բաժակը

լիցուի եւ հաշուետուաթեան ժամը հնչէ:

Այդ ժամէն պիտի սկսի Միծ Քննութիւնը, որու հետեւանքով պիտի զատուին ոչխարները այծերէ կամ բուն բառերով՝ արդարները՝ մեղաւորներէ:

Այդ զատորոշումի գործողութիւնը շատ կանուխէն երեւակայած էին մարդիկ: Տարտարոս եւ Եղիսուան դաշտեր, տանիջանքի ու երանութեան վայրեր, նշանակուած էին Մովսէսն ալ տուած: Իսկ ձէննէթ – ձէննանէմի քարոզութիւնը փաստ է որ ներկաշիս ալ կը տիրապետէ այդ մտայնութիւնը:

Անյուշափ ներեւիկոս մը չեմ սեղուիր, նթէ քիչ մը չափազանցութիւն գտնեմ ես այս մտայնութեան մէջ: Աչ Յիսուս, ոչ ալ Առաքեալները այդպիսի ակնարկութիւն մը չունին: Իսկ Ալեքսայութիւնը ձեր մէջն իսկ էս պատասխանը որոշակի կը ցուցնէ թէ Դժոխք եւ Արքայութիւն որոշակի շինուած, պատրաստուած տեղ մը չունին: Հոգիին մէկ յատկութիւնն է, հոգիով զգալի: Նիկիոյ հանգանակն ալ այդ կը հաստատէ Արքայութիւն կեանք յաւիտենական, մենակառացն տանջանք յաւիտենական» բառնաձեւովը:

Ուամիկին ըմբռնումը, թէ արքայութիւնն ալ հոս է, դժոխքն ալ, իրաւ, տարբեր իմաստով, այսինքն մեղաւորը անպատճառ չի մնար, ուշ կանուխ պատիժը կը զանէ իմաստով ըսուած, սակայն՝ իմ կարծիքովս, իրականութեան կը մօտենայ:

Յիսուս Քրիստոս կրկին նոյն մարմինով աշխարհ պիտի գոյ, մեռելները ողջնցած և կենդանիները՝ դեռ մահը չճաշակած, պիտի դատէ, արդարներուն յաւիտենական կեանք եւ մեղաւորներուն յաւիտենական տանջանք պիտի որոշէ ու այս որոշումը պիտի գործադրուի հոս կամ այլուր, աւելի հոս, ո՛չ թէ որոշ վայրերու մէջ, այլ իրենց իսկ հոգիներուն մէջ, այնպէս որ արդարները ի կենդանութեան իրենց գործած բարիքներու վերյիշումով՝ ուրախ ու երջանիկ, իսկ մեղաւորները՝ իրենց գործած չարիքներու տպաւոյ ութեան տակ խղճահար եւ տանջուած պիտի մնան, ճիշդ ինչպէս դատախազ եւ դատապարտեալ դատաւորին առջեւ, միեւնոյն յարկին տակ, կը տպաւորուին մին ուրախութեամբ, միւսը տիրութեամբ:

Հաւանականաբար դարձեալ այս մեր

աշխարհն է որ բնակարանը պիտի ըլլայ մարդկութեան, քանի որ անոր բնակելիութիւնը գիտութիւնը կ'ապահովէ 1800 միլիոն տարիներու համար, որմէ վերջ արեւուն չպիտի զօրէ կենսաւորել եւ աշխարհ անբնակ պիտի դառնայ, եթէ լաւագոյն գիտութիւն մը չբարեփոխէ այս հաւաստումը:

ԳԼՈՒԽ ԺԶ.

ԲԱՐԵԿԱՍ

Իրապէս շահեկան է զիտնալ թէ ի՞նչ  
է ճշգրիտ նշանուկութիւնը բարեկամ բա-  
ռին, զոր սովորած ենք աջ ու ձախ շոայ-  
լել:

Թերեւս եղբայր բառին համար ներկի  
ըլլայ այնքան բծախնդիր չըլլալ, քանի որ  
բնութիւնը կուտայ մեզ զայն. բայց ո՛չ  
բարեկամ բառին համար, զոր մենք կ'ընտ-  
րենք եւ այս ընտրութեան պատասխանաւ-  
տուութիւնը կը ծանրանայ մեր ուսերուն  
վրայ:

Որքա՞ն փափառելի էր որ ամէն ոք ի՞ր  
իր բարեկամը ունենար: Բազդաւորութիւն  
մըն է այն՝ որ քիչերու վիճակած է:

\* \*

Սիկիլիայ բռնապիտ Դիոսկուրոս կ'ի'  
մանայ թէ՝ Պիթիաս իրեն դէմ կը դաւէ:  
կը ձերբակալէ զայն, կը դատէ ու կը դա-  
տապարտէ մահուան: Վճիսը պիտի դո՞՛  
ծադրուի մէկ շաբաթէն:

Իր վերջին շնորհ, Պիթիաս արաօ-  
նութիւն կ'ուղէ երթալ համբուրելու իր  
մայրը, որ երկու օրուան ճամբայ հեռու  
գիւղ մը կը բնակէր:

Բռնապիտը կը Պհածի, պայմանաւ որ  
տեղը երաշխառոր մը բերէ:

Մահապարտին ո՞վ կը համարձակի եւ  
րաշխառորել:

Փոկէոս, Պիթիասին բարեկամը, կ'ու-  
նենայ այդ համարձակութիւնը եւ կը ներ-  
կայանայ բռնապիտին:

— Բայս, գիտե՞ս ի՞նչ կ'ընես, կը հար-  
ցնէ բռնապիտը:

— Գիտեմ, պատասխանեց Փոկէոս. եւ  
թէ չիերագառնայ, ես պիտի կրեմ անոր  
պատիժը. արձակեցէք զայն:

Բռնապիտը չեր սպասեր այսչափ զոհո-  
ղութիւն, բայց չեռ ալ կրնար մերժել: Պի-  
թիաս յղթաներէն աղատուեցաւ, տեղը տր-  
ւաւ իր բարեկամին եւ արտորանօք մեկնե-  
ցաւ:

Օրը հասաւ, ժամը անցաւ, Պիթիաս  
չերեցաւ:

Մահապարտի շապիկը հագած, Փոկէոս  
առաջնորդուեցաւ կտորափինատ. այն ինչ

գլուխը կոճղին յեցած, ձայն մը շատ հեռուէն, դահիճին ուշը գրաւեց: Դարձաւ դէպի ձայնին եկած կողմը, տեսաւ Պիթիասը, որ խխում եղած, շտապ քայլերով դէպի կառափինատ կը մօտենար:

Երբ մօտեցաւ, փաթթուեցաւ իր բարեկամին վիզը, հոտուըտաց, համբուրեց, ներում խնդրեց իր յապաղումին համար, որ յառաջ եկած էր անակնկալ հեղեղէ մը, շնորհակալ եղաւ որ յաջողեր էր ճիշդ ժամանակին հասնիլ և ուզեց գրաւել իր տեղը:

— Ո՞չ, Պիթիաս, դուն կորսնցուցիր քու իրաւունքդ. մինչև որոշեալ ժամ ես քու ներկայացուցիչդ էի. այժմ ես եմ Պիթիաս և պէտք է մահավճիռը իմ վրայ գործադրուի:

— Անկարելի է այդ կը պատասխանէր Պիթիաս. որոշեալ ժամէն առաջ կամ ետքը, դուն իմ երաշխաւորս ես. ցորչափ պատիժը չէ՝ գործադրուած, ես պարտաւոր եմ ու պատրաստ՝ իմ տեղս գրաւելու:

Այսու ո՞չ. վիճաբանութիւնը կը սաստկանար, երբ Դիոսկորոս, որ հեռուէն կ'ունկնդքէր, այս վսեմ անձնութիրութենէն ապուշ կարած, կը հրամայէ ազատ արձաւ

կել մահապարտը և կը խնդրէ անոնցմէ զինք ալ ընդունիլ իրենց բարեկամութեան մէջ:

Բարեկամ, ասանկ բարեկամ մը դանձեր կ'արժէ:

\* \* \*

Հիմա մտիկ ըրէք երկրորդ պատմութիւնը:

Հայր մը ստէպ ունկնդիր կ'ըլլար գովեստներուն, զոր իր զաւակը իր բարեկամներու հասցէին կը նուիրէր:

Ուզեց փորձի ենթարկել այս բարեկամութիւնը:

Ոչխար մը մօրթեց. պարկի մէջ տեղաւորեց, և գիշեր մը զաւկին կռնակը տալով, հրահանգեց զայն երթալ իր բարեկամներուն և խնդրել անոնցմէ, որպէս թէ դիպւածով մարդ սպաններ է, աջակցիլ իրեն ու հետապնդումէ ազատել:

Տղան համակերպեցաւ. մէկիկ մէկիկ դիմեց իր բարեկամներուն, որոնք մերժեցին յայտնի սոսկումով:

Վերադարձին հայրը ինք առաւ պարկը և հրամայեց զաւկին հեռուէն հետապնդել զինք: Գնաց բարեկամին դուռը զարկաւ.

Պարկաւ :

Դուռը բացուեցաւ :

— Ախ, բարեկամս, վախսաց ականջին։  
փորձանք մ'է ելաւ ձեռքէս։ մարդ մը սպան։  
նեցի ու կը հետապնդուիմ։ չեմ գիտեր  
ի՞նչ ընեմ։

— Հանգիստ եղիր։ պատասխանեց բա-  
րեկամը, մտիր ներս։ պարտէզս շատ ընդար-  
ձակ է, անկիւնն մը կը թաղենք գիտեկ։ ո՛չ  
ոք կրնայ նշմարել։

— Հիմա տեսա՞ր տղաս, բաւ հայրը,  
զաւկին դառնալով, որ հետւն կեցած մը·  
տիկ ըրած էր։ կեանքիս մէջ մի միտյն մէկ  
բարեկամ վաստկեցայ, բայց ասա՞նկ բարե-  
կամ մը։

Այս ըսելէ հոգը խնդիրը կը պարզէ  
իր բարեկամին և շնորհակալու թիւն յայտ-  
նելով տուն կը վերադասնայ։

\* \*

Ունի՞ք այօպիսի բարեկամ մը։ պաշ-  
տեցէք զայն բոլոր հոգիով։

Պ. Ժ. Ե.

ԵՐԿՈՒ ՈՇ ԿՌՆԷ... ՄԵԿ ԶԵՐԸ

Այն օրէն ի վեր որ ես վախաքներուս  
դոնացումը զանոնք ծրաբելու մէջ գտայ,  
գիտէ՞ք, բարեկամներս, ո՞րքան ուսեցու-  
ցին անոնք ծրաբիս ծաւալը։

Հաւատացէ՞ք որ ուսերս այլեւս անկա-  
րող են անոր ծանրութեան դիմանալու։ և  
հարկադրուած եմ պարպնկ զայն չորս հո-  
վերուն։

Պիտի տեսնէք որ — եթէ յօժարիք նա-  
յի — ի՞նչ պէսպիսութիւններ կան անոր  
մէջ, տուաւել կամ նուազ արժէքաւոր։  
Կարծես համայնարան մէ — ինքրեւ հա-  
մայնավար չկարգաք — ուր ամէն տեսակէն  
ներկայացուցիչներ կան։

Ահա կը սկսիմ պարպումի ործողու-  
թեան։

Կը վախաքէի՞որ՝

Ո՞չ լոյս ըլլայ, ո՞չ խաւար։

Ո՞չ ոսկի ըլլայ, ոչ գոնար։

Ո՞չ տօթ ըլլայ, ոչ եղեամ։

Ո՞չ բոյր ըլլայ, ո՞չ ալ համ:  
 Ո՞չ թոյն ըլլայ, ոչ գեղթափ.  
 Ո՞չ հերոս ըլլայ, ոչ գուշ գափ:  
 Ո՞չ տգէտ ըլլայ, ո՞չ հանձար.  
 Ո՞չ գարի ըլլայ, ո՞չ հաճար:  
 Ո՞չ կիրք ըլլայ, ո՞չ արիւն.  
 Ո՞չ էգ ըլլայ, ոչ արուն:  
 Ո՞չ նենդ ըլլայ, և ոչ սէր.  
 Ո՞չ գերի ըլլայ, ո՞չ ալ տէր:  
 Ո՞չ դատ ըլլայ, ո՞չ վըճիս.  
 Ո՞չ դահիճ ըլլայ, ո՞չ ոճիր:  
 Ո՞չ տգեղ ըլլայ, ո՞չ բէրի.  
 Ո՞չ ազատ ըլլայ, ո՞չ գերի:  
 Ո՞չ վիշտ ըլլայ, ո՞չ արե.  
 Ո՞չ երաշտ ըլլայ, ո՞չ անձրեւ:  
 Ո՞չ մահ ըլլայ, և ո՞չ կեանք.  
 Ո՞չ խենդ ըլլայ, ո՞չ տանջանք:  
 Բոէք, կ'աղաչեմ, կարելի՞ է փափօւք-  
 ներուս գոհացում ստանալ:  
 Ո՞ւր,  
 Նիրգանայի՞ն մէջ.

ԳԼ. ԺԼ.

### ԳԻՆԻԻՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Գինիին մարդուն վրայ ըրած ներգոր-  
 ծութիւնը հրեայ Ռաբբիներ հետևեալ գե-  
 ղեցիկ պատմուածքով կը բացատրեն:

\*

Երբ մեծ անդունդին աղբիւրները գոց-  
 ուեցան և երկինքի յորդանոս անձրեւները  
 դաղբեցան, Աստուծոյ հրամանով հով մը  
 փչեց երկրի վրայ, ջուրերը քաշուեցան և  
 Նոյի տապանը Արարատ լեռներուն վրայ  
 նստաւ:

\*

Նոյ եւ իր խումբը \* \* տապանէն ելան.  
 Նոյ չնորհակալութեան գոհը մատուցանելէն  
 ետքը, սկսաւ երկրագործութեան և իրեն  
 սիրական զբաղմունք ունեցաւ այգեմշա-  
 կութիւնը: Հողը պատրաստեց, մշակեց և  
 առաջին որթը անկեց:

\*

Սատանայ, մանուկի կերպարանքով,  
 ներկայացաւ Նահապետին, որ ծառի մը  
 շուքին տակ խոնջէնք կ'առնէր.

— Մեծ հայրիկ, դուն շատ յոգնեցար։  
Կ'ուղեմ քեզի օգնել։

Կ'ուղեմ որ ջուր տամ որթատունկիդ։  
\* \*

Նահապետը՝ կարծելով թէ իր թոսներէն կամ թոսնորդիներէն մէկն է ներկայացող մանուկը թոյլ տուաւ։  
\* \*

Սատանան վազեց որթառունկին մօտ եւ տուաւ անոր չորս տեսակ ջուր ։ առիւծի ջուր, կապիկի ջուր, բուի ջուր, թութակի ջուր։  
\* \*

Այս է պատճառը որ որթի բերքէն խմողներ։  
Կամ առիւծի պէս քաջ կ'ըլլան։  
Կամ կապիկի պէս միմոսութիւններ կ'ընեն։  
Կամ Բուի պէս մինչև առառ արթուն կը մնան, կը կտրեն, կը թափեն,  
կը կոռւին։

Եւ կամ թութակի պէս շարունակ կ'երգեն  
ու կը խօսին։

(Վերջ Ա. մասին)

## ԱԱԱՆ ԵՐԿՐՈՐԴ

### ՊԱՏՄՈՒՄ ԾՓՆԵՐ

Գլուխ Ա.

ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ Է

Իրական վայելքը բնական արդիւնքն է աշխատութեան։ «Քրտամբ երեսաց քոց կերիցես զհաց քաջն որ իբր անէծք զուր տեղ փակցուած է մեղապարտ Աղամի ճակատին, խկապէս օրհնութիւն մըն է, չնորհւած նախամարդուն և անով՝ ամբողջ մարդկութեան։

Եւ արդէն Գերագոյն Բարիէն չէ՛ կարելի չարիք սպասել։

Ուր չ'կայ աշխատութիւն, չ'կայ վայելք։ Բանահիւսութիւն մը չէ՛ այս, իրականութիւն է և անձնիւրոք, ինքնաքըննութեամբ մը, կուգայ այս եղբակացութեան։

Ահա առաջին մարդը, ահներքելի ապա-

ցոյց մեր հաւաստումին։  
Խօսինք Ս. Գրոց լեզուով։

Առառած հողէն կը ստեղծէ նախաւ-  
մարդը ու կը գնէ փափկութեան գրախատին  
մէջ։ ուր ո՛չ աշխատանք կար, ո՛չ տառա-  
պանք, ամէն բարիք, ինքնարոյս և առատ,  
կը գտնուէր հոն։ Աղամին կը մնար վայե-  
լել։

Բայց Աղամ համ չէ՛ր զգար այս ապ-  
րելակերպէն։ ծաղիկներու բոյրն իսկ ան-  
տարբեր կը թողուր զինք։ Կը ձանձրանար։

«Ո՛չ է բարւոք մարդոյդ միայն լինել»։  
կ'ապացուցանէ գոյութիւնը ձանձրախատին,  
որմէ կը տառապէր Աղամ։ Եւայի ներկա-  
յութիւնն իսկ չէ՛ր բաւած փարատելու այս  
ցաւը։ թերեւս աւելի շեշտած էր։

Տեսնուեցաւ որ իրերու նոր դասաւո-  
րում մը անհրաժեշտ էր։ Դրախաը ո՛չ թէ  
չնորհ, այլ վարձատրութիւն մը ըլլալու  
էր։ Փոխարինութիւնը այն բոլոր ճիգերուն  
ու ջանքերուն, որոնք ո՛րքան խիստ։ ո՛ր-  
քան տաժանելի ըլլային, այնքան աւելցը-  
նէին յարգը դրախամին և իր հոգեպարար  
զուարձութիւններուն։

Պատուէրը «չ՛ուտել զծառէն գիտու-  
թեան բարւոյ և չարի, նախապատրաստու-  
թիւնն է այս ուղղութեամբ նոր կեանքի մը,  
որուն կ'ենթարկուէր Աղամ։

Ու պատահեցաւ անխուսափելին։

Աղամ կերաւ պտուզէն ու դուրս ար-  
տաքսուեցաւ Դրախատէն։ (որ այլևս բոցա-  
վառ սուրով պահպանուած, իտէալ երջան-  
կութիւնը ձեւաւորեց մարդուն տենչավառ  
աչքերուն հանդէպ) ու ինկաւ երկիր մը  
ուր փուչ ու տատասկ կը բուսնէին և ապա-  
ռաժներէն հարկ կ'ըլլա, հանել իր հացը։

Աղամ սակայն, հիմա գո՞ն ու երջանիկ  
էր։ Զանձրոյթը տեղի տուած էր և ձշմարիտ  
հաճոյքը համակ գրաւած էր հոգին։ Հիմա  
կը զգար պտուզներուն համը և ծաղիկնե-  
րուն բոյրը։

Այլևս չ'էր ձանձրանար և յարաճուն  
զուարթութեամբ փարած էր կեանքին։  
ի՞նչու։

Որովհետեւ կ'աշխատէր ու իր աշխա-  
տանքին արդիւնքը կը վայելէր։

Աշխատութիւնը անէծք չէ՛, օրհնու-  
թիւն է։

ԳԼ. Բ

## ՄՈԳԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Ոէ երբեմն ինչ խորիմաստ գաղտնիքը կը պարունակեն երևութափէս աննշան բառեր, որոնք անթափանցելի կը մնան անտարբեր աչքերու, կը հաստատուի հետեւ եալ իրողութեամբ:

Դամասկոս (Շամ) մուրացիկ մը սովորութիւն ըրած էր մուրալ հետեւեալ կոչով (այսպիսի կոչերով մուրացողներու յաճախ պատճած եմ: Կը յիշնմ կոյր մը, որ վանդ կերը անջատ անջատ, ծանր ծանր, կը գոչէր, «պապա պիր էքմէք բարասը քիմ վերիբ, ալաշընըն կէօզիւնին սատագասը», նաև ուրիշ մը «հագ մէջմուտա»):

«Եթէ գուշ ով հարուստներ քիչ մը գութ ունենայիք, մենք ալ քիչ մը բաւականասիրութիւն, ես մուրացիկ չէի մնար»:

Ափսոս, իր կոչերը ապարդիւն կը մը նային և ինք թշուառութեան մէջ կը տըւայտէր:

Օր մը յուսահատ, մեծ մղկիթին առջեւ, հրապարակին վրայ, բարձր տեղ մը կայնած, դառնացած շեշտով կը պոռայ.

«Ով հարուստներ, Աստուած զոր դուք կը պաշտէք. իմ ոտքերուս տակն է:»

Այս խօսքը հազիւ արտասանած, տգէտ ժողովուրդը մողեղնած, կը յարձակի մուշացիկին վրայ, որ այնքան լիրրօրէն կը հայնոյէր, կը խոշտանգէ և կիսամնու գետին կը տապալէ:

Մուրացիկին վերջին խօսքը կ'ըլլայ ինկած տեղը թողուել և իրը տապանագիր անունին վերեւ դնել Ս. հ. Շ. տառերը:

Կը մեռնի և իր վերջին փափաքը կը կատարուի:

Կ'անցնին տարիներ: Շամ կը դրաւուի թուրքիոյ Սուլթան Սէլիմի կողմէ:

Գոհարանական աղօթքներ, մեծ հանչիսութիւններ կը կատարուին Մեծ Մզկիթին ու յափակից հրապարակին վրայ, ուր Սուլթան Սէլիմ անշուշք գերեզման մը տեսնելով, կը հետաքրքրուի և տեղեկութիւն կ'ուզէ:

Ներկայ գտնուող ծերունիներ, ականատես վկաները դէպքին, բոլոր մանրամասնութեամբ Սուլթանին կը պատմեն անցածն ու դարձածը:

Սուլթանը պահ մը խոկալէ վերջ, կը հրամայէ փորել այն տեղը ուր թաղուած էր մուրացիկը:

Հրա՛ շք:  
կը փորեն և կը գտնեն եօթը կարաս ոսկիներով լիցուն:

Այն ատեն Սուլթանը ապշահար ժողո-

թեանը յանձնել դրաւագ մը ժողովրդական  
կեանքէն քաղուած, որ մասամբ կը պատ-  
կերացնէ ժողովուրդներու մտայնութիւնը,  
որ հակառակ տարիներու հոլովումին, միշտ  
նոյնը կը մնայ: Պէտք է խրատուիլ անկէ-  
զգուշանալ յախուռն արտայայտութիւններէ  
յարգել նախասիրութիւնները անոնց որոնց  
մէջ կը գտնուինք, որքան ալ անհեթեթ  
թուին անոնք, մանաւանդ հոգ տանիլ գը-  
րաւելու անոնց համակրանքը անուշ լեզով  
և քաղաքավար վերաբերումով:

Մերձաւոր դրացին հեռաւոր ազգակա-  
նէն լաւ է:

վուրդին դառնալով կ'ըսէ . այս մարդը  
խենթ չ'էր, ներշնչեալ մըն էր . (տէլի տէ-  
յիլ վէլի տիր) իր վերջին խօսքով անիկա կը  
կշտամբէր հարուստները, որոնք իրը Աստ-  
կշտամբէր պաշտէին ոսկին, այն որ իր ոտքե-  
ւած կը պաշտէին ոսկին, այն որ իր ոտքե-  
ւած կը մտածէք թաղուած էր: Կը մտածէք թէ  
րուն տակ թաղուած էր: Կը մտածէք թէ  
ի՞նչածն մէկ ակնարկով թափանցեցի այս  
գաղտնիքին . պարզ է:

Երկու գիրերը Ս. և Շ. իրը անսովոր  
բան մը, ուշադրութիւնս գրաւեցին: Անոնք  
հետզհետէ միտքիս մէջ ձև առին, բառեր  
կազմեցին ու եղան Յէլիմ Շամա, կանխա-  
կազմեցին ու եղան մը տարիներ առաջ ըսուած  
գուշակութիւն մը տարիներ առաջ ըսուած  
որ իմ ձեռքով կ'իրականանար: Զէր կրնար  
ըլլալ որ՝ մտածեցի, միւս խօսքն ալ գու-  
շակութիւն մը եղած ըլլար: Փորել տուի,  
ու ահա կը տեսնէք արդիւնքը:

Սահող անցնող քանի մը տասնեակ  
տարիներու ընթացքին, միլիօնաւոր աչքեր  
հանդիպած էին այդ մօգական տառերուն,  
միայն ուշիմ մարդու մը, Սուլթան Սէլիմի  
սուր ակնարկը թափանցեց գաղտնիքին եւ  
միլիօններ երեւան հանեց:

Սյս կերպով երեւան ելաւ նաև արժա-  
նիքը նահատակին (ըսի թէ Մուհէտտին  
Արարի կը կոչուէր այն), որուն վրայ փառ-  
ուաւոր շիրիմ մը կանգնել ուուաւ Սուլթան  
Սէլիմ:

Օդտակար տեսանք այս պատմուածքը  
մեր նորահաս սերունդին լուրջ ուշադրու-

ԳԼ. Պ.

## ԱՂՈՒԷՍ, ՍՈՒՐ, ԳՍՌՆՈՒԿ

Ժամանակաւ թագաւոր մը երազ կը տեսնէ որ շատ կը տագնապեցնէ զի՞նք: Առառաւ բոլոր իմաստունները կը ժողվէ և անոնց կը հարցնէ երազը, զոր մոռցած էր և անոր մեկնութիւնը:

Իմաստունները բնականաբար չեն կը բնար գոհացում տալ թագաւորին բաղձանիքն:

Լուրը բերնէ բերան կը տարածուի, կը հասնի ասէն գիւղ ու քաղաք, ուր օրւան կարգախօսը կը դառնայ թագաւորին երազը և զայն մեկնողին տրուելիք արքայական նուերը:

\* \* \*

Գիւղի մը մէջ պարզ մահկանացու մը, պէս պէս ձախորդութիւններով թշուառութեան ամենաստորին սաստիճանին հասած, կը մտադրէ երթալ թագաւորին, ոչ թէ երազը մեկնելու և նուերներ ստանալու, այլ իր յանդկնութեան պատիժը գտնելու և այս դժնդակ կեանքն աղատուելու տեսնչանքով, ու ճամբայ կ'ելլէ:

Եկղ ճամբայէ մը կ'անցնէր, որուն

մէկ կողմը անտառ, միւս կողմը գերեզմաննոց էր: Մեր ուղեւորը գերեզմանաքարերէն միոյն վրայ տեսնելով ահագին օձ մը կը սոսկայ և անչարժ կը մնայ:

Մարդկային բարբառով օձր իր քովի կը հրաւիրէ ուղեւորը, որուն առանց այլեւայլի կ'ըսէ: Օդիտեմ թէ թշուառութեան խարազանէն մտրակուած կ'երթաս մահղ փնտուրու, ես պիտի օդնեմ քեզ և փոխանակ մահուան, կեանք ու փոխանակ պատիժի՝ նուէրներ պիտի շահեցնեմ, պայմանաւ որ ինչ որ ստանաս, կէսր ինծի բերես»:

Մարզը սիրով կ'ընդունի պայմանը և յան հրահանդը ստանալով ճամբան կը շարունակէ:

Օր մըն ալ մայրաքաղաք կը հասնի, ուր թագաւորին ներկայանալով կը յայտնէ թէ եկած է իր երազը բսելու ու մեկնելու:

Տրուած հրամանին վրայ կ'ըսէ:

— Տէր արքայ, երազիդ մէջ աղուէս տեսար:

— Ճիշդ է պատասխանեց թագաւորը ու յարեց: — հիմա ըսէ մեկնութիւնը:

— Աղուէս նենդութեան և խարդաւանքի նշանն է: Կը հետեւի թէ բոլոր հըպատակներդ մէջ մէկ աղուէսներ պիտի զանան: նենդութիւնը, իրար խաթելը, իրարու խարդաւանելը սովորական պիտի գառնայ:

թագաւորը արուած մեկնութենէն խիստ գոհ, կը հրամայէ արքունի գանձէն հաղար ոսկի տալ մարդուն:

Հազա՞ր ոսկի, ահագին գումար, որուն կէսը՝ ըստ պայմանագրութեան, օձին կը պատկանի չէ:

Մեր մարդը սակայն կ'որոշէ ամէնը իւրացնել և ինքզինք կ'արդարացնէ իւրովի մտածելով. «Ե՞ն օձ մը ինչ պիտի ընէ գըրամը, ինձի աւելի օգտակար կրնայ ըլլալ», կ'ըսէ և ուրիշ ճամբայով մը իր գիւղը կը վերադառնայ:

\* \* \*

Կ'անցնի ժամանակ, որու միջոցին հանդիսա ու ալահով կեանք մը կը վարէ մեր մարդուկը:

Օրին մէկը միեւնոյն թագաւորը կրկին երազ կը տեսնէ, կը տագնապի և իր մօտ կը հրաւիրէ երազանանը, որուն բնակավայրը արձանագրուած էր իր մօտ:

Ի լուր այս հրաւիրիս մարդը գոյնը կը նետէ. չի կրնար չ'երթալ. մահուամբ կը պատժուի. երթայ՝ չպիտի կրնայ գոհացնել թագաւորը, որ անշուշտ պիտի սպաննէ դինք. ի՞նչ ընել, կը մտածէ երկար, կ'որոշէ կրկին օձին հանդիպիլ.

Օձը քաղցրութեամբ մտիկ կ'ընէ մարդուն աղերսը. կը ներէ և առաջին նուէրէն իր բաժինն ալ միաւին ըլլալու պայմա-

նաւ, կրկին նոյն պայմանագրութիւնը և մարդը դասը առած կ'երթայ կը ներկայաւայ թագաւորին:

— Տէր արքայ, կը պատասխանէ անոր հարցումին, այս անգամ երազիդ մէջ սուր տեսար: Սուրը պատերազմի առարկայ է. կը նշանակէ թէ կոփեալ պիտի ըլլան երկրիդ մէջ, շատ արիւններ պիտի թափին, շատ օճախներ պիտի մարին:

Թագաւորը կրկին գոհ միալով այս մեկնութենէն կը հրամայէ 2000 ոսկի նուելը տալ մարդուն:

Հիմա կ'ակնկալէք որ մարդը ըստ պայմանագրութեան այս գումարէն 1500ը պիտի տանի յանձնէն օձին. հէ:

Պարապ ակնկալութիւն. մարդը ամբողջը կիւրացնէ, ինքզինք ապահովելով թէ տեղի ունենալիք կոփեալուն մէջ անշուշտ օձն ալ կը սպաննուի և այլեւս վախնալու տեղի չի մնար:

\* \* \*

Բայց տեսն մը վերջ երբ երրորդ անգամ թագաւորէն կը կանչուի. կրկին կը դիմէ օձին. կը խոնարհի անոր առջև. աղի պացուաք կը թափէ, կ'աղերսէ, կը պաղապի, վերջապէս օձին կարեկցութեան կ'արձանանայ և երրորդ երազը ու անոր մեկնութիւնը սորվելով, կը հասնի պալատ և թագաւորին կը պատմէ երազը և անոր

մեկնութիւնը :

— Երազիդ մէջ, Տէր Արքայ, կ'ըսէ  
անիկա, գառնուկ մը տեսար, Գառնուկը  
անմեղութիւնը կը պատկերացնէ, բոլոր  
հաղատակներդ մէյ մէկ զառնուկներ պիտի  
ըլլան, Անմեղութիւնը պիտի տիրապետէ  
երկրիդ մէջ և բոլոր բնակիչներդ խաղա-  
ղութեամբ պիտի ապրին:

Այս վերջին մեկնութենէն չափազանց  
գոհ, թագաւորը կը հրամայէ 5000 սոկի  
նու էր տալ մարդուն, որ կը շտապէ, ամ-  
րողը մէկ կը տանի օձին ստքերուն տակ  
կը զնէ, «Երեք անգամ դիս մահէ փրկե-  
ցիր, այս բոլորը քեզի, կեանքը կը բաւ ինծիւ, ըսելուք».

Օձը գլուխը վեր առած կը ձայնէ

«Զէիր կրնար հոսունքէ աղատ միալ  
մարդու կո, երբ աղուէսը կը տիրապետէր,  
նենգամիտ եղար, երբ սուրը կը տիրապե-  
տէր, թալանող եղար, հիմա որ գտնութիւն  
կը տիրապետէ, արդարամիտ եղար, ի՞նչ  
ըսեմ, յանցաւորը զուն չ'ես. հոսունքէ  
ըսնուած էիր, կը նսերեմ քեզ, ի՞նչ պէտք  
ունիմ ես հարատութեան, ա՛ռ, ամէնը քե-  
զի ըլլայ:»

կ'ըսէ ու կ'աներեւութանայ:

\* \* \*

Եցիւ թէ մհծեր միշտ զառնուկ երազէին  
և ժողովուրդներ խաղաղութիւն վայելէին:

## ՖԱՐԻՖԸ ԶԻ ԿՈՐՍՈՒԻՐ

Երուսաղէմէ Նինուէ գերի տարւոզ  
հրեաներուն մէջ Տովրիթ անունով մարդ մը  
կար, որ նշանաւոր էր իր բարութեամբ,  
առաքինութեամբ և ազգասիրութեամբ:

Անիկա բաւական հարուստ, ո՛չ միայն  
դրամով այլ և սիրտով, միշտ օգնութեան  
կը հասնէր իր ազգակիցներուն և անոնց  
կարութեան ձեռքէն եկածին չափ գոհա-  
ցում կուտար:

Գերեվարները անգութ հրաման մը  
ըրած էին, իսրայէլացի մեսելները չթա-  
ղի, այլ նետել պարիսապէն դուրս, որպէսզի  
չուներուն ու գազաններուն կեր ըլլան:

Տովրիթ իրեն զբազմունք ըրած էր  
պատիլ պարիսապին չուրջը և գտած իսրա-  
յէլացի մեսելները թաղել:

Օր մը այս զբազմունքին անձնատուր  
կած, մոսցաւ ժամանակին անցնիլը և պա-  
րիսապէն դուրս մնաց Ստիպուած էր նոյն  
շիշերը բացօթեայ անցընել:

Պանկած պատին վերօքը, Տովրիթ չէր  
տեսած ու չէր գիտեր որ թուչուններ ըոյն  
անէին, որոնց ծիրտը խեղճ ծերունիին աչ-

քերուն հանդիպելով զայն կուրցուցին:

Խեղճ մարդը առտու երբ տուն գարձաւ շատ տխուր էր և կեանքէն յոյսը կըտրած այնպէս որ իր զաւկին՝ Տաբիայի պատուիրեց երթալ Մարաստանի Ռագիւս քաղաքը և հոն իր մէկ ազգականին՝ Գարբայէլի քով աւանդ թողած դրամը բերել, և ասոր համար յանձնարարեց ճամբուրնկեր մը հայթայթել:

Տուբիա դուրս եւաւ և քիչ յետոյ երիտասարդի մը ընկերակցութեամբ ներկայացաւ հայրիկին:

Տովբիթ իմանալով որ այդ երիտասարդըն ալ գործով մը նոյն քաղաքը պիտի երթար, անոր պաշտպանութեանը յանձնեց զաւակը և երկուքնին մէկ ճամբայ ելան:

Ամառուան տաք օր մը երբ Տիգրիս գետին եղերքէն կ'անցնէին, Տուբիա փափացաւ լոգանք մը առնել:

Լոգցած միջոցին մեծ ձուկ մը յանկարծ յարձակեցաւ Տուբիային վրայ: Երիտասարդը վախցաւ և սկսաւ օգնութիւն աղաղակել: Բնկերը խրախուսեց զայն օմի վախնար, բռնէ՛ ականջէն ջուրէն դուրս հանէ» ըսաւ:

Տուբիա սիրո առաւ, բռնեց ձուկին ականջէն և եղերք բերաւ, «Հիմա ըսաւ ընկերը սիրտը, լիարզը, մաղձը ա՛ռ քովդպահէ վանդի անոնք դեղիր են և մնացածը քչէ ջուրին մէջ»»

Տուբիա կատարեց իր ընկերոջ յանձնարարութիւնը և շարունակեցին ճամբան:

Հասան երկրատան, ուր Տովբիթին մէկ աղգականը՝ Ռագուէլ կը բնակէր, անոր տունը իշեւանեցան:

Ռագուէլ յոյժ գեղեցիկ մանկամարդ աղջիկ մը ունէր որ եօթը անգամ հարսեղած և ամէն անգամուն ալ առագաստի դիշերը փեսան մեռած ըլլալով, կոյս մնացած էր:

Տուբիային ընկերը Ռագուէլին քով միջնորդեց և աղջիկը Տուբիային համար ուղեց: Գոյացած համաձայնութեան վրայ, Տուբիային պատուիրեց որ երբ առագաստ մտնէ հարսին հետ. դուռը գոցէ, ձուկին երարդը և սիրտը այրէ կրակին վրայ, ալուպակի անհոգ և աներկիւզ:

Արդարեւ Տուբիա իր ընկերոջ յանձնարարութիւնը կատարեց և մահացումէ աղատ մնաց որով 14 օր ուրախ զուարթ հարսնիք

Աստուծոյ կողմէն զրկուեցայ զաւկիդ առաջ-  
նորդելու եւ քու առաքինութիւնդ վար-  
ձատիկու համար։ Հիմա որ պաշտօն ա-  
ւարտեցի, զիս զրկողին կը վերադառնամ։  
Բաւ ու ողջակեղին մուխին հետ միա-  
նալով երկինք թուաւ ու աչքերէ աներեւոյթ  
եղաւ։

Ահա այսպէս վարձատրեց Աստուծած ա-  
ռաքինի մարդը, որով ըսուեցաւ. «Էթ պիր  
էլլիք աթ տէնիզէ, պալըգ պիլմէզոէ, խա-  
լիդ պիլիր։» Բը բարիք նետէ ծով. ձուկը  
չգիտնայ, Աստուծած գիտէ։

### Ճը կատարեցին։

Այդ միջոցին ընկերը մատիւս զայտ  
և Գարայէլէն աւանդը առած բերած էր։  
Ուստի հարար իր օժիտներով առին ու վե-  
րադարձան նիսուէ։

Տովբիթ ուրախութեամ իր ընդունեց իր  
սիրական ճամբորդները, հարար հայրուրեց  
միծ գուրզուրանքով և զաւակին ապսպրեց  
իր ընկերը վարձատրել։

— Հայրիկ, ինչ որ տամ անոր, կ'ար  
ճէ, նոյնիսկ բոլոր բերածնիս տամ քիչ է,  
չեմ կը ար փոխարինել իր անձնութրութիւ-  
նը, եթէ ան չ'ըլլար, ես անշուշտ մեռած  
էի։ Ասկէ զատ անիկա ապսպրեց ինձի այս  
դիպով օծել աչքերդ։

Բաւ ու մախազէն ձուկին մաղձը հա-  
նելով, փետուրով մը զայն հօրը աչքերուն  
քւեց։

Հրա՛շք, աչքերը բացուեցան։

Այն ատեն Տովբիթ վերջին ծայր երախ-  
տագիտութեամբ, ուզեց վարձատրել իր  
զաւկին հաւատարիմ առաջնորդը, որ սա-  
կայն արուած դրամը ու նուէրները մեր-  
ժելով ըսաւ։

«Ես Աստուծոյ Ուափայէլ հրեշտակին եմ՝

ԳԼ. Ե.

## ԽՐԱՏ ՄԸ, ՈՐ ԿԵՎՆՔ ՄԸ Կ'ԱՐԺԵ

Անոնք որ խրատը կ'անդոսնեն, լուր  
կ'ընեն եթէ ուշաղրութեամբ կարդան այս  
պատմուածքը:

Թագաւոր մը ծպտուած, մաւրաքաղաքին փողոցներուն մէջ ման կուգար, երբ  
հանդիպեցաւ մարդու մը որ խրատ կը ծախէր:

Թագաւորը շատ զարմացաւ, առաջին  
անգամն էր որ կը լսէր թէ խրատն ալ  
կրնայ ծախու առարկայ ըլլալ:

Մօտեցաւ մարդուն և ուզեց ինքն ալ  
գնել խրատ մը և գինը հարցուց:

— Յիսուն ոսկի, պատասխանեց մար-  
դը:

Թագաւորը ցնծաց դրամը և պահան-  
ջեց խրատը:

— Ի՞նչ որ ընես, միշտ վերջը մտածէ,  
ըստ մարդը:

Ի՞նչ որ ընես, \* \* \*  
միշտ վերջը մտածէ:

Արդարեւ, գեղեցիկ խօսք, մտածեց թագաւ-  
որը, բայց կ'արժէ յիսուն ոսկի, ոսւզ  
չէ, բոհեմ ոս մարդուն օձիքէն և ետ  
առնեմ դրամ:

Բայց, շարունակեց մտածել, անշուշտ  
չպիտի յօժարի ետ տալ: Ես պիտի պնդեմ:  
Են պիտի դիմագրէ, մէջերնիս կու մը  
անխուսափելի պիտի ըլլայ: Մարդիկ պիտի  
հաւաքուին. թէրեւ անոնց մէջ զիս ձանչ-  
ցող մը պիտի ըլլայ: Կամ թէ դատարանը,  
ուր վերջապէս պիտի յանդի խնդիրը, ինք-  
նութիւնս պիտի հաստատէ, և այս գայ  
թակզութիւն մը: Թշնամիներս առնեն տեղ  
պիտի տարածայնեն խնդիրը, և ժողովուր-  
դին քով պիտի վարկաբեկն զիս: Ի՞նչ  
լինել, խելացութիւն է լոել քան թէ խայ-  
տառակութիւն: Կորսուած դրամ մը միշտ կա-  
րելի է շահիւ. բայց կորսուած արժանա-  
պատութիւն մը՝ երբէք:

Ասոր հետ մէկանդ գէպքը այնքան խօ-  
րունկ տպաւորեց թագաւորը, որ հրաման  
ըրաւ հագուստին ու ձերմակեղեններուն  
վրայ գրել այս խօսքը:

«Ի՞նչ որ ընես, միշտ վերջը մտածէ.»

\* \*

Շատժամանակ չ'անցաւ . իրեն դէմ  
դաւադրութիւն մը կազմուեցաւ . պալատին  
բարձր իշխանաւորներէն երկու հոգի,  
գաղտնապէս համաձայնած , որոշեցին սպան-  
նել թագաւորը : Մեծ գումարով մը կաշա-  
ռեցին սափրիչը որ ածիլած միջոցին պիտի  
կարէր թագաւորին գլուխը և իշխանաւոր-  
ները պատրաստ պիտի ըլլային սափրիչը  
աղատել և ապահով վայր մը փոխադրել :

Որոշեալ օր մը սափրիչը հրաւիրու-  
ցաւ պալատ թագաւորը սափրիչու : Եզր  
օձիքը կը բանայ ու շապիկին վրայ գրու ած  
կը տեսնէ . «ինչ որ պիտի ընես , միշտ վիր-  
ջը մտաձէ» կարծելով որ թագաւորը տեղ-  
եակ է իր դիտաւորութեան , սոսկումը կը  
պատէ զինք և անմիջապէս թագաւորին  
ոտքերուն իյնալով ներողութիւն կը հայցէ :  
Թագաւորը անմիջապէս կ'անդրազառ-  
նաւ և բոլոր մանրամանութեանց տեղե-  
կանալէ վերջ , ձերբակալել կուտայ գաւա-  
գիրները և մահուամբ կը պատժէ զանոնք :

«Էնտո՞ր կրնայի գուշակել որ այդ յի-  
սուն ոսկին օր մը իմ կհանքիս փրկանքը  
պիտի ըլլայ» , կ'ըսէր միշտ :

## Գլ. Զ.

## ԴՈՒՆ ՔՈՒՆ, ԲԱՂԴԴ ԱՐՅՈՒՆ

Հին ժամանակներու սովորութեամբ  
մը , թագաւոր մը իր զաւակին յարմար ըն-  
կերուհի մը գտնելու համար , ծպոտած  
ժուռ կուգար քաղաքին փողոցներուն մէջ :

Օր մը զանձեալ իր սովորական պայ-  
տը կատարած միջոցին , փողոցէ մը կ'անց-  
ուէր , երբ ձայն մը հասաւ ականջին , հետա-  
նէր , երբ ձայն մը համար ականջին , հետա-  
նէր քրոքը ըստ և ձայնին եկած կողմէ ուղ-  
ղուեցաւ որ տունէ մը կ'ելլէր :

Զարկաւ գուռը և բացող տան տիրու-  
հին հարցուց աղմուկին պատճառը :

Տան տիրուհին յուղեալ շեշտերով ըստ .  
թագաւորին , ան տէր իմ աղջիկ մը ունիմ  
շատ համարաթ . առտուընէ մինչև իրիկուն  
կ'աշխատի , ասի չի բաւեր գործը ձեռքէն  
չի ձգեր , գիշերներն ալ կ'աշխատի . մէկ  
չի ձգեր , գիշերներն ալ կ'աշխատի . մէկ  
օխա բամպակ կը ձօկէ , կը գզէ , կը մանէ  
կտաւ կը գործէ . մինչև չի լմնցնէ չպառ-  
և կտաւ կը գործէ . մինչև չի լմնցնէ չպառ-  
և կիր , չքննանար , այս ընթացքով վախնամ ,  
առողջութիւնն ալ վրայ պիտի տայ , ա՛ն  
մտածեցէք որ մէկ հատիկս է . հապա եթէ  
բան մը ըլլայ , ու կը սկսի արցունքներ  
թափել :

Իրականին մէջ սակայն աղջիկը ծոյլին  
մէկն էր, ո'չ մէկ գործ չէր ըներ, իրի-  
կուները կանուխէն կը պառկէր, առտու-  
ները շատ ուշ կ'ելլէր, ան ալ մօրը ստի-  
պումներով բայց մայրը կրնա՞ր ասոնք  
ըսել օտարի մը, աղջիկ զաւակ էր նէ:

Թագաւորը ի լուր այս գովեստներուն  
կը փափաքի տեսնել անդամ մը այդ համա-  
րաթ աղջիկը. կը տեսայ շատ գեղեցիկ,  
դեռատի օրիսրդ մը որ յարմար ընկերունի  
կրնար ըլլար իր զաւկին: Անմիջապէս որո-  
շումը կուտայ և աղջիկը իր զաւկին համար  
կ'ուղէ:

Մայրը քիչ մը նապէ վերջ կը հաւասի.  
կը նշանեն և այն ժամանակուայ սովորու-  
թեան համաձայն աղջիկը պալատ կը տա-  
նին:

Հօն թագաւորը սենեակ մը բամպակով  
լեցուն, ցոյց տալով աղջկան, կ'ապսպրէ  
անկէ գործել հարսանեկան ճերմակելէնե-  
րը և 40 օրէն աւարտել, որմէ յետոյ պիտի  
կատարուի հարսանիքը:

Աղջիկը՝ խոր տիսրութեան մէջ թաղ-  
ւած, կը մտածէ ի՞նչ ընել: Անկարելի էր  
թագաւորին պահանջին գոհացում տալ.  
Դիւրին ալ չէր այսչափ փայլուն դիրքէ մը  
զրկուիլ: Ի՞նչ ընէր, ի՞նչպէս ելլէր այս  
տնելէն:

Այս մտածումներու մէջ էր, երբ տե-

սաւ որ միջատ մը (թսթան պէօճէլի, բաղ-  
նիքներու մէջ շատ կը գտնուի,) պատին  
վրայէն քալելով իրեն կը մօտենայ. միջա-  
տը մարդկային բարբառով կ'ըսէ աղջկան.  
մի մտածեր. սիրունս. թագաւորին պահան-  
ջին կրնամ ևս գոհացում տալ. միայն թէ...  
— Էսէ՛, ըսէ՛, ի՞նչ կ'ուզես, կը հար-  
ցնէ աղջիկը:

— Կ'ուզեմ որ հարսանեկան ընթրիքիդ  
ևս ալ ներկայ ըլլամ:

— Լա՛ւ, լա՛ւ, շատ լա՛ւ. կը խոստա-  
նամ քեզի, չո՞ւտ, սկսէ՛ գործի:

— Այդ իմ գիտնալիք բանս է. դուն  
անհոգ եղիք, կ'ըսէ միջատը:

Այնունատեւ աղջիկը ամէն օր կ'երթայ  
պզտիկ պատուհանէ մը սենեակին մէջը կը  
լրտեսէ. ո'չ մէկ շարժում:

Մէկ օր, հինգ օր, տասը օր, ո'չ մէկ  
գործունէութիւն. վերջապէս յուսահատ,  
կուտայ ինքզինք իր սիրական զբաղումին.  
քունին կը սկսի, շարունակ քնանալ:

Վերջին գիշերը երբ այլեւս պալատէն  
արտաքսուելու հրամանին կը սպասէր,  
կամք կ'ընէ մէյ մըն ալ երթալ տեսնել  
սենեակը, կ'երթայ, և ապշանար կը մնայ:

Ամբողջ սենեակը վերէն վար աւլուած,  
մաքրուած, շապիկներ վարտիքներ կար.  
ւած՝ պատին վրայ կարգաւ կախուած և  
փոքրիկ միջատը՝ պատուհանին եղերքը թա-

ուած :

Կը խոյանայ ներս . ձեռքը կ'առնէ միշտը և տաք համբոյըներով իր սենեակը կը տանի :

Լուրը կը հասնի թագաւորին . կուգայ իր աչքերովը կը տեսնայ և հրաման կուտայ հարսնիքի սկսիլ :

Պսակը կը կատարուի . աղջիկը հարս կ'ըլլայ թագաւորին :

Պսակին կը յաջորդէ հարսանեկան ընթրիքը . ուր ներկայ են թագաւորը՝ թագուհին , հարսին մայրը և բալոր մեծամեծներ :

Թագաւորը ընթրիքի միջոցին զարման . քով կը տեսնայ որ նոր հարսը գրպանէն տուփ մը հաներ , տուփին մէջէն տպեղ միշտա մը ձեռքը առեր , գուրգուրանքով կը պագնէ . կե՛ր , կեր , սիրելի մօրաքոյրս , դուն ալ կեր կ'ըսէ . կը դառնայ հարսին և կը հարցնէ թէ ո՞վ է մեծարուողը :

— Իմ սիրական մօրաքոյրս է , տէր արքայ , կը պատասխանէ նոր հարսը , այնքան աշխատասեր , այնքան համարաթ էր որ վերջի վերջոյ այս վիճակին հասաւ :

— Վայ , կ'ըսէ թագաւորը . ըսել է շուտ աշխատովին վախճանը ա՞յս է : Ո՞հ .

երբէք չեմ ուզեր որ իմ գեղանի հարսն այս վիճակին հասնի . կ'արգիլեմ քեզ աշխատովիւնը . այսուհետեւ բնաւ գործ մը պէտք չէ՛ ընես :

Ներկաները ծափահարեցին թագաւորին որոշումը և նոր հարսը շնորհաւորեցին :

ԴԼ. Ե.

## ԱՐԴԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Ճատ գարեր առաջ մարդ մը կ'ապրէր  
աշխարհի մէկ անկիւնը, արդար, ուղղա-  
միտ և բարեսէր, որ իր բոլոր զործերը  
արդարութեամբ կը տեսնէր, խարդախու-  
թիւնը կ'ատէր և ընկերին հանդէպ երբէք  
չարիք չէր խորհնր:

Ամուսնացած էր և երեք զաւակի ալ  
տէր:

Ի վարձ իր բարի ընթացքին, Աստու-  
ծոյ մէկ մարդէն նուէր ընդունած էր թըս-  
չուն մը, որուն սեպհականատէր ըլլալէ յե-  
տոյ, այս մարդուն գործերը այնքան զար-  
դացան, ընդարձակուեցան, բեզմնաւորեցան  
որ մարդը շատ հարուստ եղաւ և իր ժա-  
մանակիցներուն մէջ մեծ համբաւ շահե-  
ցաւ, այնքան որ օր մըն ալ զինք թագա-  
ւոր ընտրեցին:

Եւ աղէկ ալ ըրին, ինչու որ անոր  
թագաւորութիւնն ալ շատ բեղմաւ որ եղաւ,  
երկիրը չէնցաւ, երկրագործութիւնը ծաղ-  
կեցաւ, ժողովուրդը հարստացաւ և ամէն  
կողմ ուրախութիւնը տիրապետեց:

Տարիները իրարու կը յաջորդէին և ժող-

դովուրդը խաղաղութիւն ու երջանկութիւն  
կը վայելէր:

Բայց վերջապէս այս անցաւոր աշխար-  
հին մէջ ամէն բան վախճան մը ունի, «պո-  
տիւննեա Սուլթան Ախուլէյմանա գալմամը»,  
կ'ըսէ ժողովրդական առածը: Ո՞իշդ խօսք:  
Այս էր որ մտահոգութեան առարկայ եզած  
էր իր երեք զաւակներուն մէջ, որոնք գիտ-  
նալով որ իրենց հօր յաջողութեան ու մե-  
ծութեան զաղանիքը թոչունն էր, հիմակ-  
ւընէ կը զիմէին թէ իրենց հօր մահուընէն  
վերջ, թոչունը իրենցմէ ո՞րուն պիտի վի-  
ճակէր:

Ապագայ կնճռոտութիւններէ խռոսա-  
փելու համար որոշեցին իրենց հօր դիմել:  
Ու դիմեցին:

«Լաւագոյն ծառայութիւնը բերադին»:  
կը զնուէ թագաւորը, արդ ամէն մէկերնիդ  
կ'երթաք օտարութեան, մէյ մէկ արհեստ  
կը սորվիք, ո՞րուն սորված արհեստը լաւա-  
գոյն դատուի, թոչունը անոր պիտի պատ-  
կանի:

Այս վճիռը ստանալէ յետոյ, երեք եղ-  
բայրներ կը պատրաստուին ու ճամբայ կ'ել-  
լին:

Եռօրեայ ճամբորդութենէ մը յետոյ կը  
հասնին տեղ մը ուր ճամբան երեքի կը  
բաժնուէր: կը նստին հոն, հանգիստ կ'առ-  
նին ու կ'որոշեն իւրաքանչիւրը մէյ մէկ

Ճամբարյ բռնել, երեք տարի վերջ, նոյն օր  
կրկին հոն հաւաքուիլ և երեքնին միասին  
իրենց հօր վերադառնալ: Այնպէս ալ ըրին:  
Ճշգաղահ հօր ճշգաղահ զաւակներ,  
երեք տարի վերջ, միեւնոյն օրը, միեւնոյն  
տեղ զիրար կը դժոնին:

Համբոյրներու փոխանակութենին և  
զիրար ողջագուրելն վերջ իրարու կը հար-  
ցնեն իրենց սորվածը:

Անգրանիկը ըսաւ, ևս գուշակութիւն  
բնել սորվեցայ, այնպէս որ ապագան ինձի  
հայրը գաղտնիք չ'ունի:

Երկրորդը ըսաւ, ևս բժշկութիւն սոր  
վեցայ, մախազիս մէջ ամէն տեսակ դեկեր  
ունիմ, չկայ հիւանդութիւն մը որ չի կարե-  
նամ դարձանել:

Պատիկը ըսաւ, ևս վազել սորվեցայ,  
այնքան սրբնթաց եմ որ երեք օրուան ճամ-  
բարն մէկ ժամէն կ'առնեմ:

Արգարե երեքն այ աղւոր արհեստներ  
սորված էին, իրենք իսկ իրենց միտքով  
կը հաստատէին զայդ: Ո՞ք պիտի գերա-  
դասուէր:

Երկար չի տեսց այս մտմտուքը, Յան-  
կարծ կրտսերը հարցուց, «այս ափ ժամա-  
նակ անցաւ մեր մեկնումէն ի վեր, քանի  
որ ապագան քեզի համար գաղտնիք չ'ու-  
նի, սիրելի մեծ եղբայր, գուշակէ նայինք,  
ի՞նչ վիճակի մէջ է թոշունը»:

Մեծ տղան գիրքը բացաւ, գիրքերը  
ձնեց, հաշխաները ըրաւ և բացագանչեց:  
«Ո՞չ, թոշունը մահամերձ է. հազիւ  
քանի մը ժամուան կեանք ունի, զլուխը  
կուրծքին հակած, թեւերը ինկած կը հե-  
տակած:

Երկրորդ տղան մախազէն պատիկ շիշ  
մը հանելով կ'ըսէ, եթէ այս դեղէն երեք  
կաթիլ թոշունին բերանը կաթեցնեն կ'ա-  
գատի:

Պատիկ տղան կը յափշտակէ սրուակը  
և արշաւասոյը կը մեկնի: Արդէն աներե-  
ւոյթ հզած էր, երբ երկու եղբայրներ ալ  
ուրի կ'ելլեն և կ'ուզզուին դէսի պարատ:

Ժամ մը վերջ պատիկ տղան կը համնի  
պարատ և բոլորը կը գտնէ մտատանջութ-  
պարատ երան կաթիլ կը հոսեցնէ թոշունին  
դէն, որովհետեւ թոշունը հոգեւարք  
եան մէջ, զայդ կաթեցներ կը կենդանանայ և  
պը կ'անցնի, թոշունը կը կենդանանայ և  
կը սկսի ճռուղին:

Երեք օր վերջ միւս երկու եղբայրներն  
ալ կը հասնին ու կը սկսի վէճը:  
Մեծը կ'ըսէ, ևս գիտցայ թոշունին  
հիւանդ ըլլալը, ինծի կը պատկանի:

Երկրորդը կ'ըսէ, ևս տուի դեղը, թըռ-  
չունը ինծի կը պատկանի:  
Պատիկը կ'ըսէ, դեղը ևս հասցուցի ժա-

մանակին . թոչունը իմս է :

Հայրը՝ ամենուն փասաերը լսելէ և  
իւրաքանչիւրին ծառայութիւնը գնահատե-  
լէ յետու կ'ըսէ :

— Զաւակներս , երեքնիդ ալ իրաւունք  
ունիք , եթէ գուն հիւանդ ըլլալը չգիտնա-  
յիր , ասիկա ո՞ւրկէ պիտի տար գեղը և ա-  
նիկա ալ ժամանակին հասցնէր , կ'ըսէ մե-  
ծին : Դուն՝ եթէ չի գիւնայիր թոչունին  
հիւանդ ըլլալը , պիտի մտածէի՞ր գեղ տալ  
և գուն ալ հասցնել , կ'ըսէ միւս երկութին :  
Դիցուք թէ գուն գիտցար հիւանդ ըլլալը  
ու ասիկա ալ գեղը ցոյց տուաւ , բայց  
եթէ ժամանակին չհասնէր ի՞նչ օգուտ պի-  
տի ունենար քու գիւնալդ որ ասոր գեղը :  
Բացայացտ է որ ձեր երեքին ծառայութիւնն  
ալ գնահատելի է : Բայց կայ մէկը որ աւե-  
լի ծառայութիւն մատուց , այն ալ թոչու-  
նին վիճակով հետաքրքրուողն է : Դուն՝  
քու գուշակութիւնովդ , սա՛ իր գիտու-  
թեամբը , անիկա՝ իր սրընթացութեամբը  
ծառայեց թոչունին , յենակէտ ունենալով  
իւրաքանչիւրդ իր անձնական շահը , իսկ  
այն որ թոչունին վիճակով հետաքրքրուե-  
ցաւ , անոր վրայ ունեցած սէրը հաստա-  
տեց : Լաւագոյն ծառայութիւնը բերողը ան  
է , թոչունը անոր կը պատկանի :

Այն որ ուրիշի հանդէպ կարեկցութիւն  
ունի , արժանի է վարձատրութեան : Արդար  
չէ՞ գտներ այս վարձատրութիւնը :

Գլ . Բ .

## ԲՍԺԱՆԵԱ ԶԻ ՏԻՐԵՍՑԵՍ

Կալուածատէր մը հեռուէն կը նշմարէ  
որ չորս գողեր իր այդիին մէջ մտեր , խա-  
ղող կը գողնան : Եւ զարմանք , չորս գո-  
ղերն ալ չորս տարբեր դասակարգի կը  
պատկանէին . հրեայ մը , քրիստոնեայ մը .  
Խոլամ մը , փաթթոցաւոր մը :

Վայրկենապէս կը մտածէ յարձակիլ  
վրանին , բոնել զանոնք և արժանի պատի-  
ճը տալ :

Բայց՝ կը մտածէ , պատիճը , սարսափը  
թերեւս միացնէ գողերը և այդ միացեալ  
ոյժին առջեւ ինք անձրկի . վերջապէս  
անոնք չորս հոգի էին , ինք առանձին :

Մատծեց երկար և որոշեց զիւանագի-  
տութիւն բանեցնել :

Յանկարծ կը անկուի անոնց առջև և  
խօսքը նախ հրեային ուղղելով կ'ըսէ . պէ՛  
անամօթ մարդ , մէյ մըն ալ կը պարձենաս  
Մովսիսականութեամբ , Մովսէս այսպէ՞ս  
կը պատուիրէ քեզ . Մովսէս չըսա՞ւ որ  
չկողնաս , դրացիրդ ունեցածին աչք չի  
տնկես , ի՞նչպէս համարձակեցար իսլամի մը  
ապրանքը գողնալ : Եկէ՞ք եղբայրներ կա-  
պարանքը գողնալ :

պենք սա աւազակը :

Միւս երեք գողերը կարծելով որ հըրեային կաշկանդումով իրենք պիտի ազատին պատժուելէ, կ'օգնեն կալուածատէրին և ամրապէս կը կապեն հրեան :

Դառնալով քրիստոնեային, կալուածատէրը կ'ըսէ . «այս է քու հնազանդութիւնդ Մարգարէին, մէյ մըն ալ կ'ըսես թէ Քրիստոնեայ եմ: Այսպէ՞ս պատուիրեց քեզ Քրիստոս: Ոչ ապաքէն գողութիւնը արգիւեց ան, նայէ՝ սա մարգը իսլամէ, իսլամներու մէջ խնդրութիւն չ'կայ, սա մարգը խօճա է, անոր աղօթքը օրհնութիւն է, եկէ՞ք եղբայրներ կ'ըսէ իսլամին ու խօճային: Կապենք սա քեաֆիրը, որ ասկէ վերջ մէյ մըն ալ իսլամի ապրանք չ'կողնայ:»

Եւ երեքնին միանալով կը կապեն քրիստոնեան ամրապինդ:

Ապա խօսք, ու զզելով իսլամին կ'ըսէ, ապէ անօրէն անզգամ Հարդ, ի՞նչպէս յանդգնեցար ոտնակունել Մարգարէին պատուէրը և զրացիիդ ունեցածին աչք տնկեցիր: Սա մարգը խօճա մըն է, խօճաները յա, գել իսլամին պարտականութիւնն է, հապա զուն ի՞նչ իրաւունքով ուրիշին այս գին մտեր խաղողները կը գողնաս: Եկո՛ւր խօճա է գինատի, կապինք սա ան իծեալը:

Խօճան՝ որ բոլոր այս գործողութեանց

միջոցին եղած արտայայտութիւններով, ինքինք արդարացած կը գտնէր սիրով օգնեց կալուածատէրին և իութեմք կապուեցաւ ամրորէն:

Հիմա խօճան կը միար միս մինակ, անոր հախէն զալ կալուածատէրին համար ջոր խմելէն զիւրին էր, Արդ դառնալով անոր կ'ըսէ . «Եյ խօճա, խօճա, գուն որ օրէնքը զիւրես, գիտես որ գող իսլամին մարգարէին բարեխօսութիւնն իսկ անօմարգարէին բարեխօսութիւնն իսկ անօմարգարէին բարեխօսութիւնն իսկ այդիս ու Աստուած ամէն յանցանք կը ներէ . բայց մարդ արարածին իրաւունքը չ'ու զիւրէլ, ի՞նչպէս համարձակեցար մտնել այդիս ու խաղողները գողնալ կ'ըսէ, կը յարձակի փաթթոցաւորին վրայ, կը կապէ և միւսներուն քով կը պանկեցնէ, Այսուհետեւ կ'առնէ մտրակը ձեսքը և կը սկսի զարնել, լաւ մը ծեծել վերջը կ'առնէ, կը տանի ոստիկանատուն կը յանձէ:

Պատմութիւնը չ'ըսեր թէ ծեծը կերած Ժամանակին չորս գողերը ի՞նչ կը մատածէին, ըրածնիս գտա՞նք, կ'ըսէին չէ նէ ծէին, ըրածնիս գտա՞նք, ի՞րածնին չորս գողերէին, իրենց անմիարանութիւնը կը յեղադրէին, սա՛ ստոյգ է որ կալուածատէրը յանցած էր միս մինակը չորս հոգին յազթահարել և իր վրէծը լուծել: Մեկնութիւն... աւելորդ է

գլ. թ.

## ՏԵՐՎԻՇԱԿԱՆ ԳՆՈՅԱՏՈՒՄ

Պէտքթաշի մը երկար ուղեւորութենէ  
մը յետոյ, իրիկուան մօտ անօթի և պար-  
տասած լիճակի մէջ, կը մտնէ քաղաք և  
յանուն Սստուծոյ աւելցուք քիչ մը հաց  
կ'ուզէ ճաշարանապետէ մը, որ սակայն  
խուլ կը միայ այս խնդրանքին և ոչ միայն  
այսչափ, այլև խորօքէն կը վոնտէ զայն  
խանութին առջեն :

Այս կոպիտ վերաբերմունքը արհամար-  
հանք մը համարելով Սստուծոյ դէմ, որու  
անունով ըրած էր իր խնդրանքը, ծայր  
աստիճան յուղուած, Տէրվիշը կը հեռանայ  
ճաշարանէն. նոյն միջոցին յորդառատ վա-  
զել սկսող անձրեւին տակ խխում եղած.  
կը վազէ ու կը վազէ, մինչև որ կը սահի  
ու թաւալգլոր փոսի մը մէջ կ'իյնայ:

Բնագդական շարժումով մը կ'աշխատի  
ինքինք ազատել և վերջապէս ձեռքը բան  
մը բանած, կը յաջողի փոսէն դուրս ելլել:

Բանը՝ զոր իր ձեռքին մէջ բոնած էր,  
փոքրիկ քսակ մ'էր, կլոր, կարծր, փայ-  
լուն առարկաներով լեցուն:  
կ'ենթադրէ որ արժէքաւոր բաներ են

անոնք և թերեւ կրնան իր պէտքերուն  
բաւարարութիւն տալ:

Կը վերադասնայ քաղաք, կրկին կը  
ներկայանայ ճաշարանապետին որ կը  
պատրաստուէր փիղկերը իջեցնել. և այդ  
կլոր առարկաներէն հատ մը երկարելով  
կ'աղաչէ որ քիչ մը հաց տայ:

Ճաշարանապետը լոյսին տանելով այդ  
առարկան, երբ կը տեսնէ ոչ զուտ, ան-  
խարդախ, պատուական ոսկի մըն է, փութ-  
կոտութեամբ մը կը դառնայ տէրվիշին և  
«օ' օ' օ' բարի եկար տէտէ Սուլթան. բա-  
րի եկար, հազար բարի. հրամմեցէք ներս  
մտէք. կ'աղաչեմ» ըսելով ներս կ'առնէ.՝  
փառաւոր տեղ մը կը նստեցնէ և ամենա-  
համեղ կերակուրներէն քանի մը պնակ ճեր-  
մակ հացի կտորով մը առջնուը կը դնէ:

Տէրվիշը կուշտ ու կուռ կ'ուտէ ու կը  
խմէ: Սպա դառնալով ճաշարանապետին,  
կ'ըսէ. «Եահո՞ւ ատենը անցած է և ես օ-  
տարական մըն եմ. կարելի՞ է արդեօք սանկ  
պզտիկ խորշ մը ցուցնէիք ինծի որ կարե-  
նամ քիչ մը հանգստանալ»:

Ճաշարանապետը գեղեցիկ ոսկին հելալ  
ընելու տենչով «ի՞նչ ըսել է, էֆէնտիմ, իմ  
անկողինս քեզմէ աղէկ որո՞ւն կրնայի տը-  
րամագրել, չնորհ ըրէք կ'աղաչեմ, հետե-  
ւեցէք ինծի և ձեզի ցոյց տամ ձե «զրբան

ԳԼ. Ժ.

## ԻՆՉ Կ'ԸՍԷ ԵՐԱՑՈՂ ԶՈՒՐԸ

ըսելով իր սենեակը կ'առաջնորդէ և իր  
մահակալը առոր կը տրամադրէ:

Տէրվիշը առանձին մնալուն պէս դուռը  
կը գոցէ, ձեռքի քսակը կը պարպէ ափին  
մէջ և կը սկսի համրել, ինքնիրեն մտածե-  
լով. «Քիչ կը մնայ որ ծնրադիր պայտատիմ  
քեզ, իբրև ամենազօր Աստուած, եթէ չը  
դիտնայի թէ ո՞ւսկից կ'առնես ծագումը,  
ասոր հետ մէկաեղ այնքան ազգեցիկ ես որ  
անկարելի է չ'խոստովանիլ թէ՝ եթէ Աստ-  
ւած չես, անպատճառ անոր մօտիկ ազգա-  
կանն ես, նոյնքան ազգեցիկ, նոյնքան  
հրաշագործ»:

Տէրվիշական այս գնահատումը անշուշտ  
ծիծաղելի է, սակայն երբ նկատի առնենք  
այն խոլ պաշտամունքը զոր ներկայիս կը  
մատուցանենք ոսկի հորթին: չ'ենք կրնար  
չի համարել զայն բարեդէպ բազդատու-  
թիւն մը:

Շատ տարիներ առաջ, կը պատմեն թէ  
հանգարտարարոյ ժողովուրդի մը վրայ  
կ'իշխէր երիասարդ թագաւոր մը որ առ ի  
չգոյէ լաւագոյն զբաղմունքի մը, շատ ան-  
գամ խոհանոց կ'իջնէր և խոհարարին հետ  
կը կատակէր, (Կ'երեսի թէ թշնամիներ չու-  
նէր այս թագաւորը սպաննելու և կ'եր-  
թար խոհանոցին մէջ սպաննելու իր ժա-  
մանակը):

Օր մը դուրձեալ խոհանոց իջնելով,  
կրակին վրայ կը տեսնէ սան մը ջուրով  
լիցուն, որ կ'եռար և խոհարապետին կը  
հարցնէ թէ ի՞նչ կ'լսէ այս եռացող ջուրը:

Խոհարարը խուսափելու համար ան-  
պատեհութենէն, կը պատասխանէ. «ո՛հ  
տէր իմ, հայրս կարողութիւն չ'ունէր զիս-  
դպրոց զրկելու և զաստիարակելու, այն-  
պէս որ առիթ չ'ունեցայ այդ լիզուն սոր-  
վելու, վէղիրդ ուսում առած, զարգացած  
մարդ մըն է. անիկա կրնայ ձեր վիհափա-  
ռութեան հարցումին պատասխանել»:

Թագաւորը խսկոյն բերել կուտայ վէ-  
զիրը և նոյն հարցումը կ'ուզգէ անոր:

Վէզիրը այս նորանշան հարգումէն իրուոված, պայմանաժամ կը խնդրէ մտածելու համար:

Պայմանաժամը կը չնորհուի:

Վէզիրը տուն կը դառնայ տրտում և տխուր:

Միամօր աղջիկը, վեշտասանամեաց գեղանոյց մը, կը նշմարէ հօրը տխրութիւնը և պատճառը կը հարցնէ:

Վէզիրը կը պատմէ նղածը:

«Տիրելու պատճառ մը չ'եմ տեսներ ես, հայր իմ, կը պատասխանէ աղջիկը, գնա՛ անմիջապէս թագաւորէն արտօնութիւն խնդրէ՝ պատյու մը կատարելու, վերադարձիր հոս, ծպտուած մեկնէ և շրջան մը ըրէ՛ երկրին մէջ. թերեւս կարելի ըլլայ գոհացուցիչ արդիւնք մը ձեռք բերել»:

Վէզիրը թէպէտ այնքան ալ վստան չէ՝ ուղեւորութեան արդիւնքին վրայ, մէկ կողմէն աղջկանը գոհացում տալու, միւս կողմէն գոնէ մէկ ամիս աւելի արրած ըլլալու դիտաւորութեամբ, թագաւորէն կը ստանայ մէկ ամիս պայմանաժամ ու ծըռտըւելով ուղեւորութեան կ'ելլայ:

Օրեր կը ճամբորդէ, երբ օր մըն ալ կը հանդիպի ընկերի մը, իրեն պէս տէրզիչ, բայց ո՛չ ծպտուած, այլ իրական տէրզիչ մը, որ դողդոջ քայլերով իր գիւղը կը դառնար:

Կը մօտենայ անոր, կը բարեւէ եւ միասին ճամբորդի կ'առաջարկէ:

Տէրզիչը կ'ընդունի առաջարկը և կ'սկսին միասին ճամբորդի:

— Օղը տաք է, ճամբան երկար, կ'ըսէ վէզիրը տէրզիչըն. եկուր եռ քեզի հեծնեմ, դուն ինծի, և այսպէս ուղեւորութիւննիտ դիւրանայ:

— Դուն երիտասարդ բարեկամս, կը պատասխանէ տէրզիչը, ըսածըդ ընելու ոյժ ունիս, հապա ե՞ս, ես որ պառաւ եմ ու ծունկերս քաշելու անկարող:

— Լաւ, կ'ըսէ վէզիրը կարձօրէն, Քիչ յետոյ անտառի մը քովէն կ'անցնէին, երբ վէզիրը կ'առաջարկէ տէրզիչին երկու հոգի մանել անտառ և չորս հոգի ելլել:

— Կ'երեի թէ զուն տիսրժակ ունիս կատակելու. միթէ կարելի՞ է երկուք մըտնել չորս ելլել:

— Լաւ, կը կրկնէ վէզիրը:  
Կ'անցնէին նոր ցանուած արտէ մը, ուր ցորենի նորաբոյս ծիլեր կանանչ կերպասի տեսքը տուած էին արտին:

— Բարեկամս, կը հարցնէ վէզիրը արդիօք արտին աէրը այս արտին արդիւնքը կերպած է:

— Օ՛, կը պատասխանէ տէրզիչը քիչ մը բարկութեամբ. կը տեսնեմ որ տաքը

Քիչ մը շատ ազդեց է ուղեղիդ վրայ, ահա  
կը տեսնես, ցորենը դեռ հասկ չէ՝ կապահ։  
Կարելի՞ է ուտել զայն։

— Լաւ, կ'երբարդէ վեզիրը։

Վերջապէս կը հասնիս զիւզ: Ճիշդ  
այդ միջոցին մեռել մը կը տանէին թա-  
ղելու։

— Խնդրեմ, ըսէ ինծի, կը թախանձէ  
վեզիրը, այս մեռելը մեռած է, չէնէ կը  
քնանայ։

— Հիմա հասկցայ որ դուն խենթ մըն  
ես, ի՞նչ կարծեցիք, մարդ աստուծոյ, մեր  
գիւղին բնակիչները ապօշ են որ քնացող  
մարդ մը թաղելու տանին։ Հիմա հասկցայ  
որ դուն ինծի ո՞չ թէ ընկեր, այլ փոր-  
ձանք մը ըլլալու համար միացեր ես։ Կոր-  
ուուէ սրկէց, անպիտան, կ'ըսէ տէրվիշը և  
բարկութեամբ մը կը բաժնուի։

— Իրաւունք ունիս, կը ձայնէ վեզի-  
րը, գաւաթ մը սուրճ հրամցնելու պար-  
տաւորութենէն զերծ մնալու համար, բար-  
կութիւն կը ձեւացնես ու կը զատուիս։  
Լաւ, կ'ըսէ, ինք ալ պանդոկ կ'ուղղուի։

Մեր գիւրալորբոք տէրվիշը տակաւին  
բարկութեան թափին մէջ էր, երբ տուն  
հասաւ և ուրախութեամբ զինք դիմաւորող  
աղջկանը պատմեց օրուան անցածն ու  
գարձածը։

Աղջկը՝ յոյժ գեղեցիկ, ուշիմ և խե-

լանի, առանց բերնէն բառ մը հանելու, կը  
գաղէ խոհանոց, քանի մը փլիթ, քանի մը  
հաւկիթ, պնակ մը մածուն ափսէի մը վր-  
րայ կը դնէ, կը բերէ հայրիկին և կ'աղա-  
րայ կը դնէ, անոր որ անոիջապէս տանի պանդոկ և  
չէ անոր որ անոիջապէս տանի պանդոկ և  
լանձնէ հիւրին։ Վմոռնալով ներողութիւն  
ինդրել իր կոչտ վերաբերումին։ համար եւ  
հրաւիրել զինք տուն վաղ առտու նախա-  
ճաշի։

Տէրվիչը որ այս իմաստուն աղջկը  
շատ կը սիրէր ու մեծ համարում ունէր  
շատ վրայ, չի կրցաւ մերժել անոր խրն-  
դիրքը և ափսէն առած ուղղուեցաւ պան-  
դոկ։

Ճամբան սակայն կը զգայ որ անօթի  
է, կը քաշուի անկիւն մը և փլիթ մը,  
քանի մը հաւկիթ, մածունէն ալ զգայ մը  
կ'ուտէ և ապա կը տանի պանդոկ և հիւրին  
կը յանձնէ։ Զմոռնալով կատարել նաև  
աղջկանը յանձնաբարութիւնը։

Վէզիրը ընդունելով ափսէն, կը նրշ-  
մարէ պակասը և ամենամեծ քաղցրու-  
թեամբ տէրվիչին կ'ըսէ։

— Ահ, սիրելի ուղեկիցս, դեռ ժամ մը  
չեղաւ այս գիւղը գալս և ինչ նորութիւն-  
ներ սորվեցայ։ Լուսինը բռնուած, Ռամա-  
զան ամիսը 28 օր և տարին տասնըմէկ ա-  
զան ամիսը 28 օր և տարին տասնըմէկ ա-  
զան ամիս։ իմ խորին շնորհակալութիւններս կը  
յայտնեմ աղջկանդ և սիրով կ'ընդունիմ իր

հրաւէրը:

Տէրվիշը կը վերադառնայ տուն:

Աղջիկը որ անհամբերութեամբ հօրը վերադարձին կը սպասէր, աճապարեց հարցնել թէ ի՞նչ ըստ հիւրը:

— Ի՞նչ պիտի ըլլայ, նոր ցափոտուքաներ, իբր թէ հոս տարին տասնըմէկ ամիսը հաշուեն եղեր, ուամազանը 28 օր կը բնսեն եղեր, Լուսինն ալ բոնուած է եղեր:

— Եիտակը զրուցէ հայրիկ, փլիթին մէկը կերար, հէ.

— Այո, աղջիկս չի կըցայ անօթութեան դիմանալ ու կերայ:

— Երկու հաւկիթ ալ կերար չ'է:

— Այո՛ կը պատասխանէ Տէրվիշը զարժանքով:

— Մածունէն ալ դգալ մը կերա՞ր:

— Բայց ո՞ւրիէ գիտես դուն այս ամենը:

— Նոյն ինքն դուն հիմա բերնովէ խոստովանեցար, բայց հիմա ատենը չ'է բացատրութիւն տամ, եկուր հանեմ կօշիկներդ, ոտքերդ լուամ, ձեռքերդ լուա, վերելիր, կերակուրդ կեր, հանգստացիր և ապա կիմանաս ըսելիքներս:

Կ'ըսէ ու փութով ու փափկութեամբ հօրը հանգիտը ապահովելիէ ետքը, այսպէս կը սկսի իր բացատրութիւններուն:

— Այն զոր դուն ունայնաբան մը, խենդմը, անպիտան մը կարծեցիր, խելացի, ուսեւալ, բարձր անձնաւորութիւն մէ: Երբ ֆամբան առաջարկեց քեզի երկու մտնալ անտառ, չորս ելլալ, ըսել ուզեց թէ մտնենք անտառ, մէյ մէկ գաւազան կտրենք, վասնզի գաւազանը ճամբորդութեան մէջ ընկերի դեր կը կատարէ:

Երբ ըստաւ քեզ թէ եկուր իրար շալ կենք, ըսել ուզեց թէ եկուր պատմութիւն մը պատմէ ես մտիկ ընեմ, ես պատմեմ մտիկ ըրէ, ուզեւորութիւնը հաճելի ընենք, վասնզի պատմութիւնը ճամբուն սանդուխն է:

Իսկ ցորենի արտին մասին հարցուցածը այն է որ մարդը զայն պարտքո՞վ ցանեց, եթէ պարտքով ցանած է, ըսել է կերած է:

Գալով մեռելին, գիտնալ ուզեց թէ անիկա զաւակ թողո՞ւց, եթէ թողուց, մեռուած չ'է, կը քնանայ կոր, իսկ եթէ չ'թռուց, մեռուած է:

Խելացի այս բացատրութիւններէն ծայր աստիճան գոն մնացող մեր Տէրվիչը խան դաղատանքով կը գրկէ իր այս հանձարեզ դաւակը և գիշեր բարի մաղթելով ինքնինք կը յանձնէ Մորփիօսի թեւերուն :

Հետեւեալ առաւեօտ աղջիկը ազրիւր գաւ-  
շած էր. երբ Վէզիրը Տէրպիշին ընկերակ-  
ցոթեամբ հասաւ առև և գնաց օճախին  
քոյ բազմիլ:

Տէրվիշը՝ աղջիկեն յորդորուած, պատիւ չ'էր միար որ չի շայլէ վէզիրին, թէւ չ'էր զիտեր թէ վէզիր մ'է:

Իսկ վէզիրը սենհետկին մաքրութիւնը ,  
կարասիներուն կանոնաւորութիւնը , վեր-  
ջապէս ամէն բանին տեղն՝ ի տեղօք ձեւ-  
աւոր շարուածքը տեսնելով զմայլած մը-  
նացած էր և ակնկառոյց կը սպասէր այն  
անձին որ այս բոլոր կանոնաւորութեան և  
ներդաշնակութեան հեղինակն էր :

Աղջիկը՝ սանդղամասին գրայ գտնուած կօշիկներէն հիւրին ներկայութիւնը կուանելով, ինքինիքը կանոնաւորած, կատարեալ պարկեցտութեամբ և վեհափառ գնացքով մը, ներս կը մտնէ, երեք անգամ խոնարհութիւն, յետոյ հիւրին առջև ձնրադիր:

Քղանցքը կը համըսուրէ և ապա պաշտելի  
համարձակութեամբ մը կ'ըսէ.

## «Բարի եկալ բաշմ»:

Այս անակրնկալ պատիւներէն յանկար-  
ծակիի եկած և աղջկան չքնազ գեղեցկու-  
թենէն շլմորած. Վէզիրը ապշախառն գար-  
մանքով կը հարցնէ:

— Ուսկից կարողացար գուշակել իմ  
դիրքս ու աստիճանս :

— Ո՞չ միայն դիրքութ ու աստիճանդ, այլ նաև ի՞նչու համար ուղեւորութիւն կատարելով գիտեմ, միայն թէ աճապարեւ լու պէտք չ'կայ. պայմանաժամը դեռ չ'է լրացած. ատեն ունինք, կ'աղաջեմ նախաճաշի հրամմեցէք:

Կարելի չէ երեւակայել յուղումը, չփա-  
թութիւնը Վէզիրին, որ կը թախանձէր, կը  
ստիպէր աղջիկը չերկարել իր տառապանքը  
և անմիջապէս իմացնել իրեն հանելուկին  
յուծումը:

Աղջիկը տեղի կուտայ և սրաբերէն  
գեղաճիւս ոտանաւորով մը, զոր անկարադ  
հմ վերյիշել, ուստի հայերէնը կը դնեմ  
հոս, այսպէս կը պատասխանէ:

**Եռացող ջուրը կ'ըսէ**

Սարէն ու ձորէն կը գլորեմ,  
Դաշտեր մարգեր կ'ոռողեմ.  
Առատութեանց մայրն եմ,  
Ի՞նչ է յանցանքս որ կ'այրիմ:  
Վէզիրը կը շտապէ, կը դառնայ պա-  
լատ: Թագաւորին առջև կ'արտասանէ այս-  
ոտանաւորը, որմէ ծայր աստիճան գոհ մը-  
նացած, Թագաւորը կը հրամայէ իրեն բե-  
րել այդ գիւղացի գեղուհին, զոր իշ սուլ-  
թանուհին կ'ընէ:

Գլորիկ ժԱ.  
ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Պէզդաշի մը ամառուան տաք օր մը+  
Երկար ու տաժանելի ուղեւորութենէ մը  
խոնջած ու պարտասած մարմնոյն քիչ մը  
կաղդոյր տալու համար, ճամբուն վրայ  
աղբիւրի մը քով դադար կ'առնէ:

Հաղիւ նստած հեռուէն կը նշմարէ  
սրացաւ մօտեցող ձիաւորի մը սիլուէթը և  
անհախորժ հանդիպումէ զգուշանալով ան-  
տառին խորը կը մանէ:

Այն տեղէն կը տեսնէ սպառագէն ձիա-  
ւոր մը, որ ձիէն իջնալով զայն կը կապէ  
ծառի մը, ինք ալ ջուրէն խմելէն վերջը,  
ծառի մը շուքին տակ կ'երկնանայ, կը պառ-  
կի: Մէջքի քէմէրէն անհանգիստ եղած, կը  
հանէ քարին տակ կը գնէ ու կը պառկի կը  
քնանայ:

Կ'երևի շատ քնացած էր. որովհետեւ  
ընդուած կ'ելլայ, ձին կը քակէ, վրան կը  
նստուի և արշաւասոյր կը մեկնի: Քէմէրը  
հոն մռացած էր,

Քիչ յետոյ մուրացիկ մը կը հասնի հոն-  
ան ալ աղբիւրէն ջուր կը խմէ. քարը՝ որուն

նած էր: Թողուցի որ թափուած արիւնը իր գոհացումը ստանայ: Իոկ ձիւորին մեծ հայրը փախառութիւն մը ըրած էր մուրացիկին հայրէն և առանց վճարելու մեռած: քէմէրը որ նոյնչափ դրամ կը պարունակէր, որչափ պիտի ըլլար փոխ տրուած դրամը հանդերձ տոկոսներով, փերազարձուցի միակ ժառանգորդին, մուրացիկին: Ես արդար Աստուած եմ: կ'ուշացնեմ բայց չեմ մռանար:»

Այս յայտնութեան առջև խոնարհեցաւ Պէքթաշին և լոին շարունակեց ճամբան:

### ՎԵՐՋ Բ. Ա ՍՄԻՆ

վրայ արե եկած էր, կը վերցնէ քիչ մը անդին տանելու համար: կը տեսնէ քէմէրը կը ծոփ կ'առնէ և ծանրութենէն կուահելով, որ մէջը բաւական հարստութիւն կայ, կ'աճապարէ, մէջքը կը փաթթէ և անծանօթ ուղղութեամբ կ'անյայանայ:

Հազիւ մուրացիկը աներեւոյթ եղած, մանրավաճառ մը ծրարը տւսին, կը տեսնուին հոն, ծրարը աեղաւորելէ յեաոյ, ջուր կը խմէ տղիւրէն: կը դառնայ ծառին մօտքարը բարձ ըրած կը պառկի: դեռ քունը չ'էր տարած, երբ ձիւորմը կը խթէ դայն, քարը կը վերցնէ, փնտուածը չ' գտնելով կը պահանջէ դայն մանրավաճառէն:

Մանրավաճառը չ'էր տեսած քէմէրը: իրաւ քարը ինք վերցուցած էր, բայց տակը քէմէր չ'կար:

Ձիւորը չհամոզուիր և քանի ըր ես պիտի չօգտուիմ, զուն ալ մի օգտուիր, ըսելով կը քաշէ ատրճանակը ու կը սպաննէ վաճառականը:

Պէքթաշին որ այս բոլորը տեսած էր, ծունկի եկած կը գոչէ:

«Աղէ՛կ, ուր է արդարութիւնդ, ով Տէր:

«Մի՛ շտապեր, երեւոյթներէն մի՛ դատեր, ո՛վ մարդ: դուք կը տեսնէք ներկան: Ես ո՛չ միայն ներկան գիտեմ, այլ և անցեալը գիտեմ: Այս սպանուած վահառականին հայրը մարդասպան ձիւորին հայրը սպան-

# ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

## Ա Ռ Ա Կ Ն Ե Ր

1. Աւր ձեռքը կը շատնայ, գործը կը քիչնոց:

2. Դիւրին է խրատել, քան կատարել:

3. Աւր արել չի մտներ, բժիշկը ստէպ կը մտնէ:

4. Գաղտնիքը՝ երկու շրթունքէ խոյտուած, կը զաղրի գաղտնիք ըլլալէ:

5. Լաւագոյն է գիտունին հետ քար կրել, քան տղէսին հետ սեղան նստիլ:

6. Արագութիւնը չէ, յարատեւութիւնն է պոյժան յաջողութեան:

7. Թերեւս չ'ես գիտեր խօսիլ, լոե՞նալ չ'ես գիտեր:

8. Օրէնքը ոճրագործը կը պատժէ, կրօնքը ոճիրը կ'արդիէ:

9. Մէկ պատուհաս քառասուն խրատ կ'արժէ:

10. Կանայք ծաղիկներու կը նմանին,

լաւագոյնները կան, բայց ո'չ մէկը անարթ-

ժէք է:

11. Ես, զու, նա, ահա ամբողջ մարդ-

կութիւնը:

12. Երեք (կ) իր յաջողութիւնը կ'աւ-  
պահովեն, կամենալ, կարենալ, կատարել:

13. Խօսիլր արծաթ է, լոելը՝ ոսկի:

14. Մայրութիւնը վահան է, հաճոյամո-  
լութեան դէմ:

15. Երկու լսէ՛, մէկ խօսէ՛:

16. Մի՛ ըսեր ուզածդ, չի լսես չու-  
զածդ:

17. Եթէ սւրին սեղանէն կշտանալ  
կը սպասես, շատ գիշերներ անօթի կ'ան-  
ցունես:

18. Ազրիլին ամպը, Մայիսին զովու-  
թիւն կուտայ:

19. Ինչ որ կ'եռայ սանին մէջ, անոր  
հոտը կ'ելլայ:

20. Մի՛ ըներ այն բանը որմէ պիտի  
ամշնաս, երբ լսուի:

21. Ճրագ առանց իւղի չի վասիր:

22. Մայիսի ցուբարը ոչ ոք կը հարստա-  
ցնէ:

23. Գայլը կը հի ձուի հովիսին վեասով:

24. Գիշերները խորհուրդ կը ծնանին:

25. Գիտը ակին չի զառնար, կ'րնիթա-  
նայ միշտ առաջ:

26. Զուրը մաղով չի պարպուիր:

27. Ով որ մէկ տարուան մէջ հարստաց նայ կ'ուզէ, կէս տարուան մէջ ինքզինք կախուելու կը դատապարտէ:

28. Գեղեցիկ այգի մը առանց խաղողի, կը նմանի գեղահիւս քսակի մը առանց ուրամի:

29. Ով որ շատ կ'ուտէ, լաւ կ'ընէ ահնչափ ալ ծոմ բանելով :

30. Գրիչը կարելի չէ գերանի տեղ գործածել:

31. Մոոցի՞ր ըրած բարիքդ, յիշէ միշա ըրած չարիքդ:

32. Բարիքը բարիք ըլլալէ կը դադրի, երբ շատ կը յեղյեղուի:

33. Օսարէն եկածը ժում չըլլար, ան ալ միշտ չըլլար:

34. Զի կայ երջանիկ մարդ որ նախանձորդ չ'ունինայ:

35. Նուէրը աւելի հաճելի է, քան գնուտծ ապրանք:

36. Զրի քացախը մեղրէն անուշ է:

37. Ամէն հարուած նպատակին չի հաս նիր:

38. Օղիի սեղանին շուրջ, կատարուած պայմանագրութիւնները լուրջ չ'են:

39. Թշնամին թշնամի է, մեծը պղտիկը չ'կայ:

40. Ան որ նախանձորդ չ'ունի, բարեամասնութիւն չ'ունի:

41. Միշտ բարիք ըրէ՛, եթէ նոյն իսկ չարիքով փոխարինուիս:

42. Անարծաթ բարեկամը շուտ կը ժոոցուի:

43. Երբէք մի՛ գործածեր երկու չափ, երկու կշիռ:

44. Անարդար վճիռ մը գոհ չթողուը նոյն ինքն նպաստաւորեալը:

45. Գործին համեմատ կ'ըլլայ նաև վարձքը:

46. Ինչ որ է ծառը, նոյն է պառողը:

47. Ով որ ջուրի մէջ է, չի ծարաւ նար:

48. Մէկ անգամ խաբուիլ միամմաւթիւն է, երկու անգամ խաբուիլ յիմարութիւն է:

49. Խարողը կը խաբուի:

50. Խօսքի ու գործի մէջ բաւական հեռաւորութիւն կայ:

51. Լաւ դիրք մը լաւ խորհրդատու է:

52. Անուշ լեզուն Օձը բոյնէն կը հանէ:

53. Անխոհեմ երիտասարդութեան կը յաջորդէ աշխատող ծերութիւն:

54. Լեցուն գլուխ, խուփ բերան:

55. Զգացումը բանականութեան ալ:

քապետելով է որ հերոսութեան կը տանի  
ենթական:

56. որդեա'կ, օրինակ առ մրջիւնէն,  
ամառէն կը հաւքէ իր պարէնը:

57. Աէր և նախանձ, երկու սոսխնէր,  
որոնք կշտանալ չ'են դիտեր:

58. Ով որ հով կը ցանէ, փոթորիկ կը  
հնձէ:

59. Բառերը կը թոյն, գիրերը կը մնան:

60. Քամին եռանդը, վաթսունին խո-  
հմութիւնը, ահա կատարեալ մարդը:

61. Կնոջ տնտեսական անկախութիւնը  
տունին խաղաղութիւնը կը խանդարէ:

62. Կինը 0է, այրը 1, երկուքը միա-  
ցած կ'արժեն 10:

63. Չ'ունի՞ս ամուսին, կեանքն է վուճ  
ու սին:

64. Չ'ունի՞ս փող, մտիր հող:

65. Մարդ անհոգութեամբ կը դիտէ  
իր կնոջ մաղերուն ձերմըկնալը, բայց ո՛չ  
իր սիրուհին:

66. Ան որ մէկ անդամէն շատ բան  
կ'ուզէ ապացուցանել, ոչինչ կ'ապացուցա-  
նէ:

67. Կինը կրնայ մոռնալ ու ներել ամէն

տեսակ զրկանք, նոյն խկ ծեծ, բայց նը-  
ուաստացում՝ նըբէք:

68. Խիղէը զանցառութեան մը գիտակ-  
ցութիւնն է, երբ գիտակցութիւն չ'կայ,  
խղճահարութիւնն ալ չ'կայ:

69. Եօթը առաքինութեանց գլխաւորնն է  
չափաւորութիւնը:

70. Ճշմարտութեան ծառը դառն է,  
բայց պառողը՝ անոյշ:

71. Համբաւը մարդուն ստուերն է,  
զայն պէտք է հետաանդէ, ոչ թէ մարդ՝  
համբաւը:

72. Մարդ ուտելու համար չ'ապրիր,  
այլ ապրելու համար կ'ուտէ:

73. Օրեր կը պահանջէ վերելք մը, իսկ  
վայրէջքը վայրկիհանի գործ է:

74. Ոսկին երջանիկ չ'ըներ, այլ եր-  
ջանիկ ըլլալու միջոցը կը հայթայիէ:

75. Ով որ առողջութենէն գոհն է, ամեն  
բանէն գոհն է:

76. Օղիին քիչը վնաս է, իսկ շատը  
թոյն:

77. Ով որ պառաւ է, պէտք է շատ  
ծամէ, շատ ձեմել:

78. Ինչ որ է օդը թռին համար,

նոյնն է ջուրը մորթին համար:

79. Սնունդը պէտք է համեմատի աշխատութեան;

80. Իրական հաճոյքը չափաւորութեան մէջ է:

81. Երբաճաշակ համադամներ, գեղարան կ'առաջնարդեն:

82. Գլուխ՝ զով, սաքեր՝ տաք, ստամքո՞թեթե:

83. Մարդութիւնը մարմնոյն զգաստութիւնն է:

84. Եթէ լուծողականը չարիք մըն է, կարեսոր չարիք մըն է:

85. Մարդ կը մարսէ որքան ստամոքսով, նոյնքան սրունքներով:

86. Օդազուրկ տեղեր երկար մի՛ կենաք:

87. Բոռ օր ջեսուցիչ միջոցներ առաւել կամ նուազ կ'ապականեն օդը:

88. Ալքոլին վտանգը կը շատնայ որքան օդը կը տաքնայ:

89. Աշխատութեան մէջ աճապարել կը նշանակէ, յոդնութիւնը սաստկացնել:

90. Մորթը կը չնչէ և կ'արտադարէ, խնամենք դայն կրկնակի:

91. Զեռքը միքրոպներու անդքն է:

92. Ճարպոտ կերակուրներ չափազանց սնուցիչ են, բայց նուազ մարսելի:

93. Մարդկային կազմը միքրոպներու գրոհէն ազատելու միակ միջոցը զրենն է:

94. 16էն 18 տարեկան պստանի մը ուսնելու է չափահասի մը չափ, երբեմն աւելի:

95. Լեռնային, ծովային, գաշտային պտոյտը բաւական է ստամոքսը արթընցնելու և գրգռելու:

96. Կերակուրէ անմիջապէս վերջ մասոր ծանր աշխատութենէ զգուշացէք:

97. Ո՛չ մէկ պատրուակով, 14 տարեկանէն առաջ գինիի գործածութիւնը մի արտօնէք:

98. Ջկնեղէն ու բուսեղէն պատրաստութիւններով կարելի է անթերի սնունդ մը ապահովել:

99. Թէյի, սուրճի չափազանց գործածութիւնը մարսողական գործարաններու և ջային դրութեան մէջ ծանր բարդութիւններ առաջ կը բերէ:

100. Մանչերը չատ զբաղեցնել գրութիւններով, ընդօրինակութիւններով ևն,

- զանոնք կարճատեսութեան մօտեցնել է:
101. Ննջասենեակները տաքցնել կազմին համար վեասակար է:
  102. Որկորը աւելի շատ զոհեր ունի, քան սուրբ:
  103. Յօդացաւէ տառապղներ, մերելիք կերէք:
  104. Հաւկիթ մը լաւ է, երկուք՝ կատարեալ է, երեք՝ շատ է:
  105. Դուք ձեր բժիշկը եզէք, քիչ կերէք, ջուր խմեցէք:
  106. Դժուարամարսութենէ տառապողներ միրգերով պէտք է աւարտին իրենց ձաշը:
  107. Խմեցէք ջուր, երբ ծարաւի էք, բայց ամէն հեղուն քիչ քիչ:
  108. Ընթրիքը համառոտել կեանքը երկնցնել է:
  109. Ալքօլը կարող է լաւագոյն հանձարները աւերել:
  110. Այսօրուան ճաշդ պէտք չ'է վտանգէ վաղուան նախաճաշդ:
  111. Լոգանքէ մը վերջ ոչինչ այնքան օդտակար է որքան քալելը:
  112. Գարեջուրը ոնէ դիմապրողական

- ոյժ չի բերեր կազմին:
113. Ով որ լաւ կը ծամէ, շատ մը չաւրիքներէ խոյս կուտայ:
  114. Ժուժկուլութիւնը շատ մը հիւանութութեանց գեղթափն է:
  115. Յօդացաւ ունեցողներ լաւ կ'ընեն երբ քիչ կ'աղեն իրենց կերակուրը:
  116. Մնմիջապէս որ կրնաս, կատարէ:
  117. Լաւ մարսողութիւն մը մեզ բարեացակամ կ'ընէ:
  118. Կարմիր զինին, թանինով հարուստ, կը նպաստաւորէ պնդութիւնը:
  119. Կերակուրի և լոգանքի մէջ պէտք է առնուազն երեք ժամ միջոց ըլլայ:
  120. Սակաւակերութիւնը և մարզանքը երկու բժիշկներ են ախորժակի:
  121. Մարդ 25 տարեկանին կը ստանայ իր ոյժին առաւելագոյն չափը:
  122. Կինը աւելի պէտք ունի քունի, քան այր մարդը:
  123. Շփացած տղայ, ձախողած մարդ:
  124. Մարդ կը քալէ իր դնդերներով և կը վազէ իր թոքերով, կը դիմադրէ իր ստամոքսով, կը հասնի իր ուղեղով:
  125. Մի հպարտանար շատ կը ծոեն,

մի՛ նուաստանար շատ, կը ճզմեն:

126. Պատիւ կամ պատիժ իրեն նպատակ ունի մարդը լաւագույնել:

127. Օրէնքները հաստատուած են անհատին իրաւունքը բանաբարումէ զերծ պահելու համար:

128. Նենդութիւնը նենդութիւնով չարդարանար, երկուքն ալ հաւասարապէս պատիի են:

129. Բարոյականի հակասող համաձայնութիւններ գործադրելի չ'են:

130. Ո՛չ թէ գալտնիք մը հրապարակողը, այլ զայն անոր վատահողն է յանցաւոր:

131. Դրացիին սովորութիւնը, տարբեր մերինէն, խենթութիւն կը կոչւնք:

132. Արգուցարդը արտայայտութեան ձեւ մրն է. հագուստը կը մատնէ անձի:

133. Լաւ օրերը կեանքի մէջ ընդհանրապէս ուշ կը հասնին:

124. Ծահը որ կը կորացնէ այս մէկը, կը լուսաւորէ մէկ ուրիշը:

125. Երբ մէկը ձեռքով կամ ուզեզով զբաղած է, ժամանակը շուտ կ'անցնի:

136. Չ'ենք կրնար ըսել թէ այս ինչն

բաղդէն նպաստաւորուած է, երբ չ'է գիտած օդտուիլ:

137. Ինչ որ պիտի ընես, միշտ վերջը մոտածէ:

138. Դուն քուն, բաղդդ արթուն:

139. Խոստումը մարդուն տրունցաւ, բայց կինն է որ կ'արժեցնէ:

140. Առաջաւթիւններէ քան բժիշկներէ:

141. Յաջողութիւնը չէ որ կարեւոր է, այլ ջանքը:

142. Գարտականութիւններէդ ոչ մէկը գոհներ բարեկամիդ:

143. Խոստովանիլ թէ անիրաւ ես, սակը նշանակէ բանաւոր ըլլալ:

144. Ուզզութիւնը մի՛ վատնէք, բայց համարձակեցնէք զայն ըսել քաջարար:

145. Այն որ ո՛չ մէկէն գոհ է, ոչ մէկը կրնայ գոհացնել:

146. Դէպեհը միտք պահել կը նշանակէ փորձառու ըլլալ:

147. Լաւագոյն է առանձին ըլլալ քանգէշ ընկեր ունեանլ:

148. Քիչ զբաղւուիլ մեր իրաւունքներով, բայց շատ՝ մեր պարտաւորութիւններով,

բռվ:

149. Դու քեզ օդնէ, Աստուած ալ քեզ  
պիտի օդնէ:

150. Երբ չ'ուղէ բաղդը, ի՞նչ ընէ ա-  
ներհայրը:

151. Գիտութիւն առանց գիտակցու-  
թեան փլուզումն է հոգիին:

152. Աւելի կը լւասուինք խորհրդա-  
ծութեան պակասէն, քան թէ գիտութեան  
պակասէն:

(ՆԵՐՁ Գ. ՍԱՄԻԿ)

## ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ

### Ժամանցի հաշիւներ

1.— Երկու թուխս մայր հաւեր կային.  
մէկը ըսաւ միւսին. տուր քու ձագերէդ  
մին և ևս քու կրկինդ ունենամ: Միւսը  
պատասխանեց. դո՛ւն տուր ինծի քու ձա-  
գերէդ մէկը երկուքնիս հաւասար ըլլանք.  
քանիակա՞ն ձագ ունէին:

Պատ. Ա. 7. Բ. 5.

2.— Խումբ մը թոչուններ ծառի մը  
հանդիպեցան որ ունէր երեք ճիւլ, զոյգ  
զոյգ նստան մէկ ճիւլ աւելցաւ, մէջ մէկ  
նստան, մէկ թոչուն աւելցաւ. քանի՞ թըո-  
չուն էին:

Պատ. 4 թոչուն.

3.— Մարդ մը ունէր գայլ մը, ոչխար  
մը, խուրձ մը խոտ ու կ'երթար գիւղ,  
Հարկ եղաւ գետէ մը անցնիլ. եկու տես որ  
մարդը մէկ բան միայն կրնար փոխադրել.  
կամ գայլը կամ ոչխարը կամ խոտը: Եթէ  
գայլը անցընէր մինչեւ վերադարձը ոչխա-  
րը խոտը կուտէր. եթէ խոտը անցընէր.

գայլը կուտէր ոչխարը, ի՞նչ ընէր, ի՞նչ-  
պէս անցընէր:

Պատ. նախ ոչխարը, յետոյ գայլը,  
ոչխարը ետ կը բերէ կը տանի խոտը, կը  
դառնայ ոչխարն ալ կ'անցընէ:

4.—Երեք զոյգ այր ու կիներ միասին  
կը ճամբորդէին. էրիկ մարդիկ շատ նա-  
խանձոտ էին և կնիկնին միւս էրիկ մար-  
դերուն քով առանձին չէին ձգեր: Պատա-  
հեցաւ որ գետէ մը անցնիլ ստիպուեցան.  
գետը խորունկ էր. չէին կրնար լողալով  
անցնիլ. մակոյկ մը կար որ երկու հողիէ  
աւելի չէր առներ. ի՞նչպէս անցունել զա-  
նոնք գետնէն:

Պատ. նախ երկու կիներ կ'անցնին.  
մին կը դառնայ միւս կինն ալ կ'անցունէ,  
կը դառնայ իր ամուսինին քով: Երկու այ-  
րեր կ'անցնին. մէկը իր կինը կ'առնէ կը  
դառնայ: Երկու այրեր կ'անցնին, առաջի-  
նին կինը կուգայ մէկ կինը կ'առնէ կը բե-  
րէ կը յանձնէ իր ամուսինին, երրորդն ալ  
ինք կը մտնայ մակոյկ, կուգայ իր կինը  
կ'առնէ ու կ'անցընէ գետէն:

5.—Երեք շոգենաւեր կղղիի մը շրջա-  
նը պիտի ընեն. առաջինը այդ շրջանը կը

կատարէ 5 ժամէն. երկրորդը 4 ժամէն.  
երրորդը 3 ժամէն: Երեքը մէկ ճամբայ  
ելան. մէյ մըն ալ ե՞րբ մէկ զիծի վրայ  
պիտի գտնուին:

Պատ. 60 ժամէն ա. 12 ր. 15 դ. 20

շրջան ընելէ վերջ:

6.—Բանտարկեալ մը բանտէն փա-  
խաւ. վեց ժամը վերջը յաջողեցան ճշտել թէ  
ուղղութեամբ դացած է և սկսան հե-  
տապնդել: Քանի ժամէն պիտի կրնայ հե-  
տապնդողը հասնիլ փախստականի, գիտ-  
նալով որ բանտարկեալը ժամը 4 մղոն,  
հալով որ բանտարկեալը ժամը 4 մղոն,  
հատապնդողը հինգ մղոն կ'առնէ:

Գործ. վեց ժամ առաւ ժամը չորս մղո-  
նէն կ'ընէ 24 մղոն. հետապնդողը ժամը մէկ  
մղոն աւելի կ'առնէ, 24 մղոնը կառնէ ու-  
րեմն 24 ժամէն:

Պատ. 24 ժամէն

7.—Հաւաքոյթի մը մէջ մէկը կը  
պնդէր. թէ ինք կրակին վրայ կրնայ նստիլ:  
Ոչ ոք թափանցեց միտք բանիին. աղաչե-  
ռին որ նստի: Երիտասարդը թուղթի մը  
ցին որ նստի: Վրիտասարդը թուղթի մը  
վրայ գրեց կրակ բառը, փոեց գետին ու-  
վրան նստաւ, բոլորն ալ ծիծաղեցան:  
8.—Տասը օխանոց տիկ մը լիցուն

ձէթ ունինք, զոր պիտի բաժնենք երկու հողիի հինգական օխա: Ի՞նչպէս պէտք է բաժնչլ, քանի որ 7 և 3 օխանոց երկու աման միայն ունին:

Գործողութիւն, նախ 7 և 3 օխանոց-ները կը լեցնենք: 3 օխանոցը կը պար պենք տիկին մէջ, երկու անգամ ևս 7 օխանոցէս 3 օխանոցը կը լեցնենք կը պարպենք տիկին մէջ, ուր կ'ըլլայ 9 օխա, իսկ 7 օխանոցին մէջ մէկ օխա, այս մէկ օխան կը պարպենք 3 օխանոցին մէջ, տիկին կը լեցնենք 7 օխանոցը, կը մնայ տիկին մէջ երկու օխա, 7 օխանոցէն 3 օխանոցը, որուն մէջ արդէն մէկ օխա կար, երկու օխա ևս կը լեցնենք, կ'ըլլայ երեք՝ Յօխանոցինսէջ, երկուք՝ տիկին մէջ, հինգ՝ եօթը օխանոցին մէջ, ասիկա մէկուն բաժինն է: 3 օխանոցը կը պարպենք տիկին մէջ, հոն ալ կ'ըլլայ հինգ օխա, միւսին բաժինը:

9.— Թիւ մը պահէ միտքիդ մէջ, կրկնէ, տասը ալ ինձմէ առ, կրկնածդ հանէ, ի՞նչ մնաց մնացածին տասը պակասը պահւած թիւն է:

Օրինակ սեպենք թէ 7 էր պահուած թիւը, կրկնեցի, եղաւ 14, 10 ալ գումարեցի, եղաւ 24, կրկնածս՝ եօթը՝ հանեցի, մնաց 17, տասը պակասը 7 է, ուրեմն պահւած թիւը 7է:

(Վերջ Դ. ՄԱՍԻՆ)

## ՅԵԿԱ ՆԻՒԹՈՒՅՑ

Նախաբան	5
ՄԱՍԻՆ Ա. — ԱՍՈՒԼԻՍՆԵՐ	
Աստուծոյ գոյութիւնը	7
Ո՞վ եմ, ո՞ւրկէ կուգամ, ո՞ւր կ'երթամ.	12
Հայեր անբաղձալի	20
Տգէտը	25
Ամուսնութիւն	30
Երջանկութիւն	39
Նկարագիր	42
Ձեւաբանութեան նորոյթը	47
Ուղղամտութիւն	53
Յարատեւութիւն	56
Մարդ և գրամ	59
Ծածկուած գանձեր	64
Հաճոյքներ	69
Հոգիներու անմահութիւն	74
Դժոխք և արքայութիւն	78
Բարեկամ	82
Երկու ոչ մէկ զէռօ կ'ընէ	87
Գինիին ազգեցութիւնը	89
ՄԱՍԻՆ Բ. — ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ	
Աշխատանքը օրհնութիւն է	91
Մոգական բառեր	94
Աղուէս, սուր, գառնուկ	98

# ԱՐԻՊԱԿՆԵՐ

	Էջ		Էջ	Ախալ	ուղիղ
Բարիքը չկորսուիր	103		2	1882	1888
Խրատ մը որ կեանք մը կ'արժէ	108		5	մեռանեցի	մեռանիցի
Դուն քուն, բաղդդ արթուն	111		9	կուտայ	կուտայ վաստ մը
Արդար գարձատութիւն մը	116		14	անտուն	անդուռ
Բաժանեա զի տերեսցես	121		15	ասկէ	հարկ է
Տէրզիշական գնահատում	124		21	մարդերը	մարտերը
Ի՞նչ կ'ըսէ եռացող ջուրը	127		23	անարդա-	անարդարու-
Աստուածային արդարութիւն մը	138			րութեան	թիւն
ՄԱՍՆ Դ.			25	բանը	բանը
Առակներ	140		26	միշտ	մեզ
ՄԱՍՆ Դ.			26	անոնք	որոնք
Ժամանցի հաշիւներ	153		29	Քառնէցի	Քառնէկի
			30	արդարու-	արտադրու-
				թեան	թեան
			31	(ստորակէ- ըլլալով երկու	
				տէն վերջ)	
			33	որ	պահանջել որ
			54	տրամաբա-	տրամադրու-
				նութիւնը	թիւնը
			60	արդարա-	ստորնացուցիչ
				ցուցիչ	
			62	նոր	հատ
			62	բարելա-	բարերարելու-
				ւելու	
			63	ակնարկ-	ակնարկելով
				նկազվ	
			70	զգացուած	չի գործուած
			73	պիտի ընէք	պիտի ըսէք
			88	խենդ	խինդ
			95	թողուել	թաղուիլ





ԳԻՆ 15 ՏՐԱԽԵՄԻ



38.897